

ՄԻՌ

ԱՄԱՍՁԻՐ
ԿՐՕՒԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՍԱԽԻՐԱԿԱՆ
ԳԱՇՏՕՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ԳԱՏՐԻԱՐԲՈՒԹԵԱՆ



Ճ.Ը. ՏԱՐԻ - ԿՈՐ ՇՐՋԱՆ 1944

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology

Printed in

JERUSALEM - PALESTINE

160

Ս Ի Ո Ն

Ժ.Ր. Տ Ա Ր Ի . — Գ Ո Ր Շ Ր Ձ Ա Ն

1944 ԳՈՒՆՈՒՄԱՐ - ՓԵՏՏՈՒՄԱՐ - ՄԱՐՏ 1-2-3

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՆՈՐ ԵՐՈՒՍԱՂԷՄԸ

Մեր նախորդ Խմբադրականը նիւթ ունէր Սփիւռքի հողերին վրայ ճառագայթող՝ կենդանի, հզօրագոյն խորհրդանշանը, Հայրենիքը և անոր իրականութիւնը: Մեր ներկայ Խմբադրականը կ'ուզենք նուիրել այդ հողերին վրայ իր ճառագայթները երկարող ուրիշ խորհրդանշանի մը — նոր Երուսաղէմի իրականութեան: Աւելի քան ստոյգ է որ գաղթաշխարհի կէս միլիոնը անցնող զանգուածներու սրտին ինչպէս մտքին մէջ, Երուսաղէմը, իբրև նուիրական մէկ ճիւղը այն ծառին՝ որ Հայաստանեայց Եկեղեցին է, եւ որ կը պահէ տակաւին եւ պիտի պահէ իր տարօրէն ամուր կշիռը, ֆնալով մեր հանրային կազմակերպութեանց մէջ ամէնէն սերտ և կենդանի կուռաններէն մէկը:

Հայաստանեայց Եկեղեցւոյ ամէնէն յարգուած, խորամատ մէկ կերպարանքը, սխալ չէ այսպէս տեսնել Երուսաղէմի դարաւոր Աթոռին և անոր կատարած ու մանաւանդ կատարելիք դերին մէջ: Անոր սպասը ընող նոր Եկեղեցականութիւնը կը հաւատայ այդ դերին, զայն նկատելով մեր օրերու ամէնէն ընդունակ գետինը, մեր ոգիդէն, իմացական, նոյնիսկ ազգային բարձրագոյն ձգտումներու իրազօրծման: Գիտենք թէ ինչ եղած է ան անցեալի մէջ, և ինչ պարտի ըլլալ ան վաղը, մեր կրօնական և ազգային կարիքներուն դիմաց: Կը հարցնենք այսպէս, վասնզի ժամանակէ մը ի վեր՝ մեր ազգային մօտաւոր եւ անցեալ օրերու պատմութիւնը մոռցողները կը դնեն պահանջներ՝ որոնք շատ ալ դիւրին չեն հաշտուիլ Երուսաղէմի դարաւոր դերին հետ: Ս. Աթոռը իբրև գերազանցօրէն կրօնական հաստատութիւն մը, չի կրնար չմտալ իր դիմադրծը անաղարտ պահող պայմաններու մէջ, որպէսզի կարենայ ծառայել իր դերին, եւ այդ դերը չէ այն՝ ինչ որ ուրիշները կ'ուզեն վերադրել անոր:

Երուսաղէմի Մըրթ Յակոբեանց Աթոռը, քրիստոնէական Եկեղեցւոյ առաջին Աթոռն է, եւ շատ վաղնչական օրերէն սկսեալ՝ առարկայ եղած հոյ գաղովուրդի սիրոյն եւ շաշտամունքին: Սակայն առաւելաբար ան կրօնական այն կազմակերպութիւնն է եղած, որուն բուն կոչումն է Սուրբ Երկրին մէջ ի վա-

3914


զուց անտի Հայաստանեայց Եկեղեցւոյ պատկանած սրբավայրերու պահպանութեան գործը: Այդ նպատակին ուղղուած են եւ պէտք էին ուղղուիլ ամէն ջանք եւ մտահոգութիւն, կրօնական նուիրում, նիւթական զոհողութիւններ, քոյնիսկ մտաւորական տքնութիւններ եւ կրթական տաժանքներ, ամէնէն առաջ այդ կէտը պարտ էին ի նկատի ունենալու ու յետոյ բաշխուիլ նաև այլ ուղղութիւններու վրայ: Ազգային ու հոգեւոր շինութեան այս կարգին գերազանց պարտականութիւնն է եղած անկորուստ պահել Հայ Եկեղեցւոյ և ժողովուրդին իրաւունքները, միջազգային քրիստոնէութեան այս ուստանին մէջ, և անոր անունն ու պատիւը պահպանել այն բարձրութեանը վրայ, ուր մեր պատուական նախնիք այնքան սքանչելի իմաստութեամբ կրցած են հանել զայն:

Հանապազօրեայ այս մրցակցութեանը մէջ, գիշեր և ցերեկ անդադրում պաշտամունքի և անթարթ հակողութեան տաժանքը որ դեռ մինչև երէկ կեանքն էր այս Հաստատութեան, արգելք չեն եղած որ ան ըլլայ նաև կրթական վառարան մը՝ բաժնելով այս կերպ ճակատադիրը մեր բոլոր վանքերուն, որոնք ամբողջներ և լուսաւորութեան կեդրոններ եղած են, նշուելով միշտ իրենց կենդանութեան շողքը մեր դժբախտ օրերու խաւարին վրայ: Մեր նպատակէն դուրս է հոս մի առ մի թուել այն տեւական արդիւնքները որոնք այս Հաստատութիւններուն եկան տակաւին մինչև երէկ, օժտելով մեր կեանքը անօտարանալի ժառանգութիւններով:

Հայ Երուսաղէմը Վանք մը եւ Միաբանութիւն մըն է, որ անցեալէ մը, հոգեւոր կեանքի եւ փառքի օրերէն կուգայ, ու կը դիմէ միշտ դէպի բարձր ճակատադիր մը, առանց մեկուսացնելու ինքզինքը սակայն հանդէպ ազգին կարիքներուն: Իսկ իբրեւ ուխտավայրը քրիստոնեայ հայ սերունդներու, որոնք դարբերով իրենց խունկին, արցունքին եւ լուծալին հետ բերած են նաև իրենց հոգիներուն վիշտն ու քաղցրութիւնը, կրկնապէս հարստացնելու եւ նուիրականացնելու համար այս հոգեւոր եւ ազգային Ուխտը, Երուսաղէմի Աթոռը կը զբաւէ տեղ մը, որուն կրօնական տարածքը հոգիներու վրայ, վեր կը մնայ չափերէ եւ բաղդատութիւններէ:

Տակաւին մինչև երէկ՝ այսպէս կ'ըմբռնուէր Սրբոց Յակոբեանց Աթոռը իր դարաւոր աւանդութեան և կրօնական կարգ ու սարքին մէջ, պահելով միշտ ներքին անկախութիւն մը, ինչպէս մեր կրօնական նուիրակետութեան, այնպէս ալ մեր ազգային քիչ մը շատ դիւրափոփոխ պահանջներուն դէմ, հաւատարիմ մնալու համար իր սկզբնական դիմազօծին:

Երբ տակաւին չկար Ազգային Սահմանադրութիւնը, Երուսաղէմի Պատրիարքը լոկ վանահայր մը չըլլալով հանգերձ՝ կ'ընտրուէր Վանքի Միաբանութենէն. թէև Պոլսոյ Պատրիարքարանը կ'ունենար ուղղակի կամ անուղղակի իր ազդեցութիւնը ընտրութեան վրայ: Սահմանադրութեան հեղինակները գաղափար ունեցեր էին, Երուսաղէմի Հայ Պատրիարքութիւնը ենթարկելու Ազգին օրինական վերահսկողութեան մը, ազգային օրէնքին մէջ զուրկ մը յատկացնելով Երուսաղէմի պատրիարքական ընտրութեան, բարձրացնելով այսկերպ իր դիրքը ազգային ընդհանրական աստիճանի մը: Այդ դիրքը սակայն կրօնական նուիրակետութեամբ եւ ժողովուրդի զգացումին մէջ վաղուց տրուած էր արդէն անոր, Սահմանադրութիւնը զայն կ'օրինականացնէր միայն:



155-99

19355 ա հ

Ազգ. Սահմանադրութեան օրէնքին հաստատումէն ի վեր, Երուսաղէմի պատրիարքներու ընտրութիւնը կը կատարէր Կ. Պոլսոյ Ազգ. Երեսփոխանական ժողովը՝ Միաբանութեան կողմէն ներկայացուած եօթնանուն և եռանուն փակ ցանկի մը վրայէն: Թուրքիոյ հայութեան աղետէն վերջ, երբ այլևս Պաղեստին դադրեցաւ Թուրքիոյ մաս ըլլալէ, Սահմանադրութիւնը որ ուրիշ բան չէր այլևս բայց մէկ մասը Օսմանեան Օրէնքին, կը մար անգոր:

Դուրեանի ընտրութեան առիթով, Պոլսոյ Պատրիարքարանի կողմէն ընդարձակ յիշատակագիր մը մատուցուեցաւ Բրիտանական Կառավարութեան ներկայացուցիչին, պատմական և օրինական փաստարկութեամբ ապացուցելով թէ Երուսաղէմի Աթոռը Վանք մը չէ լոկ և կը պատկանի հանուր ազգին, որուն ներկայացուցիչներն են պատրիարքները: Այս պատճառաբանութիւններով Պոլսոյ Պատրիարքարանը կը ինքնուրուի Բրիտանական ներկայացուցիչէն միջամտել իր Կառավարութեան մօտ, որպէսզի այս անգամ եւս Երուսաղէմի Պատրիարքին ընտրութիւնը կատարուէր Ազգ. Սահմանադրութեան համաձայն, թէ իսկ այդ ընտրութեան վաւերացումը լինի Անգլիոյ Թագաւորէն: Բրիտանական Իշխանութիւնը, որուն Պաղեստինի վրայ քաղաքական թեւարկութիւնը տակաւին վերջնական չէր, հաճութեամբ նկատի առաւ այս խնդրանքը, եւ ճանգամուսն մը համար միայն՝ Ազգ. Սահմանադրութեան համեմատ կը կատարուէր Երուսաղէմի Հայոց Պատրիարքին ընտրութիւնը: Դուրեան, Պաղեստինի Օսմանեան տիրապետութենէն անջատուելէն յետոյ ընտրուած առաջին Պատրիարքն էր և իր ընտրութիւնը կատարուած էր Պոլսոյ Ազգ. ժողովին կողմէ, Ազգ. Սահմանադրութեան արամադրութեանց համաձայն, Անգլ. Կառավարութեան բացառիկ մէկ կարգադրութեամբ:

Դուրեանի յաջորդ թորգով Պատրիարքի ընտրութեան ատեն Պոլսոյ Ազգ. ժողովը ամբողջ ազգը չէր ներկայացներ, այդ իսկ պատճառաւ Հոգատար Կառավարութիւնը չէր ընդուներ նախընթաց ձևին պահպանութիւնը: Տնօրէն ժողովը 1930 Յունիս 17 ին հարկադրաբար մզգ. Սահմանադրութեան 20. 21. 22. 23. յօդուածներուն սրբազրութիւնը կը թելադրէր Միաբանական Ընդհ. ժողովին: Այս սրբազրութեամբ Պատրիարքական ընտրութիւնը կը կատարէր Երուսաղէմի Միաբ. Ընդհ. ժողովը, իսկ վաւերացումը կը վերապահուէր Ամենայն Հայոց Կաթողիկոսին, իբրև ամբողջ ազգէն ընտրուած Պետի: Այս որոշումները 1930 Յունիս 26 ին Տեղապահին կողմէ հաղորդուեցան Հոգատար Կառավարութեան, այս վերջինը սակայն իր ներշնչացուցիչին, Երուսաղէմի Կառավարիչ Մր. Գիթրոնի միջոցաւ 1930 Դեկտ. 22 ին իր վերապահումը կը յայտնէր Կանոնին մէջ տեսնուած Ամենայն Հայոց Կաթողիկոսին տրուած իրաւաստութեան մասին և կը պահանջէր որ Անգլիոյ Թագաւորէն վաւերացուի ընտրեալը: Միաբանութիւնը իմաստութիւն կը նկատէր համակերպիլ Կառավարութեան պահանջին և ընտրել իր Դահակալը, հակառակ հայ մամուլի ծանօթ մասի աղաղակիչ՝ որ կը մեղադրէր Երուսաղէմի Միաբանութիւնը, իբր թէ սազային իրաւունքներու այս անտեսումին մէջ: Միաբանութիւնը չէր կրնար անսպ այս վտանգաւոր զրգառութիւններուն, անոր համար համակերպեցաւ Կառավարութեան պահանջին, առժամաբար գէթ, լաւազոյն ձևը նկատելով եղածը, ապապային ձգելով վերջնական կարգադրութիւնը: Թորգով Պատրիարքի յաջորդ ներկայ Պատրիարք Մես-

րոպ Սրբազանը ևս կ'ընտրուէր իր նախորդին պայմաններով. սակայն եթէ ազգային ընդհանրական մարմին մը գոյութիւն չունէր որ իր ձայնն ու կամօք բերէր այս ընտրութիւններուն, բայց Միաբանութիւնը զիտցաւ միշտ իր ընտրութիւնները կեդրոնացնել անձերու վրայ՝ որոնք վայելէին համարումը բովանդակ ազգին, և այս իրողութիւնը համաժողովէք դարձուց նախորդ և ներկայ պատրիարքական ընտրութիւնները համազգային ընտրութեան: Այս կերպով զիրար կը լրացնէին քնտրուողներուն արժանիքը, Միաբանութեան զիտակցօրէն միացած կամքին արտայայտութիւնը, Եկեղեցւոյ բաղձանքը և ազգին լուս հաճութիւնը: Իրերու այս դրութեան մէջ լաւագոյն և իմաստուն կերպն էր որ կ'որդեգրուէր:

Չենք ուզեր պատմական այս հակիրճ իրողութիւններու վրայ մանրամասն ծանրանալ, զանոնք նկատելով առիթ լայն վերլուծումներու: Երբ աշխարհի գրութիւնը դառնայ աւելի նպաստաւոր և Սփիւռքի մեր ժողովուրդը ունենայ բոլոր կարելիութիւնները ինքզինքը իբրև մարմին ներկայելու ընտրողի եւ ընտրելիի ձեւերուն տակ — իրմէն բխած օրինաւոր գերագոյն ատեանի մը մէջ, դառնալու համար Սփիւռքի հարազատ արտայայտութիւնը, այն ատեն Երուսաղէմի հարցը կը դառնայ համազգային հարց, բայց այն ատեն միայն:

Վերի մեր տողերուն մէջ յստակ կերպով զգալի է թէ դարեր շարունակ Երուսաղէմի Ս. Աթոռը կրօնական նկարագիր է պարզած, նկարագիրը որ արդէն այդ դարերուն մէջ մեր ժողովուրդի հոգիին գերագոյն կերպարանքն էր: Գարձեալ մեր վերի տողերը կը ճշդեն Ժ.Թ. դարու կէսին այդ կերպարանքին վրայ աւելցած ուրիշ երես մը, եթէ կը ներուի այսպէս ըսել, ատրկա կրօնականէն ազգային կերպարանքի մը վերածելութիւնն էր: Սահմանադրութեան հեղինակները իրենց այս տեսակէտը գործադրեցին արդէն Թուրքիոյ հայութեան բոլոր վանքերուն համար: Երուսաղէմը իր միջազգային դիրքին պատճառաւ արժանացաւ բացառիկ կարգադրութեան մը, ուր կրօնականը պահելով հանդերձ իր հիմնագծերը, ներդաշնակուէր ազգայինին հետ որ այլևս օրուան կարգախօսն էր այդ սերունդի զաղափարաբանութեանը մէջ: Սահմանադրական սերունդը այս ներդաշնակ ընդելուզումը շատ պատշաճ կերպով գործադրեց Պոլսոյ Պատրիարքութեան Աթոռին համար: Պատմութիւն չենք ընել, 1860 էն մինչև 1922 Պոլսոյ Պատրիարքը կրօնական և ազգային պետ մըն էր. այդպէս չէր սակայն Երուսաղէմի Պատրիարքը և չէր կրնար ըլլալ գործնականին մէջ:

Պոլսոյ Պատրիարքութիւնը բովանդակ Թուրքիոյ հայերուն կրօնական, իմացական և վարչական կազմակերպութիւնները կեդրոնացուց իրմէն բխած և ազգէն վաւերացուած կազմակերպութեանց մէջ: Երուսաղէմը չէր կրնար ունենալ այդ դիրքը, ազգային գետնի վրայ անշուշտ, որքան ատեն որ գուրկ կը մնար այն պայմաններէն՝ որոնք անհրաժեշտ էին: Թող թէ Երուսաղէմը իբր Առաքելական Աթոռ, ազգային դարաւոր իրաւանց պաշտպան Միաբանութիւն և քրիստոնէութեան հոգիին արտայայտութիւնը, վանք մը ըլլալէ աւելի բան մը եղած է միշտ: Ազգային Սահմանադրութիւնն ալ յարգած է անոր կրօնական գերագահութիւնն ու իրաւասութիւնը ու ինքզինքը բնաւ նախաձեռնարկ հեղինակութիւն մը չէ նկատած վանքին նկատմամբ իր ունեցած վերահսկողութեանը մէջ: Բոլոր անոնք որ կրօնական և ապա ազգային այս ժառանգութեանն կը խօսին, պարտաւոր են նախ յարգել Երուսաղէմի իրաւունքը, չմոռնալով որ ան

գերազանցորէն կրօնական Հաստատութիւն մըն է և այդ ճամբով միայն ի վիճակի է կատարելու իր դերը: Հետևաբար աւելորդ է ազմկել արդէն իսկ իրենց գոյութեան խարխիսներէն զրկուած իրաւունքներէն, դատապարտելով Միաբանութիւնը և կամ անոր Պետը. այդպիսիներ չեն ըմբռներ Երուսաղէմի իրական դերը և Ազգին ակնկալութիւնները այս Աթոռէն:

Մեծ պատերազմէն ի վեր կացութիւնը շրջուած է, այս անգամ այդ ժողովուրդը ինքնաբերաբար ինքզինքը Երուսաղէմի Աթոռին կը ջանար կապել, կրօնականէն դուրս՝ նաև ազգային մտահոգութեանց փափաքներով: Թէ Երուսաղէմի Աթոռը ի վիճակի պիտի ըլլայ հասնելու կեդրոնացման այն կերպարանքին, զոր յիշեցինք վերը Պոլսոյ համար, հարց մըն է որ դրուած է Միաբանական սեղանին տարիներէ ի վեր, իր բոլոր լրջութեամբը: Զեռնարկներ այդ ուղղութեամբ, բարձած են զանազան արգելքներու: Շատ են մեր պէտքերը, բայց աւելի շատ մեր ժողովուրդին պահանջները մեզմէ: Քաղաքական խողովքները, ազգը յուզող գաղափարաբանութիւնները ուրիշ խոշորդոսներ որպէսզի Միաբանութիւնը մտածէր ինքզինքը յատկացնելու հայկական գերագոյն Աթոռ մը դառնալու դերին, չհասկնալով անշուշտ իր ոգիին և զայն արտայայտող արարքներուն մէջ՝ կրիկիկոյ և անկէ վեր Ամենայն Հայոց կաթողիկոսութեան նուիրապետութեան սկզբունքներուն, և մանաւանդ սպասելով դէպքերու նպաստաւոր դարձուածքին: — Ուրախ ենք մտածելու որ էջմիածինը այսօր տակաւ իր նախկին կերպարանքը և հմալքը հազնելու վրայ է, ինչպէս ցոյց կուտան կարգ մը բարենշան դէպքեր: Այդ աթոռին նկատմամբ ալ կարգ մը անողմիտ աճապարողներ մտածեցին կարգադրութիւններ՝ որոնք իր բարոյական ոյժը խորտակելու կը ճգնէին: Սակայն ազգին ողմտութիւնը որ այս կարգի ճակատագրական բոպէներուն ինքզինքը կը յայտնագործէ, թոյլ չտուաւ որ թիթեւութեամբ կշռուի, ինչ որ դարերու կնիքով է կնքաւոր:

Ինչպէս կը տեսնէք, վաղուան Երուսաղէմը շքեղ ծրագիր մըն է Միաբանութեան մտքին մէջ, որուն մասնակից ընելով Սփիւռքի ժողովուրդը, ան կը կարծէ տուած ըլլալ իր լաւագոյն տրամադրութեանց և փափաքներուն հաւաստիքը:

Այդ ծրագրին իրագործման աշխատանքը տարիներէ ի վեր իր բաւարար արդիւնքները տուաւ, անոր արտաքին ձևը քաղաքական և ազգային նոր և տարբեր վիճակներու կը նայի, կարենալ իրացնելու այն ակնկալութիւնները որոնք բովանդակ ազգին են: Թէ անոնք մեր կարիքներուն ստիպողութեան քայլովը չեն քալեր, ասիկա չի նշանակեր թէ կրնան բարձի թողի ըլլալ: Պատերազմէն ասդին երեք պատրիարքներու հոգեկան և իմացական մտահոգութեանց մէջ այդ իրապէս ազգանուէր գործունէութիւնը մնացած է առաջին աստիճանի կարևորութեամբ տազնապ մը: Վերածել Աթոռը կղզիացած Միաբանութեան մը հէքիթութունակ մէկ կղզին, առնուազն անզիտանալ է կենդանի իրականութիւններ: Այո՛ չունեցանք Սփիւռքի մէջ մեր դպրոցներու ցանցը, բայց մեր կրցածը չը գլացանք, Պաղեստինը օժտելու դպրոցական ոչ միայն շէնքերով այլ և ուսուցչական կազմով: Այո՛ մեր Մամուլը չտուաւ թերևս սպասուածը, բայց չքնացաւ: Վերին քսանամեակին հատորներ են դուրս եկած մեր Տպարանէն, որոնց մէջ մնայուն արժէքով գործեր ալ կը հաւատանք թէ անցած են մեր ազգային հա-

ըստութեան, Այո՛ չկրցանք մեզմէ ուզուած եկեղեցականները տրամադրել, բայց չզոցեցինք ալ այդ պահանջները կտրուկ մերժումով, քանի որ Ս. Աթոռը ինքը արդէն լայն չափով մը կ'սպառէ իր աշխատաւորները: Տասնեակի կը մօտենայ թիւը Սփիւռքի զանազան թեմերուն զրկուած իր հոգեւոր հովիւներուն: Ըրինք և կ'ընենք մեր կրցածը, և կ'ուզենք որ մարդիկ պոտիկ չտեսնեն այդ ամէնը, մանաւանդ խոշոր լեռներով չվերածեն պոտիկ ստուերները: Կ'ուզենք որ մեր ժողովուրդը վերջին տխուր իրադարձութիւնները տեսնէ ոչ թէ ներկուած ակնոցներով, այլ այն աչքերով, որոնցմով իրենց պապերը տեսան այս դարաւոր Աթոռը խռովող տազնապնները, միշտ կենալով մարդերէն վեր, Աթոռին իսկ գերազոյն շահերուն սպասարկու, գուրգուրացող ոգիով:

Մի՛ ըսէք բաներ որոնք չեն տեղի ունեցած ձեզի թելագրուած կերպարանքներուն տակ, զանոնք իւրացնելով համաձայն ձեր ախորժակներուն: Մի՛ ամբաստանէք մտախուժիւններ որոնց յատակը ձեզի կը մնան անձանօթ: Երուսաղէմի տազնապը աւնուազն խղճմտանքի տազնապ մըն է, անարզողներու եւ անարզուողներու սրտամմիկ զրուազ մը, եւ երբեք Կանոնի, իրաւունքի, արդարութեան եւ անարդարութեան մարտկոցներու ետին ապաստանած մարդերու խաղ մը: Մեր նախորդ թիւին մէջ մենք ուրուագիծը տուինք դէպքերուն, ամէն պարկեշտ հայ այդ վաւերական իրողութիւններուն առջեւ կը մտածենք թէ սրտի սեղմումէն դուրս ոչ մէկ զգացում պիտի ունենար:

Պրպտել այդ դէպքերուն շարժառիթները աշխատանք մըն է որ կը պահանջէ կիրքէ, յուզումէ գերծ ու հանդարտ լայնախոհ հանգուրժող մթնոլորտ: Երուսաղէմի Սրբազան Աթոռը այդ մթնոլորտին ու այդ աշխատանքին կը յայտարարէ թէ լայնօրէն բացած է ինքզինքը: Եկան լսեցին, տեսան, քննեցին: Դուք որ չէք ուզեր այս խօսքերը արժևորել եւ իրողութիւնները կը յամառէք ձեր ակնոցներովը տեսնել, եկէք, տեսէք եւ քննեցէք:

Մենք կուզանք այս ժողովուրդէն, զինուորներն ենք այս ժողովուրդին դարաւոր իրաւունքներուն և աւանդապահը այդ սրբութեանց: Բայց չենք կրնար ամէն անկիւնէ, ամէն շահէ, ամէն յետին հաշիւէ բխող աղմուկները, թելագրութիւնները արժևորել համաձայն իրենց բխման շարժառիթներուն: Յարգել Պատրիարքը և Վանական Իշխանութիւնը չի նշանակեր անշուշտ Երուսաղէմի ժառանգութիւնը Ազգէն զտնալով Միաբանութեան մը խումբին մենաշնորհը դարձնել, ինչպէս կը մտածեն ոմանք դժբախտօրէն:

Բաց և յստակ են մեր խօսքերը:

ԽՄԲ.

ԿՐՐՆԱԿԱՆ

ԵՐԱՆԻՆԵՐ

Ա

Երանի աղփաց հոգևով, զի
նոց է աբխաթիբուն երկնից:

Այսպէս ըսաւ Մեծ Վարդապետը, լուսաւորուած անշուշտ այն էսպէս մշտագոյ տազնապէն, որով փաթթուած գարէ դար քայլեր է մարդուն գերագոյն հարկերէն մէկը այս աշխարհի վրայ, — մեր օրերու բառով — հարուստի և ազքատի յաւիտենական տազնապը:

Մարդերու տառապանքին աղբիւրը արտաքին ըլլալէ աւելի ներքին է:

Մեր կիրքերը, փափաքները, միտումները, տեսիլները, ասոնք են որ կը շինեն մէկ կարբեր մարդուն իրական առխարհին: Ունենալու և աւելին ունենալու տենջը՝ տազնապէն ոչ միայն անհատներու, այլ նաև պետութիւններու: Պատերազմ, արիւն յափշտակութիւն ինչպէս անհատներու՝ նոյնպէս պետութիւններու մէջ, արգիւնքներ են ներքին այս բերուածներուն:

Յաւակնոտ փաստարկութիւններու պէտք չենք զգար, ինչպէս կ'ընեն այսօր մարդիկ, այդ ախորժակները ներկելով, անոնց բուն իրականութիւնը ստուերելով խոշոր տառազներու տակ, որոնք քանի մը մեծ մշակոյթներու պաշտպանութիւնն ալ վայելէին, փորձելով վերագրած մը նախնականին, ու բանաձևելով հասարակ ախորժակներ՝ նոր օրերու այլագունակ տեսութիւններու պատմունկներէն արտահանուած: Ի վերջոյ ամբողջ պատերազմ մը (Ք. Մեծ Պատերազմ) կը բխի ուրիշին հողը կուլ տալու ամենասովորական ախորժակէն, ինչ անուն ալ տրուի այս ծանօթ արարքը վսեմակերտելու, մտածող մարդը չի խարտիր:

Մարդը ծով մըն է պէտքերու, գտուար է գոհացնել զանոնք մեր աշխարհէն, անհաւասար չափով բաշխուած մարդոց բարեքին: Ատելութիւն, կռիւ, յափշտակութիւն, արարքներ են մարդկային այդ ըզգացումին: Որքան ալ ճիշտ ըլլան օրէնքները որոնք լեռներէն տրուեցան և գեղե-

ցիկ խօսքերը՝ ամոքելու մարդոց ողբերգութիւնը, հոգին կը մնար տրուում ինչպէս փառքի՝ նոյնպէս չքաւորութեանը մէջ: Վասնզի առանց հոգեկան յետազգեստի, բոլոր խտէալները մարդոց կը մնան կրկնեքեղծներ, յոգնած ու մաշած յաւիտենական ուղևորին, մարդուն զիմաց: Մեր ժամանակներու յեղափոխութիւնները ընկերային ու տնտեսական մարդերու վրայ, հաշտութեան ծրագրներն ու բանակաները, չկրցին բնաւ հաւասարադասել մեր պէտքերը այս աշխարհի զիմաց: Մարդուն որջանկութիւնը առնելով չէր շինուեր, ել ալ հրաժարելով, վասնզի առաջին կերպը կը բազմապատկէր մեր ունենալու պէտքը, իսկ վերջինը՝ կը մեղսներ կեանքին երկաւոր մեր տենջերը: Անհրաժեշտ էր հետեւեալ որ մեր պէտքերը վերածուէին իրենց բնական և նուազագոյն չափերուն. այս ուզիով զիմաւորուէր կեանքը, և ստեղծուէր նոր մարդը, նոր տունը, նոր գործը, նոր ազգն ու մարդկութիւնը:

Լերան քարոյիչը տուաւ օրէնքները այդ նոր աշխարհին, որուն հիմքը պէտք է գրուէին նախ մարդոց հոգիներէն ներս: Հոգիով աղքատութիւնը առաջին յղացքն էր այդ խաղաւորութեան:

Աշխարհը ովկէան մըն է բարեքներու, եթէ կը ներուի այս հետտորեալ բացատրութիւնը: Ի՞նչ ողբերգութիւն որ այդ բարեքներու անհունութեան զիմաց հաւասարապէս տառապին անօթութեան շատ շեշտուած զգայնութիւններով մարդիկ, որոնք ճամբայ էին ինկած չտառապելու շատ հաստատ վճիռներով: Կ'առնենք երկու նմոյշ, իրար հակադրուած խումբեր, զոյց տալու համար թէ որքան քիչ և գէշ կը հասկնանք նոյնիսկ այն բաները, որոնց ստացումին, իւրացումին համար ամբողջ գրութիւններ ենք լաստակերտեր: Պատմութենէն գիտենք իմաստասիրական և ընկերային գրութիւններ: Ենթարկեցէք զանոնք վերջնական վերլուծումի, և ձեր գտնելիքը մէկ և նոյն գանն է: Ի՞նչ կ'ուզէր բարեքներու այդ ովկէանին զիմաց իր սեղանը լարող նպիկուրեանը — բառը տանելով իր հարազատ իմաստին, և ոչ թէ աղաւաղեալ հանրածանօթ կաղապարին — եթէ ոչ այնքան որքան պիտի պահանջէին իրմէն իր զգալարանքները, ծծելու համար իրենց ման-

բաթիւներով ինչ որ բանաւոր ու արգար էր, առանց տառապելու սակայն այն ծայրայեղ-օրէն խիստ և խիտ աւելիէն, որուն երազին տակը կը տուայտէր զարձեւալ այդ ովկէս-նին զէմ իր սեղանը զարնող, բայց ինքզինքը միայն ուսող ստոյլիկեանը, աւելի ուրիշ բառով մը ճգնազգեացը:

Չենք գիտեր երբեւիցէ եղած է շրջան մը ուր տառապանքին համը վայելիքի հակադրելուն մէջ, մարդեր իրենք զիրենք կարողացած ըլլային բաւարարել և փախիլ այս աշխարհէն, քանի որ ասիկա ընդունելը աւելի անհուն անօթիներ էին, հարիւր անգամ աւելի տառապող, քան հասարակ ընչադուրկը:

Գիշտակահարը զրկուած մասններու գործածութենէն, ապահովարար շատ աւելի ուժով կը տառապէ տառապանքը երգին քաղցրութեան, այսպէս պատրաստ ստեղներուն տակ, լուռ ձայներու ծով ինքզինքնին բաժնելու, անձրեւելու ճակատազրով մը: Հողին չի գոհանար կեանքով մը որուն մէջ գարնանածաղիկը գարնանածաղիկ մը ըլլայ լոկ, և կամ հէքեթէն՝ ուր կ'անգիտացուի իրական գարնանածաղիկը:

Ոմանք այս տարազը մեկնելու համար կանգ առած են աղքատութեան գաղափարի ընթացիկ եւ հասարակ հասկացողութեան առջև: Թէ անընչութիւնը ստուգելու հողիի անդորր վիճակ մը կուտայ մարդուն, լիովին չի բացատրեր կացութիւնը: Անբաւական ու թերեւս սխալ այս հասկացողութիւնը քրիստոնէութեան առաջին օրերէն սկսեալ, ծնունդ տուաւ մարդերու և խումբերու, որոնք արհամարհեցին կեանքի նիւթական բարիքները (*):

Ուրիշներ այս յղացքին տակ ուզեցին հասկնալ ան՝ որ իր բոլոր ունեցած առա-

ւելութիւններուն մէջ կը զգայ ինքզինքը պարզ ու խոնարհ: Եւ զեռ ուրիշներ՝ որոնք «հոգիով աղքատը» կը նկատեն դժբախտութեանց մէջ ինքզինքը քաջ զգացող մարդը, հերոսը, սուրբը: Մարդեր որոնք չեն կորսնցնել իրենց ներքին խաղաղութիւնը այն բոլոր պահանջներուն և բերումներուն զէմ որ մեր կեանքին է յատուկ: Հետեւաբար կը յաւելուն սուրբ գրոց բոլոր զգօծ մեկնիչները, խոստացած արքայութիւնը այս աշխարհի տիրապետութենէն տարեր՝ այս երկրի վրայ կուռան և ապաւնէն չունեցող մարդերու, աղքատներու թագաւորութիւնն է:

Երկինքն ու երկիրը իրարու հակադիր երեսներ նկատուած են առհասարակ, ինչպէս մարմինն ու հոգին: Այս աշխարհի բարիքներէն բաժին առնելու չկրցողներուն չէ միայն այս մտածումը: Սակայն Մեծ Վարդապետի մտքին մէջ անոնք իրարու հակադիր յղացքներ չեն, այլ լրացուցիչներ: Տեսանելին հայելին է անտեսանելին: Ճորճներու ուսիկ արար, հստոց սուսակը, երկնքին բարձրացող ծառը, անտառին խորը երգող թռչունը, իրեն կ'երեկին իբր թափանցիկ եւ ամբողջացուցիչ պատկերներ մարդկային հողիին եւ իր մեծ ճակատագրին: Տեսանելի այս իրերու եւ երեւոյթներու ետին Ան կը տեսնէ անտեսանելին: Այս աշխարհի վրայ կեցած կ'ապրի երկրինքը եւ իր հետը կը կրէ զայն ամէնուրեք երկրի վրայ:

Գեղեցիկ ու նոր երկիր մը կ'ենթադրէ նման երկրինք մը: Եքեղ ու հարուստ է երկիրը, երբ պայծառ ու քաղցր է երկրինքը: Նոյն է պարագան մարդկային կեանքի մէջ: Իրերը մութ կամ պայծառ կ'երեկին համաձայն անոնց վրայ ինչպէ մեր նայուածքին, մեր մտածումին: Անոր համար պայծառ ու արևոտ կրօն մը կ'ենթադրէ Բարի Աստուած մը: Հնդիկ կրօնին մէջ երկրինքը խոր է և մութ ու մարդուն ճակատագիրը արտուս և անորոշ: Հին Ուխտը ունի իր վրիժառու աստուածը, անոր համար պալամերժ և ինքնաստէր է ժողովուրդը: Երանութեան լիբան վրայ ամէն ինչ խաղաղ է ու քաղցր և բնութեան այս անուշ երազանքին մէջ, ուր ամէն ինչ ներկայ է, վասնզի երջանիկ մտածումներէն է տիրապետուած, կը դադրին մտքին համար բոլոր խորութիւնները,

(*) Թերեւ հարցը թէ մը շատ փոքրիկ պիտի նշուակեր, այս ետպես համամարդկային առջնայաջ գիտելի փոքր ժողովուրդներու իմացական ու բարոյական ջրմուշկին կրկնելու, զայն ընդունելով իբր երեսնամբ սեմակի իմացականութեան բառարգին մէջ իր կրկնող ունեցող: Ասիկ քան իրողութիւն է որ «Երեսնամբ» գարուն, սամբոլ լեռու արեւելքը կ'ապրէր մեծ անոնք որ ծնունդ էր կրօնանոց և բարձրացող գաղափարութեանց, միակրթներու փոխանցումներուն: Առային գարուն փարթում և չեզ կ'ըզգատանին մէջ զրգեակներու յոռնած իրենց մեղիութիւնը, ինչնուրիշ երև այն մարդ, զիւր որոնք կ'ազգին աշխարհակո չարեւու սրբական պարագին մէջ իրենց զիբնեք արքայացուցած: Գաւառիկներն զիտեք շարձելով որ այդ գարուն մերձաքո արեւելքի մէջ հասնողները մը հաշտեան հոգեկան աղքատներ գործուած պարզ որքան բարձր մարդեր, մին իր սուրբ, միւս իր կրօն, և ուրիշ մը եր պատու լքող: Գտնելու համար զերգայն հարուստութիւնը:

այնքան դարերով կերպարանք առած և շինած, չգործածելու համար նոր բառը, գասակարգը: Հոն ուր մարդիկ պիտի մաքուր-ասյին իրենց աւելի խելքէն, փառքէն և պիտի որոնէին այն գետիւնը, անկիւնը, ուր կարենային քովքովի նստիլ բոկոտնը ու ոսկեճամուկ ծիրանաւորը: Բոլոր մարդերու եղբայրութեան զգայնութիւնը եթէ մեզի կը տրուի ունենալ քրիստոնեայ կամարնե-րուն ներքեւ, թերևս ատիկա կուզայ լերան վրայ արձանագրել: Այն մեզի եղբայրներն ենք աւելի աս մեր չունեցածին մեջ, քան մեր ունեցածին:

Այս յղացքը սակայն ցնորք մը չէր այն օրերուն, երբ լերան Մեծ Քարոզիչը երա-նեց «հոգիով աղքատները, ոչ ալ մեր օրերուն»: Անիկա «մեր մէջն» է և կը պատ-կանի ամէն ժամանակի մարդոց. թագաւորութիւն այսօրուան, վաղուան: Ամէն օր որ իր բարիքը կը բանայ մարդոց՝ սկիզբ մըն է այդ թագաւորութեան: Եւ եթէ ան «երկնային» յորջորջուած է մեղալ այս երկրիս վրայ ապրողներուս, պատճառը այն է որ երկրայինը՝ թագաւորութիւնն է նիւթին, միտին, ոսկիին միայն:

Սակայն թող սխալ չհասկցուի պատգամը, աղքատներու պաշտպանողականը չէ որ կ'ըլլայ ընդդէմ այս աշխարհի հզօր-ներուն, ինչ որ փորձեցին դարերով Հին Ուխտի բոլոր մարդարէները, աղքատը հոմանիչ ընելու չափ ասուրբին» և «Աստու-ծոյ բարեկամութեան»: Եւ ինչ որ կը փորձեն մեր օրերու ընկերաբաններն ու տընտեսագէտները, «ընչպէս օրինակ» թագաւորութեան մը ի հաշիւ:

Հոս խօսքը չի վերաբերի ընչպէս օրինակ ապրելու իտեալին և կամ վիճակին, որ դարերով ինչպէս տար՝ նոյն չափով և քրիստոնեայ շատ մը բարոյագէտներու և սուրբերու կենսի կանոնը եղաւ: «Մուրացիկ կարգեր» յատուկ չեղան միայն հընդիկ ազանդներու: Միջին դարուն, «Նիոնի աղքատներ», «Աւետարանի խեղճեր» եւ քրիստոնեութեան առաջին օրերէն աշխարհը ուրացող լէզոններ, արգոնաւորդներ կը թուին ըլլալ երկնքի սարքաւորութեան, առանց սակայն օրինաւոր դուռնէն ներս մտած ըլլալու, չփոթելով առարկան ոգիին և ձեւ ներքին իմաստին հետ: Հոգին աղ-

քատ է երբ լեցուն չէ կենսի արտաքինէն, փոփոխականէն, սուտէն, այլ լեցուն՝ ներքին, յալստեանական և ճշմարիտ իմաստ-ներէն:

Ինքզինքին մէջ կողիացող ու կենսութեն փախչողները չեն «հոգիով աղքատներ», խորունկ է տարբերութիւնը իրականութեան եւ ձեւին, ոգիին եւ անոր արտաքինման կերպին միջև: Ու քիչ, շատ քիչ է թիւը մարդերուն, որոնք ճիշտ կերպով դիմաւորած ըլլան կենսի այս իրականութիւնը:

Կարելի է գուր հանգչեցնելու տեղ մը չունենալ, քաղաքէ քաղաք չըլլի և գիւղէ գիւղ, և խօսիլ մարդոց բոլոր առաքելու-թիւններէն, լուսլ ուրիշին ոտքերը և խաչել ինքզինքը մարդերու համար, և սակայն լեցուն չիլալ աշխարհի հոգիով: Ձի բաւեր մարդը ունեցածը տալ, եթէ ան չի մատուցուիլ մարդը շահելու շատ աւելի բարձրահայտ մտապատկերով մը: Մեր բաշխումը կը նմանի հող նետուած հատիկ-ներու, մէկին զէմ մէկ, երեք, հինգ, ըսեր են մարդիկ: Մէկի զէմ բիւր, մէկի զէմ միլիոն, այսպէս է որ կուզայ իր միծ մտա-ծու մէն ինկած գաղափարը, և փոխանակ նուազելու իր մասերուն մէջ, կ'աճի: Որ-կեցէք թէ ինչ աճուած է զոր տեսանք այս կէս դարու ընթացքին մտքի գետնին վըրայ, ուր որոմն ու ցորենը նետուեցան հաւասար անփութեամբ և ստեղծեցին մեզի երկու ահաւոր պատերազմներ: Ահա թէ ինչու կ'ըսենք մարդը տալը չէ որ բան մը կ'արժէ, այլ տրուած անհուսապէս բաժանական ընծայելու մեծ կարողութիւնը:

Կան աղքատներ որոնք այդ անունը առին վասնզի կարող չեղան երբեք աւելին շահելու, ուրիշներ՝ որոնք ծնան, առանց ոչինչ ունենալու, և ուրիշներ, որոնք բաժ-նեցին ամէն իրիկուան ինչ որ շահեցան օրուան ընթացքին: Բայց ասոնք չեն երանուածները: Ճիշտ է թէ հարուստը ինքզինքին չի պատկանի, սակայն կան հարուստ-ներ որոնք աղքատ կը մնան հոգիով, և աղքատներ՝ որոնք բնաւ պիտի չարժանանան երանութեան, ոչ լեւներու և ոչ ալ իրենց աղքատիկ յարկերու ներքեւ: Վասնզի հոգիով աղքատութիւնը կեցուածք մըն է աշխարհին զէմ, մարդուն ունեցածէն ու արւա-ծէն վեր չափանիչներով:

Հնդիկ կրօնաւարացը, ստոյիկաններ և

բոլոր ժամանակներու բարոյազէտները կը պատուիրեն հրաժարիլ հարստութենէն, սակաւն ազքատութեան սէրը և ընչազուրկ վիճակ մը բաւ պիտի չգային երաշխաւորելու հողիով աղքատը լեբան պատգամին մէջը: Իմաստասիրական յղացք մը չէ ան, ոչ ալ կեանքի կանոն մը: Մարդը որ կը տառապի իր աղքատութեանը համար և կամ կը պարծենայ անով, շատ մօտ է հարուստի բարոյական վիճակին: Հոգիով աղքատը իր ուրիշ ուղղութիւնը ունի այս աշխարհը լեցնող իրերու և երևոյթիներու աննպէշ-լեցնեալին կամ տնտեսական վիճակ մը չէ ան, այլ հոգեկան կեցուածք մը. մէկը որ չի փորձուիր աշխարհէն, այսինքն անոր շարէն, ու չի ծախեր իր ազատութիւնը, որ սերկնաքաղաքացի» է և մաս չառներ այս երկրի անցաւորութենէն:

Երջանկութեան իրական աթոռ մարդուն ներսն է, ոչ թէ արտաքին իրերուն մէջ. մարդուն բարոյական կերպին և ոգեկան կեցուածքին մէջը: Արտաքին իրերը գոյն, ձև ու արժէք կը հազնին մարդուն ներքին լոյսին համեմատ: Այս աշխարհը լեցնող իրողութիւնները իրենց առարկայական իմաստով միշտ գոյ են, ինչպէս մանուկին, այնպէս ալ հասուն մարդուն նայուածքին տակ, բայց նոյն կերպով չեն դիմաւորուիր. անոնք կը ձևաւորուին ու կ'արժեւորուին մեր անոնց նկատմամբ ցոյց տուած կամ անոնց վրայ արձակած ներքին արամաւորութեան համեմատ: Այս տիեզերքը կազմող իրերը կային աշխարհի սկզբնաւորութեան, բայց չէին նշմարուիր, ինչպէս կը պատմէ Սուրբ Գիբրըլ, միայն արարչական լոյսին տակ անոնք քառն գոյն, ձև և մարդուն իմացականութեան մէջ արժէք և իմաստ:

Երանի աղքատաց հողովօ յղացքը չի վերաբերիր հոս խեղճերուն, ընչազուրկներուն: Ինչպէս այն ատեն այսօր ալ հաւասարապէս ապերջանիկ են ինչպէս հարուստը՝ նոյնպէս և աղքատը: Մոզական առաքինութիւն չկայ ոչ մէկտեղ և ոչ միւսին համար: Եթէ Ապողոնի ձեռքին տակ բոլոր գործիքները հաւասար անուշաութեամբ կը հնչեն, այնպէս ալ կեանքի բոլոր պայմաններու ներքև կարելի է լսել ընել հողիին երբը: Պայմանները և կեանքի վիճակները չեն օր կը ստեղծեն զայն, այլ անոնց հան-

դէպ մարդուն ցոյց տուած ներքին տրամադրութիւնը, անոնց վրայ իր արձակած հոգեկան լոյսը եթէ կ'ուզէք:

Աղքատ վիճակը չէ որ երանելի է, այլ հոգին որ վեր կը մնայ նիւթէն, վաղանցուկէն ու պատրանքէն և անոնց պատճառած տաղաւորէն ու վէրքերէն: Հոգիով աղքատ չին բոլոր անոնք՝ որոնք բուրբեր շինեցին իբրև յուշարձաններ այս աշխարհի թագաւորութեան, ոչ ալ անոնք՝ որ այսօր ութտուն յարկնոց շէնքեր կը բարձրացնեն դազաղի մը սահմանուած իրենց մարմինի: Բարեւոյնի աշտարակը կառուցանելու այս նոր արհեստաւորները աշխարհին կը նային իբրև յուսնաւորութեան մը, և կը զատեն ինքզինքնին ուրիշներէն, ապահովելու համար միայն իրենց կեանքը այս ամբողջին վրայ: Հոգիով աղքատ ոչինչ ունի իրեն սեպակական, զինքը գատող ինքզինքէն և ուրիշներէն: Ան՝ որ չի փնտռեր իր թագաւորութիւնը, այլ բոլոր մարդոց, որոնք եղբայրներ են իրեն, ան է սեղիով աղքատը: Գիտութեան թագաւորութիւնը կը պատկանի բաց, աննախապաշար միտք ունեցողներուն. իսկ սերկնքի արքայութիւնը աննախապաշար սրտերու, որոնք իրենց «տերբը» չունին, որոնք իրենց հոգին բոյծի չեն դրած հանույթ և ոսկիի որդնալից կարտաներուն խորը:

Յետոյ հարստութիւնը պատիժ մըն է. ոսկին ու հաճոյքը կը խեղճեն մարդուն մէջ բանի՝ որոնք անհրաժեշտ են մեր երջանկութեան: Հարուստը ինքզինքին չի պատկանիր. իր մէջ կը մեռնին տակաւ կրօնական յափշտակութիւնը, բանաստեղծական վամպիրներ նիւթականէն զուրկ իրողութիւններու նկատմամբ, և ասպետական խանդավառութիւնը: Բռնուած իր հարբատութիւնը անցնելու և պահպանելու հոգեբով և զայն կորցնելու վախով, չունի ժամանակ յաճախ գայն վայելելու: Սիրոյ և ազատութեան իր ամբողջ զօրութիւնը գրաւուած է նիւթի այս կուրէն, որուն մէջ նախապէս և իրապէս պարտեալ մըն է ինքը՝ իր բարիքին համար ուզած է ունենալ մաս մը այս աշխարհէն, բայց կորսնցուցած է ինքզինքը ամբողջ: Բան է որ այն ատեն մերն է երբ միայն մերն է, մարդ չի կըրնար ստանալ ոչ մէկ բան, — իրապէս ըստանալ — ինքնիրմէն զուրա: Իրմէն զուրա

բաներու տիրանալու գաղտնիքը անոնցմէ հրաժարելին է: Հոգիով աղքատը ինքզինքնին կը պատկանի, աէր իր ազատութեան, իր հոգիին և անոնցմով աշխարհին: Ով որ ոսկիին կը ցանկայ կը հրաժարի խաղաղութեան, ազատութեան և սրբոյ բարիքներէն: Երբ անոնք հոգիէն վասնզի միակ աղքատութիւնը որ ճշմարտապէս հարուստ կ'ընէ մարդը՝ «հոգիի աղքատութիւնն է:

Դրանք ու հաճոյքը միայն ցեցեր չեն մեր անձնական երջանկութեան, անոնք կը պատռեն նաև ընտանիքին այն սուրբ քօղը որ կը զատէ ընտանեկան յարաբերութիւնը: Դրամը մարդուն ձեռքին մէջ արժէչափը ըլլալէ յետոյ, մարդը կը վաճառէ ու կը գնէ նաև նուիրականութիւններ՝ որով հարուստը կ'աղքատանայ՝ ու կը տրտի աշխարհի հոգին, վասնզի կը հաւատայ յարաբերական իրականութիւններու միայն, մինչ սէրը բացարձակ իտէպիւն կը նայի, և ազատութիւնը նիւթէն ձերբազատման:

— Ստորինը միշտ իր մէջը կը կրէ վերինը — մտածում մըն է որ խոր իրողութիւններու կը նայի: Պարտիզպանը, ձկնորսը, հովիւը ընկերութեան ստորին խաւերուն կը պատկանին. մարդեր են որոնց զգացումներն ու երազները պարզ են մանկուկն ըլլալու չափ, սուրբ և պայծառ: Մի՛ մոռնաք թէ մարդու մը մտածումը մտածումն է իր զարգումին: Բայց թագաւորութիւնը կը պատկանի այս պարզ ու անմիջ մանկունականութեան, ուր ինչպէս մարդուն՝ նոյնպէս մարդկութեան ոսկեգար կայ արեւոտ և անամպ: Ու եթէ ճիշտ է մեզմէ իւրաքանչիւրին մէջ այս անոյշ փորձառութիւնը, ան պէտք է աղբիւրը ըլլայ մեր բովանդակ կեանքին և սկզբունքը նաև վարձան թագաւորութեան: Մեր անցիպիւն վերաբերմամբ ըստած բոլոր զրոյցները կուզան հաստատու թէ մենք աքտորած ենք ինքզինքնին այս անոյշ աշխարհէն, որ մեր և մարդկութեան մանկութիւնը եղաւ: Ճիշտ է թէ չենք կրնար մանուկ մնալ, բայց պարտինք մանկանալ, կարենալ բնակիչն ու անդամը ըլլալու ճերմիքի թագաւորութեան»: Պարտիզպանը, ձկնորսն ու հովիւը աշխարհէն կը պահանջին քիչ մը արև, քիչ մը օդ, քիչ մը ջուր, կտոր մը հող և վերարկու մը լոկ, և այս աշխարհը շատ ընդարձակ է բոլոր այդ պահանջներուն համար: Անոնք

չեն մտածեր ոսկի վահանակներու, աշխարհի չարիքին այդ միջնորդներուն, որոնք դիւրաւ կրնան համոզել որդին հայրն սպաննելու, կինը՝ ամուսնին դաւելու, եղբայրը՝ եղբորը նենգելու, ծառան՝ տէրը խաբելու, չարագործը ուղևորը կողոպտելու, ժողովուրդը՝ ուրիշ ժողովուրդին վրայ յարձակելու: Դրամը որ կը պղծէ անկողինը, կ'աղարտէ անմեղ ձեռքերը, կը փորձէ կոյսերը, կը սրէ ցանկութիւնները, կ'արձարձարձէ ատելութիւնները ու կ'ըլլայ ծիծաղն ու թոյնը մարդկային կեանքին ու քաղաքակրթութեան, կը տարանջատէ եղբայր հոգիները ինչպէս Աստուծոյ այս արգար տուրէն մէջ, նոյնպէս մարդկային երգայրութեան և Աստուծոյ հայրութեան զգացումին նկատմամբ: «Հոգիով աղքատներ», մարդեր են, որոնց աչքերը կուշտ են աշխարհի բարիքներուն, բայց մանաւանդ չարիքներուն դիմաց, որոնք կեանքին կը նային գերեզմանի մը լայնքէն միայն, որոնց սիրտը բուխ է մարդոց ինչպէս թշուառութեան՝ նոյնպէս դժբախտութեան նկատմամբ: Աշխարհը ընդարձակ է ու ճոխ և իբրև դրախտ մը տրուած մարդուն, ամէնը կրնան երկնային ըլլալ եթէ գլուխն երջանիկ ըլլալ: Երուսաղէմի ամեատունները, Լոնտոնի լըր-տերը և Ամերիկայի միլիոնատէրները աշխարհի այս թագաւորութիւնը յափշտակած և կեանքը զժոխքի են վերածեր թէ՛ իրենց և թէ՛ ուրիշներու համար: Վասնզի ինչ որ իրենք ունին ոչ իրենց և ոչ ուրիշներու կը պատկանի:

Քիչեր կ'անդրադառնան այն խորութեան որ լերան պատգամներուն է, պարզուկ էջերով մեղի հասած: «Հոգիով աղքատը բերանող Վարդապետը, ինչ անոյշութիւն, որ իր բովանդակ կեանքի շրջանին ուրիշ կերպ ապրած ալ չըլլայ, Զուր տեղը չէ որ անիկա մեր նայուածքը երբեմն ուղեղու կը մղէ երկնքի ճնճուղին և հովիտներու շուշանին»: Չուր տեղը չէ որ արտերու եղբերքէն անցը, հասկերով հրաման կ'ընէ որ կշտանան իր աշակերտները: Այն օրերէն ասդին միշտ ճնճուղ մը դեղին իր կտուցը առած կը պտտի հատիկին ետեւէն և անկող չի մնար: Ու հովիտին շուշանը աւելի աղւուր կը հազուի քան Սողոմոնին կինները: Հոգիով աղքատը ճնճուղին և շուշանին մէջ գեղեցիկութիւն և բաւարարու-

ՈՒՐԱԽՈՒԹԵԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ

Ասկէ առաջ կը խօսէինք տառապանքի և ուրախութեան մասին, շա՛րք մը՝ որ զմեզ ամէնքս կը շահագրգռէ. որ կը դպի մեր մէջ եղող ամէնէն մտերիմ և ամէնէն խոր բանին, շարք մը՝ որ ամէն օր կը գրուի մեր առջեւ. — որովհետեւ ուրախութեան մեր բաղձանքները, և ցաւին ալ շարժառիթները տեւական են: Կը չարչրկուինք մեր մէջ գործող բայց զիրար ժխտող ներհակ զգացումները, բաժնուած՝ այսպէս ըստ իր սամար, մենք մեր մէջ երկուքի: Ունինք բուռն, բնական ու մշտական ձեռնարկ մը երջանիկ ըլլալու: Կը զգանք թէ երջանկութեան համար ենք ստեղծուած, ու զայն կը փնտռենք ամէն տեղ. ճիշտ ինչպէս մեր մարմինը օդ և սնունդ կը պահանջէ: Եւ սակայն չենք յաջողիր գտնել այս երջանկութիւնը: Մեր կեանքի մանկութեան ու պատանութեան տարիներուն մանաւանդ, կ'ապրինք զուարթ վայրկեաններ, հաճելի, հոգեբլէզեր ժամեր: Բայց չափաստութեան մէջ հազուադէպ կը դառնան ստոնք, որքան խելամոհիք թէ, այս աշխարհի վրայ, ողորմելի մեր պզտիկ երջանկութիւնը տատանող շինուածք մըն է միայն, ուր ամէն բոպէ բան մը կը կտորի, բան մը կը խորտակուի: Ի՞նչ է արդիւնքը, երբ ըստ բախտի, իրարու վրայ նետուին բաղձութիւն մը առարկաներու, կարասիներու, արձաններու. — զէջ հաւասարակշռուած բուրբ մը, անշուշտ, ուր ամէն ինչ անկայուն է. խառնակութիւն մը՝ առանց ոեւէ հաստատութեան: Այսպէս է և մեր երջանկութիւնը: Ամէն վայրկեան, մեր և մերիններուն առողջութիւնը կրնայ տկարանալ. մահը կրնայ սպառնալ

մեր սիրելիներուն. մեր շահերը կրնայ վտանգուիլ: Բաց աստի, մեր մարդկային բնութիւնը, մեր էութեան կազմութիւնն իսկ աններդաշնակութիւն մը, խառնակութիւն մը կը ներկայացնէ: շրամայական, անխուսափելի ձգտումներ ունինք դէպի բարձր և ցածը, դէպի բարին ու չարը, դէպի պարտականութիւն և դէպի հաճոյք, ու չենք կրնար ասոնցմէ օժանց հնազանգիլ, առանց մաքրուելու միւսներուն դէմ: Կա՛մ տառապիլ՝ յաղթական դուրս գալու համար, եթէ կ'ուզինք մաքուր պահել մեր հոգին, և կ'ամտանջուի խղճի խայթէ, եթէ չենք ուզեր պահել մաքրութիւնը մեր հոգիին: Փափաքի այս կեանքի մէջ կատարելագէտ երջանիկ ըլլալ, կը նշանակէ փորձել խառնաբարտէզ դեակ մը շինել, փոթորկալից օր մը, նաևու մը կամբողջակէն վրայ: Զե՛ւր ջանք. աղայութիւն պիտի ըլլար արտիկա:

Ուրեմն ի՞նչ, Յուսալքութիւլ: Բայց երբե՛ք, կ'ըսէինք սակէ առաջ, որովհետեւ տառապանքը, որ յիմար և անզուծ իրողութիւն մը պիտի ըլլար եթէ աստուածային բան մը չունենար իր մէջ, կը վերածուի հասկնալի և նոյնիսկ օգտակար երևոյթ մը, երբ Աստուծոյ մը մէջ կը գտնէ իր արմատը. Աստուծոյ մը՝ որ կանխատեսած է զայն, որ կ'օգնէ մեզի կրելու համար զայն, և որ դեր մը՝ պաշտօն մը տուած է անոր: Տառապանքը կը ծառայէ արժանի ընելու զմեզ երկնքի երջանկութեան: Ամէն անգամ որ անիկա առիթ մը կ'ըլլայ վեհանձն արարքի, քաջութեան, համբերութեան, ամէն անգամ որ անիկա կը դառնայ զոհաբերութիւն մը, այսինքն խոնարհութեամբ, սիրով նուիրում մը Աստուծոյ, այնքան կ'աւելնայ մեր իրաւունքը՝ երջանկութեան, մեր պարծանքը՝ արքայութեան: Եւ այս յաւելումը պիտի շարունակուի ամբողջ յաւիտենականութեան ընթացքին: Վ. Ղիւկո երբ կորսնցուց իր անդրանիկ աշխիկը՝ Լէօբոլտինը, որ իր ամուսնութենէն կարճ ժամանակ յետոյ, արկածով խղճողուցեալ Ալէնի մէջ, սրբոտագրու համակերպումով, գեղեցիկ ոտանակոյր մը գրեց, որուն մէջ սակայն, անհաճ հարցում մը խառնեց, ըսելով Աստուծոյ.

Թիւն գտնող մարդն է այս աշխարհի երեսին, որուն տրուած ըլլալ բախտը ուրիշ աշխարհի մըն ալ հեռանկարը ունենալու. այս անգամ նոյնիսկ առանց ճնճուղի և շուշանի, այսինքն անհուն երանութեան կայլակ մը իրբու, կանչուած ինքզինքը լուծելու նոյն երանութեանը ջուրին մէջ:

ՅԻՆՇԷ՛՛ Վ.ՍՐԴ.Ս.ՊԵՏ

Երկնից մէջ, ամպերու պարուսնակն այ անցիմ,
 Խորն ակերսն Բու ճնջող եւ հաճաքօքի կապօթիմ,
 Մտք այ անպայ այ գործեր կը կասարե՛ս արթօք Դուկն,
 Տարք իբրև ուրկն ցերս մեմն վիտերն այ սարգան:

Բարի Աստուածը պիտի կարենար իրեն պատասխանել. — «Անբոց՝ որ հանգիպած առաջին քահանայիդ, և կամ, ա՛յլ աւելի լաւ, միտքդ բեր քրիստոնէականի ուսումդ, և անմիջապէս պիտի տեսնես թէ ինչ որ կ'ընեն քու ցաւերուդ շնորհիւ, անյայտ գործեր չեն բնաւ: Ես քեզի՛ կամար է որ կ'աշխատիմ, և արցունքներուդ առաջին արդիւնքը քու յաւիտենական երջանկու- թիւնդ է»:

Պիտի փորձենք ուրիշ կերպով հաստա- տել այս իրողութիւնը, և հասկցնել թէ ի՛նչպէս քրիստոնէական կրօնքը կը թելա- գրէ մեզի ո՛չ միայն յաղթիւ մեր ուրա- խութեան թշնամիներուն՝ մեր տառապանք- ներուն, այլ նաև տեսնեցնել, ծառայե- ցնել զանոնք մեր բարիքին: Ըսած եմ թէ տառապանքը կ'արժեւորէ:

Արդի գիրք մը պատմութիւնը կ'ընէ Ափրիկէի գաղութացման ընթացքին պա- տահած նորոթիանց միջնդէպի մը: Եւրոյ ճիւղ ստուհունհարց տարիներ առաջ, երիտասարդ սպայ մը, իր կառավարութեան կողմէ գը- լուիս կը նշանակուի սեւամորթներու պղտիկ զօրագունդի մը: Եւ իրեն կը յանձնուի արշաւանք մը մացառուտքներու մէջ: Մանր էր պարտականութիւնը. կլիման՝ հեղձու- ցիչ. բնիկներու յարձակումները՝ երկիւղա- յի. սպան, որուն չէր պակսեր ո՛չ կտրիճու- թիւն և ոչ ալ տաղանդ, կը յաղթահարէ այս բոլոր խոչընդոտները: Արշաւանքը լաւ ընթացքի մէջ էր, երբ երեան կուգայ ան- սպասելի առամը: Երիտասարդ պետը, հա- ւանաբար տեսնող նոպայէ մը վերջ, յիմա- րացած էր: Ու կը մտածէր ամբողջ Ափրի- կէի մէջ անկախ թագաւորութիւն մը կազ- մել. ուստի երբ իր զինուորները իրմէ հե- ոանալով կը միանան ուրիշ շօկատի մը, կը հրամայէ կրակ բանալ իր հայրենակիցնե- րուն վրայ: Եւ իրարանցումին մէջ կը կոր- սըւի ան:

Այս կարգի իրողութիւններ հազուա- դէպ են. և այս մէկը կը բացատրուի սպային հիւանդութեամբը մասնաւանդ, քան թէ իր կողմէ մտածուած գահաճանալութեամբ: Քայց չէ՞ք խորհիր թէ մենք ալ նոյն վիճակին ենք ենթարկուեր: Մենք աշխարհ առաքե- լութեամբ մըն ենք զրկուած՝ Աստուծոյ հաշտոյն: Մեր ընտանիքը, մեր արհեստը, մեր հայրենիքը, մեր հարստութիւնը, մին-

չեւ իսկ մեր մարմինն ու հոգին, և ամէն ինչ որ մեր շուրջը կայ, ամէն ինչ որ ու- նինք իբրև ստացուածք, բոլոր աւանդուած ու հայթայիտուած ան մեզի Աստուծոյ կող- մէ, որդէսով դառնոք գործածենք ո՛չ թէ ուեւ կերպով, ո՛չ թէ մեր քմահաճոյքին, այլ աւելի հասնելու համար սահմանուած նպատակին, որ փրկութիւնն է մեր հոգի- նիւրուն, կատարումովը Աստուծոյ և Եկե- ղեցիին պատուիրաններուն: Եւ մեր մեծա- գոյն վտանգը, մեր մեծագոյն փորձութիւ- նը, հոչակելն է զմեզ իբրև սեպականա- տէրեր այն բոլորին որոնք վստահուած են միայն մեզի. գործածիչն է մեր մարմինը, մեր հոգին, մեր արծաթը, մեր պարսպոյ ժամերը և մեր նմանները, ո՛չ թէ Աստու- ծոյ ծառայութեան, այլ մեր անձերուն հա- ճութեան: Կարճ՝ վարուելն է մեր տրամա- գրութեան ներքև եղող ամէն ինչի հետ ա՛յնպէս ինչպէս ըրաւ վերոյիշեալ սպան իր զինուորներուն: Տակաւին, կամենալն է զանոնք գործընել ո՛չ թէ օժանդակներ Աստուծոյ ծառայութեան գործին, այլ մի- ջոցներ՝ անկախ գառնալու, մեր հաճոյքին և մեր փառասիրութեան ծառայեցնելու: Այս է աղբիւրը բոլոր մեզքերուն. մարդ իւրացնել կ'ուզէ ա՛յն՝ որ Աստուծոյ կը պատկանի. անկախ թագաւորութիւն մը կ'ուզէ կազմել, մոռնալով թէ հաշիւ տա- լու պարտաւոր ծառայ մըն է միայն ինք: Ճիշտ այն վերակացուններուն նման, որոնք կ'ուսուածատէրեր ըլլալ կը հետամտին:

Ի՞նչ պիտի ըլլար մեր մեծագոյն ծա- ռայութիւնը, մէկու մը, որ կորսնցուցած է իր գիտակցութիւնը, հոսանքին մէջը հա- ճոյքին, ամբարտաւանութեան, ազահու- թեան, աստիւթեան, զայրոյթի, և ուեւ տեսնակ կրքի, մոլորելով Աստուծոյ ծա- ռայութեան ճամբէն: — Անտարակոյ՝ ըս- թափեցնելը զայն՝ կարգի բերելու, շիտակ ճամբուն մէջ զնելու: Զայն հեռու պահելը՝ այն բոլորէն որոնցմէ կը խաբուի. զգացնել իրեն իր սխալները. ճիշտ ինչպէս մանուկի մը ձեռքէն կ'առնենք այն իրերը զորս մը- տադիր է գողնալ կամ փճացնել:

Բացայայտ է անհասկանալ օգտակարու- թիւնը ցաւին: Ան միջ իրողութեան առջև կը դնէ: Կը խոնարհեցնէ մեզ, կը յիշեցնէ մեզի թէ մենք տէրեր չենք, թէ աշխարհ մեր հրամաններուն ենթակայ չէ, թէ մենք

զ'մեզ զուարճացնելու համար չէ որ կ'ապրինք: Ձիներսները զժբարխտ յիմարին, որու մասին կը խօսէի քիչ առաջ, պիտի կարենային զայն փրկել, եթէ, փոխանակ հնադանդիւու, զինաթափ քրամ ըլլալին զայն, և մօտէն հսկէին անոր: Երբ աշխարհ շատ հաճելի և կամակատար է մեզի, երբ մենք զմեզ շատ հանգիստ կը զտնենք հոն, անմիջապէս կը մոռնանք երկինքը, չարութեան մէջ մխրճուելով: Ամէնէն հալուստ երկիրները վտանգն ունին ամէնէն անտարբերները դառնալու, կրօնական տեսակէտէն: Բանաստեղծ մը ըսած է. — սերն աքորոր հաճելի է, մարգ իր հայրենիքը կ'ընէ զայն»: Դիտեցէք Անտառակ Ուրզին — որքան ատեն որ դրամ ունէր, վատնեց զայն իր զեղխ կեանքին մէջ: Երբ անթոթութենէն պիտի մեռնէր, այն ատեն միայն գաղափարը ունեցաւ իր հօրը տունը վերադառնալու: Վիշաք, ըստած է, կը հալածէ մեղքը մեր հողիին: Ան, մեր վրայ գործողութիւն կատարող վիրաբոյժ մըն է: Փափաքելի բան մը չէ գործողութեան ենթարկուիլ նոյնիսկ թմբեցումով. անխուսափելի են ցաւերը: Բայց բուժող մը պարագաներուն, միակ միջոցն է բուժուելու: և չենք վարանք զայն կիրարկելէ: Տառապանքին կ'ընդառաջենք, երբ ան մեզ կը փրկէ. մարդ պարտի ընդունիլ նմանապէս այն տառապանքը որ Աստուծոյ կը տանի, որ կը լուսաւորէ հողին, այն՝ զոր Ֆրանսուս Գօթէ «Ազնիւ Տառապանքը» կ'անուանէ:

Ֆրանսայի մօտիկ բարեկամ Իսլանտացի կրօնաւոր մը, 1914ի Ծնունդին, Գերմանիոյ մէջ, բանտարկեալներու բանակատեղիները կ'այցելէ: Հոն, պատերազմի մէջ կ'աւրացած երիտասարդ մը կը տեսնէ, որ կը պատմէ իրեն թէ ինչպէս կորսնուցած էր իր աչքերը, և կ'աւելցնէ. — «Վստահ կրնաք ըլլալ որ շատ ծանր է ասիկա ինծի համար: Ուրախ եմ որ եկած էք. զուգ պիտի կարենաք օգնել ինծի: Այնքան ապօրջանիկ եմ աչքերուս կորուստովը: Երբեմն կը խորհիմ թէ կեանքը ոչինչ կ'արժէ: Բայց զիտէ՞ք թէ ի՞նչ կը հաւատամ: կը հաւատամ թէ Աստուած առու արտաքին տեսողութիւն, բանալու համար հողիիս աչքերը: Ժամանակին սիրտս էր կոյր, և ես չէի խորհիր այդ մասին: Հիմա աչքերս

ա՛լ չեն տեսներ, և ասիկա անտանելի կու գայ ինծի: Բայց կը հաւատամ թէ աւելի լաւ է հողիի աչքերով կարենալ տեսնել քան թէ մարմինն»: Ու ան կը շարունակէ. — «Հայր, զիտէ՞ք որ բարեպաշտ ըլլալ կ'ուզեմ, բայց կատարեալ բարեպաշտ, այնպէս ինչպէս իմ առաջինը» հալորդուրեանն էի: Լիս է միակ բանը որ կրնայ միախառնութիւն տալ ինծի: Տառապանքը վերադարձուցեր էր զայն Աստուծոյ: Երկրի վրայ զայն կը զրկէր կարգ մը ուրախութիւններէ. ուրախութիւններ՝ անկատար, վաղանցուկ և ոչ-անխառն. և սակայն՝ բացարձակ ու անվստիճան երջանկութիւն մը ապահովող անոր:

Յոճախ կը պատահի քահանային լսել սա խօսքը, տառապողներուն բերնէն. — «Բայց ի՞նչ եմ ըրած բարի Աստուծոյն, այսպիսի փորձութեան մը ենթարկուելու համար»: Խեղճ այս մարդոց կարելի չէ անհամակրութեան խօսքեր ընել, այլ միայն խորհիլ. — «Ահա երկու մեծ վրէպներ միակ նախադասութեան մը մէջ»: Սխալանք՝ կարծելով թէ վիշաք միշտ պատիժ մըն է: Ու հիմնովին ոխալ: Քանի որ սուրբներն ալ նոյնքան փորձուած են: Սխալանք՝ նոյնպէս, կ'ընտել թէ անմեղ են իրենք: Ոչ ոք անմեղ է: «Տեղեակ չեմ անդամին խղճմտանքին, կ'ըսէր Ժօզէֆ Եր Մէսթրը, բայց կը ճանչնամ այն՝ որ պարկեշտ մարդունն է. սոսկալի բան է ատիկա»: Ամէնքս մեղանչած ենք Աստուծոյ: Միակ մահացու մեղք մը բաւ է որպէսզի արժանի ըլլանք դժոխքին: Բայց Աստուած ներած է մեզ անտարակոյս: Սակայն ոչ որովհետեւ նուազ յանցաւոր ենք մենք: Ի՞նչ կ'արժեն աշխարհի բոլոր տառապանքները, բաղդատմամբ անոր՝ որուն արժանացած ենք: Երեւակայեցէք ժահուան դատապարտուած ոճրագործ մը: Թող իրեն ծառուցուի որ պատիժը թիթեացուած է, և պիտի արձակուի օրուան մը բանտարկելութենէն վերջ, նախ կ'ուրախանայ, բայց ժամ մը յետոյ կը սկսի գժգժել, հսկամիտասանել, մեղադրել իր դատաւորները որ մը անբողջ զինք բանտին մէջ պահած ըլլալու անզթութեան համար: Ահա պատկերը՝ մեղապարտ

(*) Կաթոլիկ եկեղեցին առաջին անգամ եօթը տարեկանին կը հողորդէ մահուները, այդ սաղիթին այլևս խելահաս համարելով զանոնք, Մ. Ք.

սակայն ներողութեան արժանացած քրիստոնեային, որ կը դժգոհի իր կրած տառապանքներու մասին: Ան կրնար տեական տանջանքի դատապարտուիլ, բայց կը քուէզայն ժամանակուսը պատրժով մը, զրեթէ ոչինչով՝ բաղդատմամբ իր յանցանքին. և սակայն նորէն կ'ընդգլխի: Բանաւոր կը թուի՝ ստիկա ձեգի:

Վերջացնելու համար, պէտք է մատնանշել վիշտին ուրիշ մէկ օգտակարութիւնը, որ նրբազգած հոգիներուն համար զօրաւոր միջթարութիւն մըն է: Ան ապացոյցն է մեր սիրոյն՝ հանդէպ Աստուծոյ և միւս հոգիներուն: Մէկը իրապէս սիրել, այդ սէրը բաւերով անոր արտայայտելը է: Բաւերը աշտեղ ոչինչ կ'ապացուցանեն, և ամէնէն պերճախօս հաւաստումներն իսկ ստուծիւնին կրնան ըլլալ: Մէկը սիրել՝ գործել է անոր սիրոյն, ընծայել է՝ իր աշխուժութիւնը, Կր ցուրը, իր ջանքը անոր: Գործնապէս՝ մէկը սիրել ստուպիլ է անոր սիրոյն: Ձենք սիրել իրապէս՝ երբ պատաստակամ չենք՝ կրելու տառապանքը անոր անունին: Ուրեմն, փորձութիւնը գերազանց առիթն է ըսելու Աստուծոյ. — Եկը սիրեմ քեզ: Ու վստահ եմ ստոր: Վասնիկ գործնապէս կը յայտնեն առիկա ես քեզի: Բեզ կը բերեմ իմ տառապանքս: Դուն ես տուեր՝ ամէն ինչ որ ունիմ, և ինչ որ եմ: Մարդացար ինծի համար: Ու յանձն առիր աղքատութիւնը մտուրին և շարժարանքը խաչին: Թոյլ տուր հիմա, որ, իմ կարգին, ի՛մ իսկ էութենէն բան մը տամ քեզի: Եւ ահա՛ իմ վիշտս, իմ անձկութիւնս, իմ զրկումներս: Կ'ընդունիմ զանոնք, հաղորդ ըլլալով քու իսկ անձկութիւններուն, և գանոնք կը նուրբեմ քեզի, քու գործդ շարունակելու համար: Քանի որ այս ամէնը կրեցիր հոգիներու վերկուութեան համար, ե՛ս ալ կուզամ իմ աշխատանքս միացնել քուկինիդ, իր լուսին հասցնելու համար փրկութիւնը աշխարհին: Քրիստոնէաբար տառապիլ՝ աստուածային շնորհներ բերել է, անոնք պակասը ունեցողներուն: Աւաքելական գործ մըն է առիկա: Ասով, լոյսս ակնարկար կը դառնան մարդիկ, փարոս մի՛ որ նաւարկուութիւնները կ'արգիլէ: Ու բանաստեղծ մը կրցած է հետեւեալ գեղեցիկ խօսքերը գնել Քրիստոսի շրթներուն. —

ԴՐԱԿԱՆ

Հ Ա Մ Ա Պ Ա Տ Կ Ե Ր

ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

Մ Ո Ւ Տ Բ

• • •

Նկատի ունենալով այն իրողութիւնը որ նման մտանգութիւններու օպատարկու աշխատանք մը չէր կրնար յամենալ, թափառիլ մտերմամանութեանց շուրջ (ինչպէս չէր կրնար զուարեութիւն, հանելի մարտողութեան էրզաց մը ճարել իմացական ծոյրերուն, հեշտախոյշներուն՝ գործերուն ընթերցումէն խուսափող, ու անոնց միջուկը պատրատող զեղանատնեցու նման ճաշակելու ազնկալու), համադրել ըլլալու համար՝ վիճարկել, փաստեր կուտակել, արամարանել ու խօսակցութեան թծի մը մէջէն տարողներ կարելի չանկանութիւնը դէպի թուալցում, թափում ընթերցումը յանախ ուրիշ քիչ բան է մեզմէ շատերուն համար), զգոյշ եմ եղած լայն մէջրերմեներէ, ուրիշներու կողմէ կատարուած վկայութեանց շահագործումէն: Կը զգամ անպատեհութիւնը պատգամաշեշտ, մարգարէաշունչ գրելու կերպի մը: Բայց գիտեմ որ սիրոյ, կիրքի կենդանակերպէն հասնող գործեր, այդ իսկ հանգամանքով կը ներուիմ, ներք է որ չնտեն-լրանեն երանելի անպատասխանատուութեամբ մը որ բոլոր մարդարէները կը վիրաւորէ, կազմէլ ետք անոնց ուժն ու հմայքը:

Եթէ երբեք, տեղ տեղ, դուք կը գտնէք մէջբերումներ, անուշտ՝ չարաբար, ատիկա արդիւնքն է յտակուսութեան, պայծառութեան պահանջի մը:

Զրկայ մէջ այլիկս, աւելի լաւ բանուր, Բան անկարմ արօթը, քառապող՝ գլխիկոր: Ցաւեւէն իր ունիմ քնորոնե՛ր կազմիլի: Ու զանգե՛ս բաքիե՛մ՝ առազը գեթ այիբ, Ռիլներո՛ւն՝ դեւածիմ, գօրսեխ՛նց՝ պարասուն: Եւ այիբն այս անէ՛ր ամէ՛ ամ, անդարուն, Աղօթիլ, արցունքի, քանցանքի՛ն այ՛ քանքոյ: Ու սիրոյ՛ն այլ հասանք՝ ան երկիրն առագէ՛ր:

Դուք ևս, եթէ վիտնաք քրիստոնէաբար տառապիլ, կը դառնաք ուրիշները իրեցն անտարբերութեանց գուրս հանող, շէրմութիւն ստեղծող հոգիներուն այն խումբէն, որոնք աշխարհը կը լուսաւորեն ու կը փրկեն:

Թբգ. Թ. Ա. Մ.

Տիրան Ջրաքեանը հեղինակ մըն է որ իր Ներ-
առախիւր ստիպումով եղաւ լուսարանի գիրքին
ժառանգի հասնող բացատրականով մը: Միւս հող-
մէն պղտոր, իր գիրքերին իսկ ծանրաբան իր
մէր ուրիշ միւս՝ թափանցում խանգարող, նման
պարզագոյն մը, մէջբերումը ոչ միայն անհրաժեշտ
լուսարանութիւնն է, այլև, միակ կարելի եղա-
նակը որպէսզի ընթերցողը ունենայ այլեւն առ-
ջև հեղինակին մեթոտութիւնը(*): Յետոյ, հեղի-
նակէ հեղինակի, մասնաւոր նոյն զպրոցին ու
մասնակին պատկանող, երբեմն հոգեխտակի,
ձգտումներու ու նոյնիսկ թէքնիկի հանգիտու-
թիւններ բացատրութիւն չեն անշուշտ: Այսպիսի
զոյգեր են Պէշիկուաշեանն և Դուրբան, Վարու-
ժանն և Սիամանթո: Զբոր մէջբերումներ Վարու-
ժանէն, զայն վաւերական վարպետը ընդունելով
պատկերի է բանի հետադրութեանց, Բայց մեծ
կերբիկոս մը ըլլալու հարկ չի կայ ըմբռնելու հա-
մար թէ տարազը նոյնութեամբ կը պատշաճի նաև
Սիամանթոյի: Որինակը, օրինակները միայն կըր-
նային այդ երկու հետադրութեանց ընդմէջ տե-
սանելի, շուտիւր ընել միտքին համար տիրա-
կան զանազանութիւնը զուտ բառական և խառ-
նըած զի ծնունդը հետադրութիւններուն: Ան թէ
ինչու Սիամանթոյէն պիտի գտնէք բաւարար մէջ-
բերումներ: Այս բացատրութիւնները բաւ, ան-
ցնեելու համար ուրիշներու: ԶԱՄԱՍՏԻՍԿԻՆԸ կազ-
մող մենագրութիւններէն: —

ա) Միսս Մեծարեմը լոյս է տեսած Հայրենիքի
հանդէսին մէջ 1924ին, օւրբմէ քսան տարի ա-
ռայ նեղկայ աշխատանքն: Գրական առումնա-
տիրութիւն մըն է անիկա, մանրամասն վերլու-
ծումով մը զարգացող, Ջայն կրկին ձեռք առնել,
համարողական տեսք մը տալու նպատակով: պիտի
նշանակէր չարաչար վարուիլ իմ արդէն սպառած
սեւին հետ: Ատ է պատճառը որ այդ մենագրու-
թեան մէջ զուք կը հանդիպէք առատ փաստի,
սպացուցումի, ինչպէս կ'ըսեն:

բ) Վանան Թեֆեանը գրած է 1934ին, ուրբմէ
տասը տարի առայ, մեր բանաստեղծութիւնը
շահագործող հարցերու իբր հանդէս ու նոյն ա-
տեն մեր հոգիին մէկ պատմութիւն խորհրդա-
նշող վկայութիւն, որ զարձակ գրական ուսում-
նաբարութիւն մըն է, Միսս Մեծարեմի թէքնի-
կով: Աւագ պատճառը որ զայն այդ կերպարան-
քին տակ ներս կ'առնէ ԶԱՄԱՍՏԻՍԿԻՆԸ, հարկ չի
կայ կրկնելու, նոյնն է միշտ:

գ) Ռուբէն Ջարդարեանը, լոյս տեսած՝ 1925 - 26
Հայրենիքի հանդէսին մէջ, զարձակ, մենագրու-
թիւն մը իր կարգին:

դ) Տիրան Ջրաքեանը, ընդհանուր կազմապարհին
մէջ թէր մը կը զատուի միւսներուն ճարտարա-

պետութենէն, վասնզի սկսուած է ԶԱՄԱՍՏԻՍԿԻՆԸ
յղացումէն առայ, Յետոյ, Ջրաքեան տակաւին
չէ պաղած: Արիւն կը նշանակէ թէ իր գրակա-
նութեան խորանքն արցներ մաս կը կազմեն
օրուան հետադրութեանց, զէթ անոնց համար
որոնք գրագետին մտերմները եղան, և կամ
անոր համարին զբաղակիրները, և կամ նորէն,
այս ու այն նկատումներով, առ ուս միտքերու,
ստուերելու թաքուն հաշիւներով կը խօսին ու կը
փառաբանեն իր հէքիաթը, հազիւ հազ համար-
ձակելով կամ հանդուրժելով քանի մը զուրի բան
կարգալ Ներառախահէն:

ե) Թէև կազմապարհներ պատրաստ են յետ-
պատերազմեան սերունդին վրայ կատարուելիք
աշխատանքին, իբր շարունակութիւնը երբք սե-
րունդներու նուիրումով առ վկայութեան, բայց
կը տարակուսիմ թէ ինծի պիտի տրուէ ժամա-
նակ այդ կազմապարհները վերածելու գործի: Հա-
մասնեղ, Ջարեան, Ծանոս Ծանոսը, Հրաչ Ջարդարեան,
Նարգանք, Փայլակ Միլայեանն անունները, այդ
սերունդին աւագ ներկայացուցիչներն են: Առ-
տանցմէ Ջարեան ու Համասեղ ինկած են բաւարար
վերլուծման գասած զէմքի մը շնորհի, զարդա-
կան աշխատութեան մը մէջ որ ձեռագիր կը գոր-
ծածուի ժառանգաւորացէն ներք: Այդ երկու
կտորները կրնան հցուիլ այս ԶԱՄԱՍՏԻՍԿԻՆԸ,
իբր լրացուցիչ: Յաւելուածական այդ կատորին
մուտք կրնայ Ծառայել բաժնիք այն համապա-
կերին որ ձայն Գրակազմութիւնը գիրքին մէջ
յետ-պատերազման գործներէ ընտրելով կտորները
կը նախարարէ ԱՆՄԱՍՏԻՍԿԻՆԸ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԻ իտու-
զօրին ներքև:

Ժամանակով իրարմէ հեռու, գործադրութեան
թէքնիկով բառական տարբերութիւններ հաս-
տատող վկայութիւնները, որոնք կը կազմեն առ
երկար ու ընդարձակ շարքը, ոչ այլալուծ են,
ոչ ալ նուազում կամ զանցում: Բայց գործներուն
խորքին, զատուութեան, արժէքին շուրջը իմ
կշիռը կը մնայ հաւատարիմ իր կ'իմաստան շարի-
րուն: Երեսուն տարի առայուան զնաւատանքը
կը պահէ իր ուժը՝ Եակոբնի մէջ, ժամանակին հետ
խորացման ու արձանութեան նորոգումներով:
Ի՛նչ որ գրեր եւ ձիգ Աստուածներ տասնային
վրայ, օրինակի համար, Մեհեան (1914) հանդէ-
սին մէջ, կը պահէ իր էական սկզբունքները նաև
այն աշխատանքին ներքը որ Լև ու Սեղբոսեանին
է նուիրումով, ներկայ ԶԱՄԱՍՏԻՍԿԻՆԸ շարքին:

Իմ ԶԱՄԱՍՏԻՍԿԻՆԸ, կը կրկնեմ անգամ մըն
ալ, վկայութիւն մըն է: Պատերազմէն յետոյ,
մեր երիտասարդութիւնը՝ հասկնալի տաղանդ-
ներու ենթակայ, ամէնէն առայ՝ ուրացաւ իր
երեք երեք սերունդներուն ժառանգութիւնը:
Զնացողք թէ ի՛նչ էր շահը այդ սպերախառու-
թեան: Միւս կողմէն կերցներէն վերաբողոքները
իրենց լքումը կ'ըրուէ հերոսութիւնը չհամարձա-
կեցան իրենց արժէքները առ հատարածէն ապա-
տելու այլապէս զժառանգութեան: Տարբը
իբ օրէնքները ունի: Ամէնէն կորովին, Պ. Արշակ


(*) Այս եղանակը չիթիկ զպրոց կազմած միւս շարա-
նութեան նա (մասնաորարար Արեւիկայն) զնաւատութեան
մէջ որ ուրիշներուն գիրքերը կը պատմէ իր կարգին) երբ նե-
ղնակ մը՝ սոցի անտիկն, կը զիջէ գրականներ, կտորներ,
սակ զապագայ մը իբր թէ սպացուցանելու զուսու փո-
քին է ինչերը: Ե. Ս. Երեմիան տեսած է այդ շարաշահութեան
ծանր օրինակները, իր հատորները (Գրական Զանգ) յիշելով: . .
Հայրենիքներն արէ՛ յարձանակներով, նոյնիսկ տասնց պերթի՛
իբ պաշտպանած անտիկանին:

Չօգտակար, որ աւելի քան կէս զար տասարկեց Արևմտահայ Գրականութիւնը, ու կը նպաստէր անոր պատմութեան նոյն աստեղ, Երկրորդ Մեծ Պատերազմէն անմիջապէս առաջ ձեռնարկած էր իր գործերուն ամբողջական տպագրութեան, ինչ որ անոր արամազեղելի ուժեղութեան ամբողջական վատնումը կը նշանակէր: Վահան Թէքէնեան՝ երկրորդ մեծ դէմքը՝ մեր սերունդին վրայ արդար ու խորունկ զատաստաններ, անոնց հոգեյատասկէն վերբերումներ ընելու ընդունակ, լրագրութեան թիպագրութեան ընդ շտապեց, ու չունի կարելիութիւն յիշատակներ իւր պատմելու: Ուրիշ, Քայքայ ոչ չէ, ջանի որ երրորդ վերապրող Լեւոն Սեդրակեանը, իր կարգին, վարպետութեան տաժանքներուն պարտաւոր է աւելցնել ուրացումին ու լքումին ալ արտումութիւնները: Յաստ, արի, տաքմէն ու պաղկէն չազգայող, ու քիչ շատ շարժումէն աննպաստ մաս առնող զեղացի մը պէտք էր այդ խաչկիրութեան համար: Այդ արտում պատուը կը ներծի ինծի, իմ սերունդիս բոլոր աննպաստութիւնները մտտէն հանչեցած եմ, ու ասիկա պարզ բարեք մը չէ որ եւ մէկու համար, երբ կը պատրաստուի պատմութիւն, պատկեր(համա) գրելով: Իրապաշտօնը ինծի նետ չկուտ չէ ունեցած միայն Արփարեանը: Միւս յառակալական անունները զիրքերէն չէ որ արդգած են իմ վրայ: Բոլորին նետ ալ իմ յարաբերութիւնները բաւարար՝ որպէսզի իմ արպաւորութիւնները աննպաստային: Ուսումնական քիչեր կը հանչեմ: Քայքայ արդէն, անոնց անձին ու գործին շուրջ, Արևմտահայ Գրականութիւնը կը նամուրէ առաջ վկայութիւններ, պատասխանատու մարդոց գրիչով: Այս լուսաբանութիւնները անոր համար՝ վասնզի կը հաւատամ իմ չիտառանքին մէջ անուսաղն աննպաստին արժեքին: Մեր գնահատումները, զատաստանները զրահակ գործերու շուրջ միշտ կը մնան վերաբերելի, փոփոխելի, նոյնիսկ կիմնովին մեքսիկի, Քայքայ զրոյններէ մեր աննպական տպագրութիւնները ունին վաւերագրական տարողութիւն:

Չեմ գրած, սա տղերբու սենալու պանուն, չբորբոք սերունդին կիւրու: Նախ, թիւին շտապութիւնը բացառիկ յոգնութիւն մըն է, հիզէն առաջ: Միւս կողմէն գիտեմ որ երկու հարիւրի մաս մեծ ու պզտիկ գրողներ այս գործը ձեռք տրած միջոցին ամէնէն առաջ իրենց անունները պիտի փնտռեն անոր մէջ: Չեմ զարմանար: Քայքայ չէ՛ն արած, կ'ըսեն մեր պատմական եղբայրները՝ Արևմտահայերը: Անշուշտ սիրելի փափագ մըն է ինծի համար լիտ-պատերազմէն սերունդին վրայ ըսել իմ խոսքը, ու զանել իրաւին, անկեղծին, գեղեցիկին բաժինը զեղելու տակը այն մեծամտութեանց, որտառուլ միամտութեանց, անձիկ տղիտութեան կամ վաւերական պարտմաներուն, նուաճումած արժեքներուն, որոնք միշտ կ'ապրին ջրով ջրով, ամէն սերունդի փորձառութեան մէջ: Կը հաւատամ թէ այդ սերունդն ալ ձգած է՝ ցեղին հարստութեան զանձարանին, մէկէ աւելի սրբութիւններ: Քայքայ փափաքին ու

ասոր իրականացումին ընդմէջ անդունդը անգուռ չէ յանձն: Ես իմ պարտքը բրի իմ գին կանխող սերունդներուն հանդէպ: Իրենք երկտասարը չեն: Ունին ամէն պատեհութիւն իրենց սերունդը վկայելու երբ այդպիսի պէտք մը զգալի դառնայ իրենց:

Գրեթէ լուռ անցած եմ ջուր ոչ-արտայայտիլ թէկուզ մեծանաբաւ անուններուն վրայէն: Տաղանդին չափ՝ դերը, կատարած վատասակին տարողութիւնը, իմ ժողովուրդը պատկերելու մասնայատուկութիւնները վարած են զին իմ ընտրութեանց մէջ: Այսպէս 1900ը լեցնող երկու անուններ, մէկը՝ Յովհաննէս Ասպետ, իւրեք: Արտաշէս Յարութիւնեան, թերեւ իրարու հասարակ զան իրենց տաղանդներուն տեսակարար կելին մէջ, որ իմաստով, պատմամով հազիւ բարեխառնուած լրագրականութիւն մըն է, Քայքայ զեղած եմ Ասպետը, այն պարզ պատահով որ իր պատմութիւնը իր պատկանիք մեր ժողովուրդի պարտմաներուն, ու լրագրողի իր իմաստութիւնն ալ պանդայներուն սնունդն է եղած իր աստեղին, հիշող ինչպէս է պարագան Բիւզանդ Քէչեանին որ չանցնի ինչ զրահանութեան պատմութեան: Արտաշէս Յարութիւնեան՝ գէշ բանատեղծ, անուարար գաղտը, Քայքայ մեր զրահանութեան համար բազմաբարտ մակ մըն է: Անկէ՛ իր դերը: Նմանապէս վարած Թաթուլու է Վահան Մալեղը, հիշող անպակէն իր իրենց զեղելով մաս են իրարու: Քայքայ վարած Թաթուլու ինչքովքը զլայցած է մեր զրահանութեան, զրած ըլլալով հանդերձ մեր լեզուին ամէնէն ներքին ջանի էք թերթատմաները: Վ. Մալեղեան իր տեղը ունի շարքին մէջ սա մեծագործութիւններուն, վասնզի ունի վրկայալութիւններ մեր զրահան շրջափոխութիւնը լուսաբարող: Այս ջանի մը օրինակները կը բացատրեն թերեւ իմ զանգուռներուն ներքին զբոսանակները: Միայն որ բոլոր զանգուռները չունին տառապելիք, ջանի որ Վուսես ու Կուսէս արարած են իրենց փառքը: Կար ժամանակ երբ Նեոփր Արմէն ըստած մէկը Արամազդէ եր հայ զրահանութեան, է շնորհ Նազարեանց անունով օրիշ փարթեմ ստոյգ մը: Անտ, աստեղները՝ մոխրածածուկ իրենց փառքերուն աննշխու: անայց խաղաղութեանը, ծցին մէջը լայն սրտացումով, մոռալութեան արդար բաժինին, որոնցմէ պան մը զիրենց անչառեց: Եւրիշ կայքերու առաջ նորոգել մեր իմարտութիւնը: Փառքն ալ բարոյական մը ունի հարկան, ու պատմիկ սարք մը: Ատուած ողբով աննց զխուսն, զժախտութեան, Քայքայ չիտորակ յարութիւն տալ անոնց գործին: Նմանապէս լուռ եմ անցած մասնաւոր 1900ը շեղագրողը շատ մը փառքերու վրայէն, որոնք մեր բանասիրութեան, պատմագրական առումնասիրութեանց մէջ աշխատանք են վատնած, Քայքայ զրահան մը միայլու համատարութիւն չեն արժեքներ: Այս տողերուն նետ ինծի կ'այցնել առաւանակար Մատաթեան Գարագաշին, որ, պտեն մը, սկզբը մեր զրահանութիւնը անարկի



3914

պահեց իր սփեղաբեան գրաբարին զի, տո՞ղ ու սպանուալիքովը, մեր պատմութեան երկարեց շատ գիտցուկ, յաւակնուալ իր արամբանութիւնը, ու կարծեց գտած ըլլալ այս ժողովուրդին պատմութիւնը: Թէնդիկի բոլոր մեղքերը անշուշտ անկարող պիտի գային իր կնոջ՝ Արշակունիին անունը ընկզմելու մտապահման ծոցը, եթէ երբեք ինք՝ Տիկինը, չըլլար արամբանած զբաւկանութիւնը, սանմանափակելով իր շատ իրաւ զգայնութիւնը լրագրական սպասի մը: Ու թող շատ ապի փառանքը մեր կին գրողներուն որունք ինը հարիւրէն վերջ այնքան աղմուկով սիրեցին, սիրեցեցին մեր գրականութիւնը, ասոր բառակոթի մեղքերը այնքան տրտուած յորդուսի հանկոթով վաճան Մանուէլեան, Տիգրան Արվիարեան, Գալուստ Անդրէասեան, Գրիգոր Շահինեան, Եաքարեան, Ալեքսանդր Եաքարեան, Գ. Պէտրոսեան, Գր. Եսայեան, Ե. Մխաբեան, Ահարոն զարձեալ չուեն իրենց մենագրութիւնները, հակառակ վաւերական իրենց տայանդեբուն, տրուած ըլլալով իրենց գործին անբաւարարութիւնը, ՀԱՄԱՊԱՍՏԵՆԻՆ ԱՅՋ իրենցմէ գալիք նպատակն նիհարութիւնը: Իմ ուժերուս ըստպատումն է զիխաւոր ազգակը սա զանցումներուն:

Այնպէս ինչպէս կը ներկայանայ Արևմտայ գրականութեան սա ՀԱՄԱՊԱՍՏԵՆԻՆ, անիկա ծընունդ է պարտքի զգացման, երախտքի հատուցման զօրաւոր պէտքի մը: Վերը խոսեցայ շարժառիթէն որ իմ տկար ուսերուս կը բարդէր այս պարտաճատոյց վատարքի: Երբք մտքէ չեմ անչպարծ ջրմութիւն, մոգպետութիւն, քահանայապետութիւն, օրէնքներ ու տախտակներ բերող ունայնամիտ մարգարէութիւն: Ո՛ր այ իմ զնահատուներուն, կշիռներուս ի պաշտանութիւն՝ փաստաբանական կորովի փրկակիցի: Ես է է որ վտան եմ զատելու արարքին կիճականութեան՝ բոլորէն աւելի, Գրական նորոյթը, հաշակը, որ է կը գրականութեան միշտ անացումը կազմեցին: Անոնք որ նար-Պէլը աստուածաճառցին, 1860 ին, անկեղծ էին նախ իրենք իրենց հաշայն, երկրորդարար ըլլանին հաշայն: Դասուել իր ուժը կը քաղէ զժբարտաբար այդ միջակ տարրէն: Քննադատութիւնը շատ շատ նպատակ էր կրնայ բերել մշակոյթի մը պատմութեան: Եատանց է որ ես անոր բուրցած եմ որն է գրական գեր, գրական ուղղութիւնները, պատրանքները, կիրքերը և յիմարութիւնները օանմանաբող: Ո՛չ մէկ գրող կ'ազդուի իրեն ուղղուած ու բոլորովին արդար թեւաբանքներէ: Ու բարեբախտաբար այսպէս է կարգը: Այլապէս աշխարհ պիտի ըլլար ողողուած իրաւուն նման, իբար արժող բիւրաւոր փառքերով:

Մի հարցնէք ուրեմ իմ կերտութեան գինը: Այս գործին կեղնակը քառորդ զարէ աւելի կայ որ հեծեխ է ենթարկուած: Ատ՝ իր յիմարութիւնը անշուշտ: Բայց կը խոստովանի որ բան մըն ալ չէ տուած: Իր մտէն անցեր են գրատարքը (շատ ժխա) ու պարտաւ (յորդուան), բայց չեն

խորտակած իր պարիսպը, ուրկէ անիկա ցաւեր է միայն մարդոց անպապա ու անձայաժմիր անպարծութեան ու փոքրագութեան: Այսչափ:


Կը յայտարարեմ որ իմ վրայ գրուած որն է ուղղակի էջ՝ (անուղղակիները միշտ տեսեր եմ) գրուատող կամ կործանող, չեմ կարգացած: Ասիկա արամբանութեան ասդին առաքինութիւն մըն է: քանի որ երկու պարագային ալ բարիք մըն է տուողին ինչպէս ընդունողին: Սիրած եմ հետեւի կեանքին հանդէսին երբ անիկա թուղթերու պողոտաներով կը յատաշնայ: Հրապարակի արագտներուն, մունետիկներուն, փառք ու պարտա չանաղխողներուն անործակները երբք չեն խօսած ինծի:

Օշական կը Ն.Կատուրի մութ գրող մը, բարդ ոճբան մը, բնաւ հրկէ չգիտցող մը, ամէնէն շատ՝ զժուար կարգացուող մը: Չեմ պաշտպաներ իմ ոճը, զոր չեմ փոխած անշուշտ ներկայ գործին մէջ: Եսպիկ միայն կը փոխեն մարդիկ, առանց տառապանքի: Հոգ տարած եմ սակայն որ ՀԱՄԱՊԱՍՏԵՆԻՆ կարգացուի, եթէ ոչ վէպի մը պէն, գէթ սառնց քիթ ու պոչի, պոկոնքի, ինչպէս կ'ըսեն: Աւելի խօքքով՝ ստիպուած եմ եղեր նիւթին չորութիւնը, օգայնութիւնը, վերացականութիւնը ամբիւրու համար կենալ կիմ նական իրողութեանց պարունակին, ինչ որ հատուցող կուգայ սեռութիւններ չլաստակերտելու: Կեանքը: Ամէն տեղ, ամէն առիթով, նոյն իսկ մեծաներու աշխարհին մէջ՝ որ կը կոչուի զբբականութեան պատմութիւն: Ամէն մէկ կեղնակ ինծի համար հատոր մըն է, քանի որ իր գործը համառօտութիւն է արդէն հազարաւոր զգայնութիւններու, բոլորն ալ բանտուած՝ բառերուն ծոցը, բայց ընդունակ կեանքին՝ դասալուս: Ամէն մէկ կեղնակ նոյն ատեն կերտ մըն է ընդարձակ վէպի մը որուն անունն է զարձեալ Արևմտայ Գրականութիւն: Դուք թեքես շատ ալ յստակ շտեմէք տարբերութիւնը որով կը զատուի մեր գրականութիւնը ուրիշներէ, նոյն իսկ Արևելայ Գրականութեան: Այս վերջինին մէջ՝ զբարգաւոր գործ վտարակ էր թէ կեանքի մը բանուորն էր, կեանքի մը որուն բոլոր լարերը կը մնային իր հատուցութեան: Արևմտայ Գրականութեան անգրանիկ գործաւորները միայն, մանուս մղձաւանջէն զերծ հոգիներով աշխատեցան: Իրապաշտները: Արևմտապագաները այսինքն այդ գրականութեան ամէնէն արժանաւոր անունները մէկ կողմէն մանուսն զէմ ճակատեցան, միև կողմէն կեանքէն հալածուեցան: Ու զուէ գիտէք անոնց մեծ մասին վախճանը: Կա՞ր աւելի սրտառու վէպ քան այն զոր մեր երկու սերունդները ապրեցան: Երկինցին իրենց արցունքներովը, սոսոքեցին իրենց արիւնովը:

Ո՛վ պիտի գրէր վէպը Օշականի մը:

Գ. ՕՏԱԿԱՆ

Թէ ԳԵՐԺ ԶԻ



Ք Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Մ Ա Կ Ա Ն

Ե Ր Կ Ը Ն Տ Ր Ա Ն Ք

Երջանկութեան երազով փախեց ան կեանքն իր ամբողջ,
 Ու գրտաւ ցուրտ կամ հրդեհն օդերու մէջ վաստառողջ .
 Դիւրին կեանքի խաղանքին ան նախընտրեց հոգեւին
 Անգ կասարներ փարփարուտ ու ծովեզերքն ամալի . . . :

Ու ջիղերու հանոյլէն, ու պարերէն աւելի,
 Փնտնեց հոգի մը սրտում, անտառներու թաւ շաւիղին .
 Ուրախ-սիրոյ աչքին տակ գրտաւ սիրտեր անարեւ,
 Եւ կարելի սէրերէն անկարելւոյն նետեց թեւ . . . :

Մեծ բեմերու ծափերէն, հոծ մարդերու աչքերէն
 Ան նախընտրեց ծառի տակ սէր-մըտերիմ մը նորէն .
 Արեւներու միտ նայող, նըրագներու ուխտաւոր,

Հովն ու անձրեւն որոնեց գիշերներուն անտառ . . . :
 Միտեց ապրիլ գերթ իշխան, տուներու մէջ գեղանի,
 Բայց զինք փայլերն իր տարին միտ դէպի տուն մը ցաւի . . . :

1944

ԱՆԵԼ



Ն Ո Ճ Ի

Վանքի բակին, մեկուսի, նոճի մրն է անիկա,
 Երիսասարդ ու սժգոյն, ըսես՝ դեռ նոր արեղայ.
 Մինչ ուրիշներ, քիչ անպին, բացուած ծիծաղ՝ գործ ու լայն,
 Պարտա՛րս՝ բոլորքը իրենց, սրած հողի՛ն միտք բերան . . . :

Մենութեան խորն իր՝ հրպարճ, արեւին հետ ու ցուրտին
 Քիչ քիչ հասակ ան կուտայ, վանքի տուփն մէջ՝ դեղի՛ն . . . :
 Չայն կը դիտեմ ես յանախ, ու կ'ըմբռնեմ ալ կարծես. —
 Կապոյտ, անհրեւ, քաղցրութիւն, թախիծ, գիշեր, սէ՛ր այնպէս . . . :

Յա՛ւ մը թափուն թէ աղօթք՝ փաթթեր մարմինն եմ անոր.
 Միայն խաղանքը հո լին, երգն իր առնէ երբ վերէն,
 Գիշերին մէջ, մեղմ ու խոր, լոյսեր զայն մերթ կը ցօլեն . . . :

Վանքի բակին, մեկուսի, ըսես՝ դեռ նոր արեղայ,
 Յաւերժութիւնը գրկած, լո՛ւռ, երազին իր կ'երթայ . . . ,
 Մինչ, տուրջն իրեն, մո՛ւթ ծառեր՝ զըլուխ հօճող, դառնօրօր . . . :

1943

Շէ՛ն - ՄԱՀ



ԲՆՆԵՍՄԻՐԵԿՆԵ

Կ Է Լ Ի Կ Ի Ո Յ

ՀԱՅԿԱԿԱԼ ՔԱԳԱՒՈՐՈՒՅԻՒՆԸ

Գրեց՝ Eric H. King

ՄԻՍ ՔԱՂԱՔՆ ՈՒ ՄԻՋՆԱՌԵՐԿԸ

Երբեմնի համբաւաւոր Սիւս քաղաքը կը կանգնէր ամփիթատորնի ձեւով շինուած մեկուսացեալ ժայռի մը արեւելեան կողին վրայ, որուն սակայն վարի մասը կը միանայ Տարոս լեռներու շղթային: Սիւս կը գտնուէր Անարզարա բերդին հիւսիս-արեւելեան կողմը, 15 միլիոն հեռաւորութեամբ և այսօր Հաճըն ու Կէօքսուն անուաններով ճանչցուած կեդրոնները առջնորդող կարեւոր անցքին բերանը: Քաղաքը շինուած է ժայռին միջնաբերդին (Fortress Rock) ըստորոտը և վերջերս առած է Քոչան անունը: Ժայռին ամենէն բարձր մասը 1000 ոտք է և հիւսիսէն զէպի հարաւ իր ընդհանուր երկարութիւնն է մօտաւորապէս մէկ քիլոմետր:

Կ'ըսուի թէ Հայերը Սիւս քաղաքը ամենէն առաջ Յոյներուն ձեռքէն գրաւեցին Քորոս Ա. թագաւորին իշխանութեան օրով (1100-1123): Յոյները Յայն ետ առին՝ երբ Լեոն Ա. պարտուեցաւ Յովհաննէս Կոմնենոս կայսեր կողմէ: 1137ին: 1144ին Քորոս Բ. վերստին գրաւեց Սիւսը: Կը պատմուի որ իր եղբայրը՝ Մլեհ (1168-1174) թողուց Վահագ բերդը և բնակութիւն հաստատեց հոս՝ ուր հայ զինուորանք սպաննեցին զինքը իր չար ունակութիւններուն համար: Այս շրջանին ապրող պատմաբան մը քաղաքը կը նկարագրէ «նոր կառուցուած» բացատրութեամբ. բայց առաջուան պատմութեան և կամ մինչև Լեոն Բ. ի (1185-1219) զան բարձրաստիւու շրջանը, անոր վիճակին մասին վստահելի քիչ տեղեկութիւն ունինք: Գիտենք սակայն որ մինչև Լեոնի զան բարձրաստիւլը քաղաքը շատ քիչ եկեղեցիներ ունէր: Ս. Ներսէս Լամբրոնացի այս բրողութիւնը հետեւեալ բառերով կը բացատրէ. «Անուարդայի և Սոսյ մասին ի՞նչ պէտք է ըսենք, կը բրէ ան: Ան ուրիշ հողամասերու հետ միասին Հայոց ձեռքն ըլլալով հանդերձ, կրօնական ուղ-

ղութիւն չունին և զՅիսուս իբրև հովիւ չեն ճանչնար: Եկեղեցիներ չունին և զըրկըւած են ամէն շքեղութենէ, որովհետեւ եպիսկոպոսները վանքերու մէջ կ'ապրին»: Այս խօսքերը Լեոն Մեծի (այսպէս ճանչցուեցաւ առհասարակ) զան բարձրաստիւն տասը տարի առաջ գրուած են:

Կը պատմուի որ այս թագաւորը իր իշխանութեան սկիզբը (1187) վերաշինեց քաղաքին մեծ մասը: Ան սկսաւ շինել Սոսյ միջնաբերդը՝ ուղղակի ժայռին վրայ, որուն պատերը հաւանաբար գոյութիւն ունէին արդէն: Քաղաքը պարիսպով շրջապատել տուաւ, թէև Կարեի չէ ըսել որ իրապէս ամրացուց զանոնք: Հեթում Ա. (1223-1269) անտարակոյտ շարունակեց պարիսպները ամրացնել և ժայռին հարաւային գաւթի զրու աւելցուց վիրապը: Բուն «Սոսյ բերդ»-ին զլիսուր մուտքը այս գաղաթին վրայ է, ժայռին ձախ կողին ստորոտը: Միակ հայերէն արձանագրութիւնը՝ զոր կրցի կարգաւ, կը գտնուի վիրապին վարի սենեակին ներքին որմնի վրայ, շատ վրասուած վիճակի մէջ և որ այսպէս կը կարդացուի. «Հայկական շրջանին . . . երկիրը . . . Հեթում թագաւորին օրով»: Այս արձանագրութիւնը, թէև թերի, կը հաստատէ որ Հեթումի օրով շինութիւնը լաւ յառաջ տարուած էր: Բանտին կամ վիրապին մէկ կողմը գտնուող սանդուխ մը զէպի ջրամբար մը կ'առաջնորդէ, որ հոն շինուած էր անձրևի ջուր հաւաքելու համար: Նմանապէս այս կատարին մէջ փորուած գտայ խորշեր՝ որոնք անկասկած գործածուած են իբր զօրանոց, շտեմբան, բանտ և այլն:

Սոսյ բերդը ձուած է և ժայռին ձևին պատճառաւ՝ երեք տարբեր կատարներու վրայ գետեղուած է և ունի երեք շրջափակեր: Այս կատարները իբրբու կը միանան ժայռին մէջ բացուած ուղիներիով, որոնց երկայնքին աշտարակներ և մարտիոցներ կը խաչաձևեն որմերը: Երկրորդ կատարին վրայ, շրջափակին մէջ կառուցուած ամրութիւններու միջև կը տեսնուին աւերակները մատուռի մը՝ որուն առաստաղը փլած է: Այս կատարին վրայ գտնուող մնացորդները աւելի փլատակ վիճակ մը ունին քան միւս երկուքինը, ինչ որ խորհրդ կու տայ թէ այս մասը հապճեպով շինուած է, հաւանաբար Եգիպտոսի Մեծուլը-

Ներուն կողմէ քաղաքին վերջին գրամաման միջոցին (1374)։ Երրորդ կատարը առաջ- նորդող ճամբու ընթացքին կը տեսնուի լեցուն ջրամբար մը՝ որ միշտ նոյն մակար- դակը կը պահէ և որուն արաստողը բու- ժիչ կարողութիւններ կը վերագրէին շա- յերը։ Կատարին վրայ հաստատուած է մեծ այր մը՝ ուր կարելի է մտնել հսկայ որմի մը մէջ փորուած փոքր գուռէ մը։ Այս գրան առաջ, տափարակ գետնի մը վրայ կարգ մը խորշեր փորուած են ուրկէ միայն աջին ներքնամասը իր լոյսը կը ստանայ։ Կ'ըսուի թէ այրը կրնայ 2500 հոգի ըզման- զակել։ Կարգ մը տեղեկագրութիւններու համաձայն, այրը նախապէս իբր բանտ ծա- ռայած է, ըսյց աւելի հաւանական է որ ան հայ թագաւորներու զանձներուն շտեմարանը եղած ըլլայ։ Տեղւոյն բնակիչները զայն կը կոչէին Կէօկէրչինլիք (աղանետուն) որով- հետև կ'ենթադրուի որ ատենօք անհամար վայրի աղանիւներ կը բնակէին ոհն։ Այրը մուրթ, խոնաւ և անհրապոյր երևոյթ մը ունի, ուր կը հոսի թանձր ջուր մը՝ որ ձմեռը սառեւոյժ, սառնակոյտեր կը կազմէ։

Հայ թագաւորներուն պալատը նախա- պէս բերդաքարին արեւելեան կողին վարի մասին վրայ հաստատուած էր։ Ըստ Հայր Ինճիճեանի ժթ. զարու սկիզբը պատրաս- տած տեղեկագրութեան, Թուրքիեան թա- գաւորներուն հին պալատը, կամ ինչպէս որ կը կոչուի «գարպաս»ը բուրձան զըղ- եակ մըն է (որուն տակ վերապը կամ զըն- դանը շինուած է) 3 կամ չորս toise մեծու- թեամբ և կառուցուած է կապարով իրարու միացած հսկայական քարերով։ Շէնքը երեք դուռ ունի, հիւսիսային, արևմտեան և հա- ռաւային կողմերը։ Արեւելեան կողմը երեք խոշոր պատուհաններ կան, որոնցմէ մէջ- տեղինը բուրձան է։ Իւրաքանչիւր զրան վրայ կը տեսնուին գեղեցկօրէն մէջտեղ բերուած քանդակագործութիւններ և փո- րագրութիւններ։ Դուռներէն մէկը պալա- տին տանքը կը հանէ, որ իր հսկայ բար- անութեամբ կ'իշխէ իր շրջապատին վրայ։ Այժմ այս բոլոր շէնքերը աւերակ դարձած են։ Հազարացիք կապարը իրենց պտքե- րուն համար գործածած են և եթէ կարելի ըլլար քարերը նոյնիսկ պիտի տանէին։

Ըստ Զամչեանի, Կոստանդին Գ. (Լու- սինեան) պալատին ձեւը լուրջ փոփոխու-

թեան ենթարկեց 1342ին, որուն վերաշի- նութեան «ծիծաղելի ձևով» եղած ըլլալը կը մատնանշէ։

Օլաւմպուրկի Կանոնիկոս Williebrand, որ Լեւոն Բ-ի իշխանութեան միջոցին Սիս այցելեց, այսպէս կը գրէր ժԿ. զարուն. «Տիրոջ (lord) և թագաւորին գլխաւոր քա- զաքն է ան, ուր բազմաթիւ հարուստներ կը բնակին։ Պատէշներ չունի. քաղաքը աւելի իբր աւան պիտի ներկայացնէ եթէ հայ արքեպիսկոպոսի մը բնակավայրը ե- ղած չըլլար։ Յոյներ ալ կը գտնուին հոն և կը մնան իրենց պատրիարքին հնազանդ։ Ասկէ զատ, այն լուսն զագաթը՝ որուն ստորտը քաղաքը հաստատուած է, զօ- րաւոր և ամրակուս բերդ մը կը գտնուի, որ Հայերու հաւաստիքամբ Դարեհի կը պեղակնէր։ Այս վերջինը Աղեքանդրի կողմէ պարտուեցաւ։ Պէտք է նաև գիտ- նալ թէ տէրը և թագաւորը իրեն համար այնքան գեղեցիկ պարտէզներ պատրաստել կուտար այս քաղաքին մօտ՝ որ անոնց շքեղութիւնը նկարագրելու անկարող եմ։

Թէև «գարպաս» բառը վերը Ինճիճե- անի կողմէ յիշուած է իբր պալատը նկա- րագրող բառ մը, սակայն ըստ Սոյո ժԿ. զարու տարեգրութեանց, տարբեր ակնար- կումով յիշուած է հետեւեալ հատուածին մէջ. «Լեւոն Սիսի մէջ շինեց խոշոր, ըս- քանչելի և Խրեմաւոր, կամարած և մայր եկեղեցի մը... և այսօր կարգ մը Սսեցիներ զայն «գարպաս» կը կոչեն»։ Բայց և այն- պէս հետեւեալ թարգմանութիւնն ալ նոյն շրջանին գրուած է. «Լեւոն իր բնակութեանը համար տուն մը շինեց, որ այժմ աւերակ- ներու մէջ է. պատուհաններ ունի, «գար- պաս» կը կոչուի և դէպի արեւելք կը նայի»։

Williebrandի ակնարկած պարտէզները պալատին մօտերը կը գտնուէին անկաս- կած և հաւանաբար կը տարածուէին դէպի արեւելք, մինչև Սոյո մզկիթը։

Այսօր «Դարպաս»ի բոլոր հետքերը անհետացած են, թէև շուրջի պատերէն մասեր կը մնան։ 1936ի ամէնէն աչքառու մնացորդները կը կազմեն մուտքի զրան նմանող աւերակներ և նոյն զրան սիւները կը նմարուին զեռ քաղաքը հիւսիսէն դէպի հարաւ կտրող անցնող ճամբուն մօտ և ան- միջապէս վարը՝ եռանկիւնածև որմափակ Փակարանին (enclosure) որ Սոյո «նոր»

վանքին կալուածան է: Այս վանքին եկեղեցւոյն արեւելեան ճակատը յստափորէն կը տեսնուի զեռ., Փակտրանին հարաւային կողմը և իր դիրքով քաղաքին տիրապետող ժայռին ստորոտը:

Այս որմափակ վայրին մէջ հաստատուած, ինչպէս նաև եկեղեցւոյն հիւսիսային կողմը գտնուող վանատան շէնքերը (որք այժմ բոլորովին լքուած և աւերակ վիճակ մը ունին), հիրակոս կաթողիկոսին ձեռքով շինուած են 1810ին, թագաւորական պալատին զետնին վրայ և ուղղակի պալատան շինուածանիւթերովը: Ասոնք կը կազմէին կաթողիկոսական բնակարանը, ժողովատեղին և վանականներուն բնակարանները: Կաթողիկոսական բուն նստավայրը քաղաքին հարաւային ծայրը գտնուող Լուսաւորչի վանքն էր: Կ'երեկ թէ 1294էն առաջ երբ Գերագոյն Կաթողիկոսութիւնը փոխադրուեցաւ Սիս ուր մնաց մինչև 1441, այս վանքը Սոսյ արքեպիսկոպոսներուն բնակավայրն էր, ու ասոնց առաջինը՝ Յովհաննէս, որ պաշտօնավարեց 1193-1198, Բայց երբ 1294ին Անուարզեցի Գրիգոր Կաթողիկոս ձեռնադրուեցաւ, Հեթում Բ., նորընտիր Կաթողիկոսին մտերիմ բարեկամը, զեղազարեց Լուսաւորչին պաշտօնական բնակավայրը և անոր կից եկեղեցին: Սակայն 1734ին Սոսյ Ղուկաս Կաթողիկոս նորոգել կամ վերաշինել տուաւ այս եկեղեցին և Կաթողիկոսական բնակավայրը, որովհետև Գերագոյն Կաթողիկոսական Աթոռը թէև 1441ին էլ միածին փոխադրուեցաւ, բայց մինչև զեռ վերջերս Սոսյ Կաթողիկոսութիւնը շարունակեց իր գոյութիւնը (ընդգէմ էլ միածին պաշտօնապէս ճանչնալով Կաթողիկոսութեան): Ղուկաս Կաթողիկոս շինել տուաւ նաև Փակարանին մեծ մասը, թէև արեւելեան, հարաւային և աւելիղ - straight մասը մեծ մասամբ հին է և կը կազմէ նախկին մարտկոցներուն մէկ մասը: Կիրակոս Կաթողիկոս երբ սնորդ կոչուած վանքին Փակարանին մէջ կանգնել տուաւ վերոյիշեալ բնակարանը, նոյն ատեն, 1810ին, նորոգել տուաւ անոր կից եկեղեցին: Սա Հեթում Ա. ի (1223-1269) շինած եկեղեցին է՝ որուն մեծ մասը սակայն 1266ին Սգիպտոսի Մեմփուքներուն կատարած արշաւանքի ընթացքին հրդեհով քանդուեցաւ: Թագաւորական պալատին

մէջ բնակող Վարդան Վարդապետ այսպէս կը գրէ եգիպտացի զօրավար՝ Սեմիմօդի մասին. «Ան յանկարծ քաղաքը մտաւ և գրաւելով Սիս մայրաքաղաքը, այրեց զայն եկեղեցիներովը միասին»: Մաղաքիս ա նուենով ուրիշ պատմիչ մը կը գրէ. «Հայոց թագաւորներուն բնակավայրը եղող Սիս քաղաքը այրեցին և պալատին սքանչելի եկեղեցին բռնկցուցին, վրան փայտեր նետելով: Անոնք քանդեցին նաև թագաւորներուն դամբարանները»: Յայտնի է որ այս նախադասութիւնը սխալ է, քանի որ հայ թագաւորներուն մեծ մասը Կրագարկ վանքին մէջ կը թաղուէին: Հոն թաղուած և թրոս Բ., թրոս Գ., Հեթում Ա. և իր թագուհին Ջապէլ, Թուրքն Բ. և Սչին. արգարև Միակ թագաւորը՝ որուն մարմինը իրապէս Սիս թաղուած է, Լևոն Մեծն է, և կ'ըսուի թէ նոյնիսկ ասոր սիրտը առանձին թաղուած է Ակնեք վանքին մէջ, որուն ինք սերտորէն կապուած էր:

Ինճիճեան կը նկարագրէ Կրագարկ վանքը՝ Սիսէն մէկ օր հեռաւորութեամբ անտառի մը մէջէն անցնող ձորի մը մէջ, բայց անոր ճիշտ տեղը չէ գիտցուած: Կը թուի որ ան ատենը անգամ մը Սոսյ արքեպիսկոպոսներուն բնակավայրը եղած է: Ակնեք վանքին տեղն ալ բոլորովին կորսուած ըլլալ կը թուի:

Սակայն դա՛րձեալ ուրիշ հեղինակէ մը կը կարգաւք. «Անոնք Սիսի առջև հասան և քանի մը օրէն գրաւեցին քաղաքը, կարևոր դուռները այրելէ վերջ սկսան ընդհանուր հրկիզումի մը: Բազմաթիւ մեռելներ և զերիններ կային: Անոնք յետոյ յարձակեցան ամրոցին վրայ որ շատ չարչարանքի ենթարկուեցաւ, բայց պաշտարողները հերոսաբար դիմադրեցին և մերժեցին անձնատուր ըլլալ: Եգիպտացիք ըստպուեցան նահանջել, հրդեհ և աւեր տարածելով լեռնոտ հողամասերուն և դաշտաքետիններու մէջ և կողպտելով մայր ինչ»:

Կ'ըսուի որ թէև մայրաքաղաքը ատենին վերաշինուեցաւ և վերստին գտաւ իր բարգաւաճ վիճակը, բայց անդամանելիօրէն փնստուած էր իր արուեստագիտական զեղեցկութիւնը: Սուրբ Սոֆիայի նուիրուած մեծ եկեղեցին նորոգել տուաւ Հեթումի որդին՝ Լևոն Գ., որուն ի նպաստ կայրը հրաժարած էր: Սա՛ մայրաքաղաքին

ամէնէն կարևոր եկեղեցին էր, պալատի պարիսպին կից և իր պատերէն ներս թագաւորներ և թագուհիներ կ'օծուէին և թագաւոր կը ձեռնադրուէին: Այս արարողութիւնը կարգ մը պարագաներու տակ Տարսոնի Ս. Սոփիա եկեղեցոյ մէջ ևս կը կատարուէր, ուր Լեոն Բ.՝ սուլթանը հանրութեան առջև թագադրուող հայ թագաւորներէն՝ 1198ին թագաւոր ձեռնադրուեցաւ:

Եկեղեցին աւերակ էր երբ Կիրակոս կաթողիկոս սկսաւ անոր վերաշինութեան և դարձեալ նուիրուեցաւ Ս. Գրիգոր Լուսաւորչին: Ինճիճեան այսպէս էր նկարագրէ անոր երևոյթը ՓՓ. գարուն, վերաշինութենէն առաջ:

«Թուրքերը եկեղեցին կ'անուանեն «Ջանգապներու եկեղեցի»: Այս եկեղեցին երկար է և կամարը կը հանգչի չորս սիւներու վրայ. տանիքը աւերակ է, բայց պատերը, խորաններն ու շէնքին միւս մասերը շինուած են կապարով իրարու միացած հսկայ քարերով, ինչպէս Սրուսաղէմի հին շէնքերը: Մէջտեղի խորանին վրայ կը բարձրանայ գմբէթ՝ որուն երկու կողմերը ուրիշ երկու խորաններ կան. հարաւային կողմինը նուիրուած է Ս. Պետրոսի և Ս. Պողոսի, իսկ հիւսիսային կողմինը՝ Ս. Գրիգորի, երկուքն ալ աւագ խորանին ձևով շինուած և առնց վրան ալ կը տեսնուի «կանանց վերնատունը», որուն իւրաքանչիւր կողմը կան երկու ուրիշ խորաններ: Այս խորաններուն վրայ և պատերուն շուրջ փորագրուած են Հեթումի, Լեւոնի և այլ անուններ: Եկեղեցիին մէջէն կ'ելլուի զանգակատուն՝ որ քառանկիւնի է, և ունի հարթ տանիք մը, որուն իւրաքանչիւր կողմը կան երկուական պատուհաններ: Ջանգապատունը ամբողջութեամբ կը մնայ, բայց մէջը զանգակ չունի: Եկեղեցոյն կից կայ անշատ մատուռ մըն:

1936ին տակաւին կանգուն մնացած եկեղեցոյն վրայ կատարած քննութեամբ դժուար եղաւ որոշել թէ շինութեան ո՞ր մասերը կարելի է վերագրել հայ թագաւորներու շրջանին, քանի որ ներկայ դարուն անհրաժեշտ եղած էր կրկին նորոգել:

Վիկտոր Լանկուա՝ որ 1852ին Սիս այցելած է, զիտել կու տայ որ եկեղեցոյն դարը աւելի հին է և մնացած մասն է որ Կիրակոս կաթողիկոս նորոգել տուած է:

Ան կը յիշատակէ որ եկեղեցոյն անկիւններն ու կատարը զարդարուած էին առիւծաձև աղբերաբերաններով՝ իրր յիշատակ Ռուբինեան իշխանութեան թագաւորներուն խորհրդանշանին: Ասոնք անհետացած են և տափարակ երդիքը զուրկ է ուն գեղազարդուել:

Յիշուած չորս սիւները, որոնց վրայ կը կանգնէր կամարը, այլևս չեն տեսնուիր արևելեան ծայրը՝ որ զուրկ է ուն տեսակի զարդարանքէ: Լքուած և աւերակ շէնքին սուլայատակները և որմերուն մեծ քարերը Թուրքերը տարած են, եկեղեցոյն քոտերը շինուած նոր շէնքին մէջ օգտագործելու նպատակաւ: Արդարև յառաջ եկած «պատեան»ը կը ներկայացնէ բոլորովին անշուն և արուեստագիտական գեղեցկութիւն զուրկ տեսարան մը: Վեր. E. S. Davies երբ 1876ին Սիս այցելեց, տեսաւ իբր յինակ ծառայող չորս սիւներ: Ջորժանալի է որ ո՛չ սա և ոչ Լանկուա կ'ակնարկեն Ինճիճեանի յիշած զանգակատան գոյութեան և որուն կանգուն մնացած ըլլալը սակայն, եկեղեցոյ հարաւարեւելեան անկիւնը, իրենց առած լուսանկարներով կը հաստատեն Favre և Maudrot (Voyage en Cilicie, Բարիզ, 1878): Ինճիճեան, ինչպէս ակնարկեցինք, զիտել կու տայ որ եկեղեցիէն դէպի զանգակատուն կարելի է բարձրանալ և նս ելայ արդարև անկէ՝ որ հաւանաբար նախկին ոլորագոյտ սանդուխն էր, ուր կարելի է երթալ Ս. Պետրոսի և Ս. Պողոսի մատուռէն: Հիւսիսային պատին յանգած և անոր ժօտ եղող Ս. Գրիգորի մատուռը անկաւած որ կը պատկանի «թագաւորներու շրջանին»: Հարաւային որմին մէջ բուն իսկ սանդուխին և Ս. Գրիգորի մատուռին գոյութիւնը կ'ապացուցանէ որ շէնքին հիւսիսային և հարաւային պատերը հին են, բայց որոշ է որ շէնքին մնացորդները յասոր դոյզն նմանութիւն մը կը կրեն Լեոն Գ. ի շրջանի եկեղեցոյն և աւելի քիչ՝ Հեթում Ա. ի շինել տուած սքանչելի շէնքին, որուն բոլոր հետքերը անպայման որ անհետացած են, թէև չենք ալ զիտեր թէ Լեոն Գ. ո՞ր սասիճան նորոգել տուաւ այս վերջինը: Հաւանական է որ եզրկատական աւերէն ետք ամբողջական վերաշինութիւն մը անհրաժեշտ դարձաւ:

Վերոյիշեալ Ս. Գրիգոր մատուռն շէնք

քը ու է ֆեասի չէր ենթարկուած 1936ին՝ երբ ես այցելեցի: Եկեղեցւոյ զանձատունն էր ան, և ըստ Պր. Վիկտոր Լանկուալի, հետեւեալ մասունքներէր հոն պահուած էին, և որոնք այժմ, աւելորդ է ըսել, բոլորն ալ անհետացած են(*):

1. — Ս. Գրիգորի «Սուրբ Աջը» (աջ ձեռքը և բազուկը), որուն սեպհականութիւնը կ'օրինականացնէր Կաթողիկոսական Աթոռը: Այս մասունքը, սակայն, էլջմիածնի այժմու կաթողիկոսին քով կը մնայ՝ ուր տարուեցան 1441ին՝ կաթողիկոսական Աթոռին փոխադրութենէն յետոյ: Որով յայտնի է որ յիշուած մասունքներէն մին կեղծ է:

2. — Զմիւռնիոյ յոյն հայրապետին՝ Ս. Նիկողայոսի աջ ձեռքն ու բազուկը:

3. — Ս. Սեղբեստրոսի աջը, 338թ Պապը՝ որ Հայեցողն տուաւ իրենց կաթողիկոսները օծելու իրաւասութիւնը, ինչ որ նախապէս կը կատարուէր Յոյնեցուն ձեռքով, Կապադովկիոյ Կեսարիա քաղաքին մէջ: Բոլոր այս մասունքները արծաթ տուփերու մէջ գոցուած էին:

4. — Պարսաւ մզանոցին աջը, նմանապէս արծաթ տուփի մը մէջ պահուած:

5. — Յակոբ կաթողիկոսին (ուղղելի՛ Արեւելիկոսպոսին) պալիոմը (ուղղելի՛ Եմիփորոնը), Հաւէպի մէջ գործածուած, որուն քայրերը ոսկի գիրերով արձանագրուած է այսպէս. «Կազմեցաւ ի թուականս մերում Ռ և ԶԳ ամին (= 1634): Աստուած ողորմեա սասցէք աշխատողաց սորին. ամէն: Նկարեցաւ եմփորոնս ի քաղաքն ի Հալապ ի վայելումն տէր Յակոբ քաջ բարունակատին, զոր տէր Աստուած մեր բարով վայելել տաց ամէն» (**):

Պալիոմը (եմփորոն) կարմիր մետաքսէ շինուած է ու վրան խաչեր գործուած, որոնցմէ իւրաքանչիւրին մէջ գունաւոր մետաքսով բախուած են Յիսուսի և շատ մը սուրբերու պատկերները և անուններն ալ՝ ճերմակ մարգարիտով: Սուրբերը հետեւեալներն. Ս. Կոյսը, Գրիգոր Լուսաւորիչ,

Պետրոս, Դրոնեսիոս, Նիկողայոս, Ներսէս, Յովհաննէս Մկրտիչ, Յակոբ, Անդոնիոս, Գրիգոր, Սարգիս, Բարսեղ, Կիրեղ, Եպիփանոս և այլն: Պալիոմը Ռուժ Կալէէն (կաթողիկոսական նստաւայր 1147—1294) բերուած էր ԺԿ. դարուն վերջերը (աւելորդ է ըսել որ մեծանուն գիտնականը բուրգովին շփոթի մէջ է, պարզ այն պատճառով որ եմփորոնի յիշատակարանին Ռ-ն Ո կարգացուած է և Յակոբ Արքեպիսկոպոսը շրջափոխած Յակոբ կաթողիկոսի հետ. Արս. Արք.):

6. — Աւետարաններէն երկուքը, արծաթապատ: Ասոնցմէ մին Լեոն Ե. ի թագաւորական շրջանին գրուած էր 1323ին Սարովանքի (?) մէջ, միւսը միաժայ գիրքի ձեռք, Կոստանդին Գ. ի իշխանութեան ատեն գրուած, որ 1345 (Յ. Ք.) թուականը կը կրէ (այս երկու աւետարաններն ալ ինձ անծանօթ են. Արս. Արք.):

Վերջապէս իրական արժէք ներկայացնող վանքին գանձը, կաթողիկոսական օժան (!) համար գործածուած իւզի անօթն է, զմբեթուածով խորանի մը մէջ ամփոփուած և ամբողջութիւնը միաժայ արծաթով պատած: Նախապէս եկեղեցիին դասին մէջ դբուած էր մարմարինէ գաւը՝ որուն վրայ հայ թագաւորները կը նստէին ձեռնադրութեան միջոցին և որուն հետի մասին վրայ փորագրուած էր իրենց ջբանքանը, — առիւժ մը և զոյգ արծիւներ: Նախկին Նշանին — արծիւ մը, աղանի մը և վիշապ մը — թագաւորութեան շրջանին արքաները:

Մէջտեղի տաճարին առաջ գրուած էին երկու աշտարակները՝ որոնցմէ իւրաքանչիւրը յենած էր քանդակուած առիւծներու:

Միակ առարկաները զորս 1936ին կարելի էր տեսնել Լուսաւորիչ մատուռին պատերուն վրայ կախուած և հարեանցիօրէն և արտակարգ կերպով գծուած երկու պատկերներէն: Անոնցմէ մին Արարատ լեռը կը ցուցնէր և միւսը հաւանաբար եկեղեցական շէնք մըն էր՝ զոր չկրցի ճանչնալ:

Թարգմաննց

ԱՐՏՏԱՒԱԶԳ ԿՐԳԵՊԻՍՈՊՈՍ

(Շարունակել)

(*) Յարգելի յոգնածագիրը տեղեկութիւն չունի բնականաբար որ Սիսի նուիրական մասունքները ներկայիս կը գտնուին Անթիլիասի Կաթողիկոսարանը, ակնարկուած երկու ձեռագիր մատաններու հետ (տես ձաակ՝ «Սոյս Աջեռ Արկը» Արտասազ Երբեպո., 1937, էջ 74): Ծ. Թ. (**). Միսուան, էջ 218 ա:

ՊԱՐՏԱԻԻ ԺՈՂՈՎԻՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՆ ՎԵՐՋԻՆ ՅՕԳՈՒԱԾԸ

Աստուածաշունչի Կանոնին հարցը կարևոր խնդիր մըն է եկեղեցական պատմութեան և աստուածարանութեան տեսակէտով: Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին զբաղած է Աստուածաշունչի Կանոնին հարցով, և սուսմ՞ է պաշտօնական որոշում այդ մասին: Երբ քրքրենք մեր եկեղեցւոյ հին կանոնագիրքը այս հարցումին պատասխան մը գտնելու փափաքով, իբրև ազգային-եկեղեցական ժողովի որոշում կը հանդիպինք Պարտաւի ժողովին Կանոններուն վերջին յօդուածին միայն:

Պարտաւի ազգային-եկեղեցական ժողովը գումարեց Սիոն կաթողիկոս (767-775), 771 թուին, Աղուանից մայրաքաղաքին՝ Պարտաւի մէջ: Ժողովին ներկայ էին Հայոց Սիոն և Աղուանից Դաւիթ կաթողիկոսները, հանդերձ եպիսկոպոսներով և իշխաններով: Ժողովը սահմանեց 24 կանոններ, որոնք ընդհանրապէս կը վերաբերին եկեղեցական խնդիրներու. եկեղեցականներու կենցաղին և կրօնական ծէսերու՝ Հաղորդութեան, Մկրտութեան, Պսակի, և այլն: Ահաւասիկ վերջին՝ 24-րդ կանոնը որ յատկապէս կը կազմէ նիւթը մեր այս յօդուածին:

«Աղջիկ նաւսեալ թէ ապարանի իցէ մի իշխեսցեն քահանայք այնպիսոյն պսակ դնել կամ զուգել ընդ առն ամուսնութիւն մինչև սրբեսցի յապարհէն եւ այս ա-

մուսնացի: Եւ եղիցի ամենեցուն ձեզ եւ կեղեցականաց եւ աշխարհականաց պաշտելի գիրք սուրբք ի Հին եւ ի Նոր Կտակարանաց: Մովսէսի գիրք մննդոցն, Ելիցն, Ղեւտականն, Թիւք, Երկրորդ Սրէնք, Յեսու Նաւեայ, Դատաւորացն և Հռութայն, Թագաւորութեանց Դ., Մնացորդացն գրոց Աուրք Բ., Եղիի Բ. Բանք, Գիրք Յովբայ, Սաղմոսացն Ա. Գիրք, Սողոմոնի Գ. Գիրք, Բժ.ան Մարգարէքն, Եսայի, Երեմիա, Եզեկիէլ, Դանիէլ: Եւ արտաքուստ պատգամաւորեսցի առ ի ուսուցանել զձեր մանկունս զուսումնարգումնս Սիրաքայ Իմաստութիւն» (*):

Այս յօդուածը իրապէս Պարտաւի ժողովէն ըխած Կանոն մըն է, թէ ոչ այդ ժողովի 24 կանոններուն վրայ յետոյ կցուած յաւելուած մը՝ վերցուած ուրիշ աղբիւրէ: Համեմատութիւն մը այդ յօդուածին՝ Բ. Առաքելական կամ Կղեմայ կոչուած Կանոններուն վերջին 2. յօդուածին, եւ Հարցն Հետեւոց պերագրուած կանոնին՝ դարձեալ վերջին՝ ԻԻ. յօդուածին հետ, կրնայ լուսարանել մեզ:

Ահա յիշեալ երեք կանոններուն հայերէն բնագիրը քովէքով գրուած .

(*) Հայոց Եկեղեցական Իրաւունք, Ն. Վ. Մելիքթեան, 1903, Երուշ, էջ 436, համեմատուած Ս. Յակոբեանց Մատենադարանի թիւ 1104 Զեռագրին հետ:

Բ. Առաքելականք (*)	Հարցն Հետեւոց (**)	Ժողով Պարտաւի
եղիցին ձեզ ամենեցուն եկեղեցականաց և աշխարհականաց պաշտելի գիրք սուրբք Հին և Նոր Կտակարանացն.	Եւ եղիցի ձեզ ամենեցուն եկեղեցականացդ	Եւ եղիցի ամենեցուն ձեզ եկեղեցականաց և աշխարհականաց պաշտելի գիրք սուրբք ի Հին և ի Նոր Կտակարանաց.
Մովսէսի Գիրք մննդոցն Ելիցն	Մովսէսի մննուդքն	Մովսէսի գիրք մննդոցն
Ղեւտականն Թիւքն	Ելք Ղեւտացիք Թիւք	Ելից Ղեւտականն Թիւք

(*) Մելիքթեանից էջ 140, Մ. Էջմիածնի №440 Զ.էն աւուսած է (էջ 113 Մելիք. Յօդ. 85):
(**) Մեր Զ. թիւ 1104, Հմմտ. Մելիք! էջ 483: Դիտելի է որ առանձին համրուած Կանոն մը չէ, այլ յաւելուած մը ուրիշ Կանոնի մը վրայ, որ կը խօսի ժողովրդականներու վարմունքին շուրջ:

Երկրորդ Օրէնքի
Յետև Նաևեայ
Դատաւորքն
Հուսթի
Թագաւորութեանցն Դ.
Մնացորդացն գիրք Բ.
Եզրի Բանքն Բ.
Յոքն
Սաղմոսաց գիրք Ա.
Սողոմոնի գիրք Գ.

Եսայի
Երեմիա
Եզեկիէլ
Դանիէլ

Եւ արտաքուստ պատգա-
մաւորեսցի առ ի յուսուցանել
զձեր մանկուսն յուսման,
բազում Սիրքք լի իմաս-
տութեամբ:

Երկրորդ Օրէնք
Յետև
Դատաւորաց՝
Հուսթիով
Թագաւորութիւնք չորք
Մնացորդացն Աուրք
Եզրի երկու Բանք
Յովբ
Սաղմոսաց ձեռ
Սողոմոնի Գ.
Մարգարէքն ԺԲ.

Եսայի
Երեմիա
Եզեկիէլ
Դանիէլ

Մակարէացիք
Եւ կալիթք
առ ի իբրտել
զմանկուսն ձեր
Սիրքք
Եւ տէր ընդ ձեզ:

Երկրորդ Օրէնք
Յետև Նաևեայ
Դատաւորացն Ե
Հուսթիայն
Թագաւորութեանց Դ.
Մնացորդացն զորոց աւուրք Բ.
Եզրի Բ. Բանք
Գիրք Յովբայ
Սաղմոսացն Ա. գիրք
Սողոմոնի Գ. գիրք
ԲԺ. ան Մարգարէքն
Եսայի
Երեմիա
Եզեկիէլ
Դանիէլ

Եւ արտաքուստ պատգա-
մաւորեսցի առ ի ուսուցանել
զձեր մանկուսն զուսում.
Նաբազումն Սիրքքայ
իմաստութիւնն:

Երեք կանոններու այս աւընթերագրու-
թիւնը շատ որոշ կը ցուցնէ անոնց մերձա-
ւոր նմանութիւնը: Մասնաւորապէս գի-
տելի են հետեւեալ կէտերը.

1. — Երեքն ալ վերնազրին մէջ կը
խոստանան տալ նաեւ Նոր կտակարանի
կանոնական գիրքերուն ցուցակը. բայց
վարը չեն տուած զայն: — Դժուար թէ
երեքին ալ Նոր կտակարանի վերաբերող
մասը արկածով, անկախօրէն եւ միեւնոյն
տեղէն կորսուած ըլլայ:

2. — Երեքն ալ չունին Հ. Կ. ի կա-
նոնական գիրքերէն Եսթերը:

3. — Երեքն ալ ամէնէն վերջը կը յի-
շեն Սիրքքը, իբրև հրահանգիչ ընթերցա-
նութեան գիրք: — Ուշագրաւ է առաջինին
եւ երրորդին կիրարկած բանաձեւներուն
մեծ նմանութիւնը:

Նորդին խորհելու թէ Պարտաւի Ժողովը
յատկապէս չէ զբաղած Ս. Գրոց կանոնի
հարցով, և այդ նպատակով յօդուած չէ
խմբագրած. ապա թէ ոչ մենք պէտք էր
որ ունենայինք ատոր նուիրուած առանձին
յօդուած մը, եւ, ոչ միայն Հին այլ նաեւ
Նոր կտակարանի կանոնական գիրքերուն
ցանկը: Այս կանոնը իր ներկայ ձևին մէջ
կը թուի ըլլալ պատահական յաւելում մը
Պարտաւի Ժողովին կանոններուն վրայ,
կատարուած խմբագրողի մը կամ ընդօրի-
նակողի մը կողմէ, որ իրեն աղբիւր ունե-
ցած է նազօյն կանոն մը, նման վերեւ
համեմատութեան զրուած կանոններուն,
կամ նոյն անոնց հետ, եւ հետեւաբար ան
չի ներկայացնիր Հայ Եկեղեցւոյ պաշտօ-
նական մէկ ժողովին հեղինակութիւնը Ս.
Գրոց կանոնին վերաբերմամբ:

Այս նկատողութիւնները մեզ կ'առաջ-

Ն. Վ. ԾՈՎԱԿԱՆ



ԻՐԱՍՏԱՒԱՐԿԱՆ

ԳԼՈՒԽ Բ.

ԱՐԺԷՔԻՆ ԸՄԲՈՆՈՒՄԸ

«Ο δὴ διώκει μὲν ἅπανα ψυαὶ καὶ
τούτου ἕλκεα πάντα πράττει, ἀπομαν-
τευομένης τὴ ἐναὶ.» (*) (Պլատոն)

Մարդուն մէջն է որ Արժէքին իմացումը ամենէն առաջ յստակ դարձած ըլլալ կը թուի: Ուրիշ էակներ՝ գնահատում ունին, և շատ շատ պարտականութեան նախնական զգացում մը: Բայց որոշ կը թուի ըլլալ թէ, Մարդուն մէջ միայն կայ յստակ ճանաչում մը բարիի և չարի՝ իբրև սկզբունքներ, և ոչ միայն իբր մասնաւոր բարիի և չար բաներու ծանօթութիւն: Եթէ ողջմտորէն դատենք, այն ատեն բոլոր իրերը գոյութիւն ունին կամ իրենց յատուկ արժէքին համար, կամ ալ ուրիշ արժէք ունեցող բանի մը համար: Այս այսպէս ըլլալ կամ ոչ, որոշ է որ մարդկային վարմունքը, ուղղուած է զէպի արժէքին ստացումը: Մարդոց գործունէութիւններն շատեր, անշուշտ, ըստինքեան արժէք մը չունին, բայց անոնք կը կատարուին այն արժէքին ստացմանը համար, որ կը յուսացուի թէ պիտի իրագործուի իրենց միջոցաւ:

Միջոցներու և նպատակներու զատորոշումը, այս խնդրին մէջ որոշ զգուշութեամբ պէտք է կիրարկուի: Այսպէս, յայտնի կ'ըլլայ թէ, ինչ որ իբր ամիջոց գեղեցիկ, ատող իսկ, ինք չէ՝ փափաքելի բարիին, բացի երբ բոլորովին արտաքին պայման մըն է: Այս՝ այսպէս է յաճախ: Մարդ մը կրնայ ձեռնարկել իր չսիրած մէկ զբաղումին, գիտնալով թէ անկառն և ոչ մէկու մը բարիք պիտի չընէ, բայց որպէսզի զրամ վաստակի, ձախսելու համար ըլլայ ի՞ր հաճոյքին, կամ ըլլայ գործի մը, որ կը հաւատայ թէ օգտակար պիտի լինի մարդկութեան: Այսպիսի զբաղում մը, այդ մարդուն համար, լոկ միջոց

մըն է, որ չի ներկայացներ ոչ ըստինքեան արժէք մը, և ոչ ալ ունէ ազդեցութիւն՝ նպատակին արժէքին վրայ: Այսու հանդերձ, առհասարակ, միջոցներուն ներգոյժ որոշ արժէք մը կայ. նոյնիսկ երբ այս այսպէս չէ, նպատակին արժէքը կ'ազդուի որակէն այն միջոցին որ կը գործածուի իրեն հասնելու համար: Սովորաբար կ'ըսուի թէ՝ մարդիկ արժէք չեն տար այն բաներուն որ իրենց ոչ մէկ զրամ կ'արժէ, ու թէ և այս սկզբունքին շատ մը կիրարկութիւնները տարօրինակ են, և սակայն չի գաղտնի առողջ սկզբունք մը ըլլալէ: Կրնայ ճշմարիտ ըլլալ որ մարդիկ աւելի՛ վայելին նուազահանդէս մը, երբ վճարած են իրենց ակնուներուն զինք, քան երբ չեն վճարած. եթէ այդպէս է, այդ անոր համար միայն որ՝ վճարած ըլլալու իրականութիւնը կը թելադրէ վայելքի ակնկալութիւն մը և այդպէս կը սրէ զգալութիւնները: Բայց հոն ուր վճարուածը չներկայացներ լոկ մէկ պայմանը ըլլալիքը վայելելու, այլ ճիգ մը, կամ գոհողութիւն մը, ուղղակի կերպով հետապնդուած փափաքելի վախճանին համար, երևան կուգայ որ շատ սերտ կերպով կ'ազդէ այն սպրուաճիկ վրայ, որուն մէջ կը կայանայ փափաքելի վախճանը: Թերևս մայրական սիրոյ գաղտնիքէն մէկ մասը՝ իր հիմը ունի այս պարագային մէջ: Բայց սկզբունքը որոշայպէս ճշմարիտ է: Ոչ ոք կրնայ իրապէս վայելել տեսարանը, լերան մը գագաթէն, որ գործնապէս չէ մագլցած այդ լեռը: Մէկը, որ լեռ կը բարձրանայ լեռնային երկաթուղովով, հոն կրնայ վայելել իր կարագին նոյն տեսարանը. բայց՝ ո՛չ առաջինին վայելքովը:

Այս կարգի նկատողութեանց պիտի վերադառնանք, երբ քննենք ժամանակի՝ և մեր Արժէքի գնահատման յարաբերութեանց խնդիրը: Հոս կը բաւէ պարզել նպատակներու արժէքին մեր գնահատման ատեն, միջոցները և նպատակները իրարմէ բոլորովին տարանջատելու վտանգը: Միջոցը կրնայ ըլլալ որ ըստինքեան արժէք մը չունենայ, բայց, կարենայ աւելցնել արժէքը այն վախճանին, որուն հասած ենք իրմով:

Միայն նպատակներուն մէջ, անշուշտ, իրապէս գոյութիւն ունի արժէքը: Շատ մը

(*) «Հոգին ամէն ինչ կը գործէ այն բանին համար, զոր կը հետապնդէ, կանխագալով անոր ինչ ըլլալը»:

գործունէութիւններ կամ փորձառութիւններ, որոնք ընտրուած են իբրև միջոցներ ուրիշներով համար, իրենք իրենց մէջ ալ արժէք ունին. բայց այդ աստիճանին վրայ, անոնք կը դառնան նպատակներ: Հարցնել հետևաբար, թէ ի՞նչ են Արժէքին զանազան տեսակները ու հարցնել թէ ի՞նչ են կեանքին կարելի նպատակները, նոյն հարցը դնել է տարբեր բառերով: Այդ հարցին մինք հիմա պիտի անդրադառնաք:

Արժէքը կը ճանչցուի ներքին կամ մտելով զգացումով մը զոր կրնանք գոհացում անուանել: Հոն ուր որ մէկը կը յայտարարէ զայն գտնել, չենք կրնար ունէ աւարկութիւն ընել իրեն դէմ իր այդ յայտարարութեանը համար: Իւրաքանչիւր մարդու, իր անձնական արժէքի իմացումը վերջնական է: Ասիկա չենթադրենք անիշխանութիւն կամ քառս, ինչ որ շուտով ցոյց պիտի տանք. եթէ նոյնիսկ այդպէս ըլլար սակայն, այդ իրողութիւնը՝ իրողութիւն ըլլալէ չէր զարգեր:

Բայց թէև արժէքը կը ճանչցուի գոհունակութեան զգացումով մը, ինք՝ չի՛ կայանար այդ գոհունակութեան մէջ: Գոհացումը անհրաժեշտ տարր մըն է արժէքին փորձառութեան մէջ, բայց իր կարեւորութեան աստիճանը շատ կը տարբերի, ինչպէս շատ կը տարբերի նաև անոր մեր բնութեան վրայ ունեցած ազդեցութեան աստիճանը: Սովորաբար իմացուած Հաճոյքին մէջ — այսինքն գոհացման անջատ պահերու մէջ — ենթակայական տարրը շատ աւելի տիրապետող է և գոհացման բաժինը, համեմատաբար փոքր է. եթէ ան պարզ և զուտ Հաճոյքն է, փորձարկուած բարին՝ է այդ զգացումը ինքնին, և գոհացումը այդ զգացումին մէջն իսկ կը կայանայ: Կասկած չկայ որ հաճոյքները մեծ մասամբ աւելի բան մըն են քան զուտ և պարզ հաճոյքը, և բոլոր արժէքի ձևերը հաճելի են երբ զնահատուած են: Բայց կան բարիի կարգ մը տեսակներ, գիտակցորէն զնահատուած իբրև բարի և գիտակցարար ընտրուած, որոնց մէջ հաճոյքի տարրը գրեթէ անգոյն է, մինչ՝ զաւել շատ տիրական է: Այսպիսի բարիքներուն համար կրնանք ըսել ինչ որ George Eliot-ին Romola-ն կ'ըսէ բարձրագոյն հրճուանքին համար. «Ձայն կը ճանչնանք միայն այն

տառապանքէն զոր յանձն կ'առնենք, այդ բարին նախընտրելով ուրիշ ամէն բանէ, որովհետև մեր հոգին կը տեսնէ թէ ան բարի է»:

Ջգայական հաճոյքները կը բերեն նուազագոյն գոհացումը, թէև անոնք առիթ կրնան տալ առաւելագոյն զրգուման մը: Շատ տարբեր են Հպարտութեան հաճոյքները: Հոս, այս պարագային, ենթակայական տարրը նուազ կարեւոր է, և աւարկայականը՝ աւելի. բայց ենթակայականը դեռ յատկորէն կը մնայ: Առարկայական տարրը հոս կախում ունի բազմաթիւնէ մը, կամ հակադրութիւնէ մը: Ջգայական հաճոյքներու արժէքը, ա՛յն իմաստով բացարձակ է որ բոլորովին անկախ է ան ուրիշ փորձառութիւններէ: անիկա բազմաթիւ կը դառնայ պարագաներով երբ որ մենք ստիպուինք ընտրութիւն մը ընել հաճոյքի մը .և ուրիշ նպատակի մը միջև, որուն բազմաթիւ հաճոյքին արժէքը՝ կրնայ մեծ կամ փոքր ըլլալ: Բայց մտաբանական հաճոյքին արժէքը, ըստինքեան կը մնայ՝ ինչ որ է: Հպարտութեան հաճոյքներուն արժէքը էպպէս բազմաթիւն է, կամ աւելի ճիշտ, այս տեսակ հաճոյքի մը առիթը, բազմաթիւն մըն է: Մէկը կ'ուրախանայ՝ ուրիշէ մը աւելի հարուստ, կամ՝ աւելի ուշիմ, կամ՝ խաղի մը կամ արուեստի մը մէջ աւելի ճարտար ըլլալուն համար, կամ՝ անկախաբար այս պարագաներէն, կը ձգտի այդ արժէքներէն մէկուն, գիտնալով որ զայն ձեռք բերելով, ան՝ իրեն հաճոյք պիտի բերէ: Հոս դարձեալ, բարին կամ արժէքը՝ ենթակայական վիճակն է, կամ զգացումը, բայց հոս անք իբրև մարդով է որ գոհացած է, կամ ուրիշ ըլլալ: Փառասիրութիւնը, առհասարակ, այս տեսակ բարիի մը հասունելու փափաքն է, իր ընդհանուր ձևին մէջ: Անոնք որ երբ խաղերու կը մասնակցին և մտահոգ են թէ արդեօք պիտի շահի՞ն կամ պիտի կորսնցնեն, ցոյց կուտան թէ իրենց խաղերու մէջ, իրենք քանուակն, յարաբերական արժէք մըն է որ կը փրկուան: Այս արժէքները իրենց ազդեցութեամբը հակա-ընկերային են, որովհետև անոնց մէջ մէկուն յաղողութիւնը՝ կ'ենթադրէ ուրիշներու ձախողանքը:

Հաճոյքի կամ Հպարտութեան արժէք-

ներուհն համար, կարելի է ըսել թէ՛ անոնք կը ներկայացնեն այն վախճանը՝ որուն համար աշխարհ ստեղծուած է, ոչ ալ կարելի է ենթադրել թէ՛ Ստեղծիչը գոհ կ'ըլլայ Իր արարածներուն անոնց հասնելու ձգտումէն: Հաճոյքը, անկասկած, կատարեալ կեանքի մէջ ստորակարգ տեղ մը կրնայ գտնել, թէև որոշ համ մը բերելով անոր: Հպարտութեան հաճոյքները, կրնան մղել զանդադալարօժ հոգի մը գործունէութեան, բայց իրապէս եռասփռութեան կողմէ անոնց յոռի գործածութեան արդիւնքն է որ յառաջ բերած է ինչ որ կը կոչուի Մարգուհ Անկուժ: Տակաւին չհասանք Արժէքին այն տիպարին որուն մասին կրցանք քնել (մեր առաջին գլուխին մէջ) թէ անիկա, աշխարհի գոյութեան ճշմարիտ պատճառն է: Այդ Բացարձակ Արժէքն է որ մեզի ծանօթ է Ճշմարտութեան, Գեղեցկութեան և (նկարագրի) Բարութեան երեք ձևերուն տակ:

Եթէ մէկը ըսէ թէ չի տեսնար թէ ինչն՞ է պէտք է որ Ճշմարտութիւնը գիտնայ, կամ Գեղեցկութիւնը գնահատէ, չկայ փաստ զինքը ատոր համոզելու համար: Եթէ ըսէ որ ինք չի կրնար տեսնել թէ ինչն՞ է բարի պարտի ըլլալ, չկայ զարձեալ փաստ՝ զինքը ատոր համոզելու համար: « Բարին » և « պարտաւորութիւն » յարաբերակից եզրեր են. բարին այն է զոր մէկը պարտի ըլլալ, և մարդու մը պարտաւորութիւնը՝ բարի ըլլալ է: Ու մարդուն մէջ « բարին » կ'ենթադրէ անուսպն, որոշ ուղղութիւն մը զէպի Ճշմարտութիւն և Գեղեցկութիւն. Արժէքը՝ կը պարունակէ աւելի՛ բան մը բարի մարդոց յատկանիւրերէն, որով՝ ձըջմարտութիւնն ու Գեղեցկութիւնը պէտք է յիշուին կողք կողքի Բարին հետ: Բայց անոնք երեք Բացարձակ Արժէքներ չեն. անոնք երեք ձևեր են Միակ Բացարձակ Արժէքին՝ որ Սէրն է. այս վերջինը՝ երեքէն իւրաքանչիւրը կը գործածէ իբրև իր միջոցները ինքզինք յայտնելու և ինքզինք հաղորդելու: « Հոգիին ճիշդ միութեան հասնելու ուրիշ հոգիներու հետ, ու զերազանցօրէն, Աստուծոյ հետ, այդ հոգիներուն համար վերջնական արժէքն է կամ կարելի իրականութիւնը »:

Ճշմարտութիւնը՝ իմացականութեան վախճանն է. մարդ կը խորհի, ու կրնայ

խորհիլ ճիշդ կամ սխալ. ճիշտ խորհիլ՝ հասնիլ է Ճշմարտութեան այնքան՝ որքան իր մտածումը կրնայ հեռուն երթալ: Մարգիկ միշտ կը փափաքին հասնիլ ճշմարտութեան մը, որովհետև իրենց ծրագրերը ջուրը պիտի իյնային, եթէ սխալ հիման մը վրայ անոնք գրուած ըլլային. բայց ասիկա, ճշմարտութիւնը փափաքիլ է իբրև միջոց և ոչ իբրև նպատակ: Ճշմարտութիւնը փափաքիլ իբրև նպատակ՝ փափաքիլ է կատարեալ յարաբերութիւն մըտքին՝ Իրականութեան: Ու ասիկա բարիք է ըստինքեան. այնքան աւելի յստակօրէն բարիք մը՝ որ կը պարտադրէ ան ինքզինքը բոլոր անոնց որոնք կը հասկնան իր գնուածութիւնը՝ իբրև զինք իրագործելիք պարտականութիւն մը: Վախճան՝ հոս, տեղեկութիւններու գումարի մը ստացումը չէ, թէև այդ կրնայ միջոց ըլլալ վախճանին, և պէտք է մաս կազմէ իրեն, եթէ կատարեալպէս ձեռք բերուած է. « Բախճանը՝ Իրականութեան հետ կատարեալ իմացական յարաբերականութիւնն է »:

Գեղեցկութեան ընդհանուր բնութիւնը՝ ուրիշ տեղ քննած եմ, և հոս կրնամ միայն տալ վարդապետական բովանդակութիւնը այն եղրակցութեան՝ որուն հոն հասած եմ: Գեղեցկութիւնը՝ կատարեալ (այսինքն իրապէս պատշաճ) արտայայտութիւնն է ունէ ճշմարտութեան մը կամ իրողութեան մը արժէքին: Այսպէս Գեղեցկութիւնը սերտօրէն յարաբերակից է Ճշմարտութեան և ունի նոյն տրամաբանական կառուցուածքը: Ան կ'ազդէ զգացման, ինչ որ չընկեր Ճշմարտութիւնը, ու այս ազդեցութիւնը կրնայ այնքան տիրապետող ըլլալ որ իմացական ունէ տարբ անոր մէջ նմաւորելի չըլլայ երբեք առաջին ակնարկով: Բայց իրապէս, այդ տարբը միշտ հոն է, համեմատութեան, կամ կ'ընդհատ, կամ խմբաւորման, կամ այլազանութեան մէջ միութեան, այլ ձևի մը կերպարանքին տակ: Գեղեցկութիւնը նպատակ ընել ունէ գործունէութեան, փնտռել է զանազան արժէքներու զգացման մէջ, ա՛յն կատարեալ ներդաշնակութիւնը, որով Գեղեցկութիւնը կը յայտնուի մեր գիտակցութեան: Արժէքը կրնայ աւելի մտածման մէջ զըտնուիլ, քան արտայայտութեան մը մէջ՝ իբրև արտայայտութիւն, ինչպէս մեծ բա-

նաստեղծութեան մը մէջ. բայց արտաքոյ արտայայտութեան՝ գեղեցկութիւն չկայ. անշուշտ որովհետեւ մտածումը արտայայտութեան մէջ կը դառնայ կատարելագէտ իրագործում։ Ուրիշն Կեղեցկութիւնը, ճշգրտորէն խօսելով, կը կայանայ այն բանին մէջ որ զգայարան քննրով իմանալի է, թէ և ինչ որ այդպէս ըմբռնուած է, շատ աւելի անդին կրնայ անցնիլ քան լոկ զգայականը։

Բարութիւնը (նկարագրի) կատարեալ համակարգութիւնն է անձնաւորութեան բուրյ տարրերուն՝ միակ ամբողջի մը մէջ, և այդ ամբողջին՝ իր շրջապատին հետ, մասնաւորաբար իր անձնական շրջապատին հետ։ Ասիկա ալ երկարօրէն քննած եմ այլուր, և ատոր պէտք է անդրադառնամ աւելի վերջի գլուխներու մէջ։

Լոկ հաստատումը թէ ինչով ճշմարտութիւնը, Կեղեցկութիւնը և Բարութիւնը կը ներկայանան իրբե տարբրի նպատակներ՝ բաւական է ցոյց առ թէ քաղերնց Արժէքը՝ թէ՛ յարակից է և թէ՛ բացարձակ է։ Յարակից է՝ անով որ անոնք իրենք իրենց մէջ լիուրի բարի են, բացարձակ է՝ անով որ կախում չունի ուէ բազադատութենէ։ Ընդհանրապէս է նաև, որովհետեւ անոնց ստացումը մէկու մը կողմէ հեռու արգելիւն է, ընդհակառակը մեծապէս ալ կ'օգնէ ուրիշներու կողմէ ալ անոնց ստացման։ Անձը հոս լոկ ընդունարան մըն է, իր կողմէ հոս այս մասին ուէ յաւակնութիւն, վստահօրէն պիտի արգելէ ամբողջական ըմբռնում մը ձշմարտութեան, Կեղեցկութեան կամ Բարութեան։ Բայց այս ըսել չէ որ եսը հոս միայն կրաւորական է։ Ընդհակառակը, ուժգնօրէն գործօն է, բայց իր գործունէութիւնը, գլխաւորաբար ընկալուչ է, անունուպէս իր ձշմարտութեան և Կեղեցկութեան ըմբռնման մէջ, և իր ուշադրութիւնը կեդրոնացուցած է բոլորովին առարկային վրայ, երբեք ինք իր վրայ։ Բայց զոհացումը ամբողջ անձինն է, ամբողջ և կատարեալ։

Այսպէս կը հասնինք գործնականապէս և տեսականօրէն մեծ կարեւորութիւն ունեցող սեղբունքի մը. անձը կարող է անխճան անելի ամբողջական զոհացման մը, որքան աւելի ինքզինքը իր ուշադրութեան դաշտէն դուրս կը թողու։ Արժէքը գոյութիւն ունի ենթականերուն համար, բայց ենթական զայն կը դռնէ միայն երբ՝ կատարելագէտ գրաւուած է առարկայով։

ԼԵԶՈՒԿԳԻՏԱԿԱՆ

ՀՈՒՈՎՄԵԱԿԱՆ ԱԶԳԵՑՈՒԹԻՒՆԸ

ՀԱՅԵՐԷՆԻ ՎՐԱՅ(*)

Հոովմայեցիք առաջին անգամ Փոքր-Ասիա ոտք կոխեցին Ն. Ք. 190 թուին, երբ Մազնեսիոյ ճակատամարտում քայքայելով Սելեւկեան պետութիւնը՝ ամբողջ Փոքր-Ասիոյ մինչև Տաւրոսի լեռները տիրեցին։ Հայաստանի երկու կուսակալները՝ Արտաշէս և Ջարեհ ժամանակը եկած համարեցին Սելեւկեանց լուծը թօթափելու և բանակցութեան մտնելով Հոովմի հետ՝ ստացան Ծիրակոյտի համաձայնութիւնը և Հայաստանը անկախ յայտարարեցին (189)։ Այս է այն առաջին ակար՝ որով հայերը հոովմայեցոց հետ յարաբերութեան էին մտնում։

Յարաբերութիւնները շատ աւելի զօրացան, երբ Տիրզրան և Միհրդատ հիմնելով հայ-պոնտական կայսրութիւնը՝ պատերազմ սկսան հոովմայեցոց դէմ։ Միհրդատ նուաճեց Փոքր-Ասիան, Թրակիան, Մակեդոնիան և հունաստանը և այս բոլոր երկիրներին մէջ գտնուած հոովմայեցիներին կամ կոտորեց եւ կամ վտարեց։ Սլլլա եւ Հուկուլլոս յաղթեցին Միհրդատին, որից յետոյ Հոովմայեցիք մտան Հայաստան եւ մինչև և Արտաշատ յառաջացան։ Տիրզրան հռոմէացիները առաջարկեց Պոմպէոսին և իր տիրած երկրներէց հրաժարուելով՝ Հայաստանը դարձրեց Հոովմի դաշնակից և բարեկամ պետութիւն, որի թագաւորները զաւ պիտի բարձրանային Հոովմի հաւանութեամբ (86)։ Այնուհետև Հոովմայեցիք պատրաստուեցին նուաճել պարթեւների պետութիւնը։ Այս պատերազմի մէջ հայերը իրբե դաշնակից՝ պիտի միանային Հոովմայեցոց, կուռեղու համար պարթեւները զէմ, բայց նրանք աւելի լաւ համարեցին հաշտ ապրիլ մօտակայ թշնամու հետ, քան միանալ հեռաւոր բարեկամին։ Այս պատ-

Թրգմ. Ի. Ա. Ղ. W. TEMPLE
(Շարաւայիւն)

(*) Վեցրուած՝ մեծաւուհի հեղինակի «Պատմութիւն Հայ Լեզուի» գործն (Ժ. եւ ԺԱ. Գլուխ)։

ճառու երբեմն չէզոք, երբեմն էլ կայտնապէս բարեկամ էին դառնում պարթեւներին։ Լոռվմէական բանակն էլ ստիպուած էր շարունակ նստել Հայաստանում՝ մերթ իրբև հսկող, մերթ իրբև թշնամի, չթողնելու համար՝ որ Հայաստանը մտնէ պարթեւների հովանաւորութեան տակ։ Հայերը միանալով պարթեւների հետ, շատ անգամ ապստամբուում են Լոռվմայեցոց դէմ, դուրս են վանում հռովմէական բանակը, բայց մի ժամանակ յետոյ, աւելի մեծ ուժի ակտով ստիպուած են նստարկել։ Հայ թագաւորները գնում են Լոռմ, կայսեր ձեռքից ընդունելու իրենց թագը, իրենց այս կամ այն ազգականը իրբև պատանդ մնում է Լոռվմում։ Հայաստանը Լոռվմայեցոց հովանաւորութեան տակ մերթ վասալ թագաւորութիւն է, մերթ դաշնակից անկախ պետութիւն, մերթ սոսկ հռովմէական նահանգ։ Բայց այս բոլոր ձեւերի տակ էլ հայ-հռովմէական յարաբերութիւնները շատ կենդանի են, մինչև 329 թիւը, երբ հիմնուելով Պոլիսը, վերանում է Արևելքից հռովմէական կայսրութիւնը և նրա տեղ բարձրանում է Յուստինիան կամ Արևելեան կայսրութիւնը, յոյն լեզուով և յունական քրիստոնէական քաղաքակրթութեամբ։

Հայ-հռովմէական յարաբերութիւնները շարունակել են ուրեմն մարդը 400 տարի։

Այս 400 տարուայ ընթացքում հռովմէական քաղաքակրթութիւնը առանց ազդեցութեան չէր կարող մնալ ի հարկէ հայ կեանքի և հետևաբար հայ լեզուի վրայ, մանաւանդ որ Հայաստանի մէջ գրեթէ շարունակ նստած էր լինում հռովմէական զօրքը։ Լոռվմէական յիշատակը երևում է այն զանազան արձանագրութիւններից՝ որ թողել են հռովմայիցը։ Հայաստանի մէջ, նոյն իսկ Հայաստանի կենտրոն Վաղարշապատում, որ իրենք հիմնեցին՝ Արտաշատը հիմնատակ կործանելուց յետոյ։ Մինչև այսօր մնում են այդ արձանագրութիւնները էջմիածնում՝ յ. ք. Բ. դարից, Բանակը՝ ո՛ր երկրում էլ որ նստի, անշուշտ որ և է ազդեցութիւն կունենայ նրա վրայ։ Այս կողմից նշանաւոր է եղել հռովմէական բանակը՝ որ լատիներէնթ թագեցութիւնը՝ իբրև վարչական ու զինւորական լեզուի, տարածել է ուր որ գնացել է, աւելի կամ պակաս չափով Լոռվմէական բանակի պատ-

ճառով էր՝ որ Սպանիայում, Պորթուգալիայում, Ֆրանսիայում, Բելգիայում տեղի են տուել տեղական ազգային լեզուները և մտել է ամբողջապէս լատիներէնը, որի ժառանգներն են այսօր սպաներէնը, պորտուգալերէնը, ֆրանսերէնը և այլն։ Յունարէնն անգամ՝ որ այնպէս ըմբոստ էր օտար փոխառութեանց դէմ, հռովմէական կայսրութեան ժամանակ վերցրեց լատիներէնից շատ վարչական ու զինւորական բառեր, այսպէս արդէն յուժեղ ակետարանի մէջ գտնոււմ ենք ո՛չ միայն *πρατοῦριον* կամ *ἀσπῆριον*, այլ և նոյն իսկ *σπεκουλάτωρ*։ Բայց հռովմէական լեզուն չկարողացաւ վտարել հայերէնը։

Անշուշտ հայերին չի կարելի համեմատել արևմտեան ազգերի հետ, որովհետև, ինչպէս նախորդ ասուածներըց երևաց, նրանք միշտ հակուած էին դէպի արեւելք և սիրող էին իրանական քաղաքակրթութեան, ուստի հռովմէական լեզուի ազդեցութիւնը այնպէս մեծ չէ մեր լեզուի վրայ, այնու ամենայնիւ նա կայ։ Սակայն այդ ազդեցութեան հետքերը մեծ չեն մեր աչքին՝ երկու պատճառով։ Նախ՝ որովհետև հռովմէական ազդեցութիւնը եղել է նախ քան գրերի գիւտը, երբ գրականութիւն չի եղել, որպէսզի նրա յիշատակը յաւեծմացնէր։ Լոռվմական ազդեցութեան, բանակի և վարչութեան վերացմամբ՝ ջնջուել են նրանց թողած լեզուական յիշատակները և այսօր ոչինչ չունենք՝ որ յիշեցնեն այդ անցեալը։ Երկրորդ՝ Բիւզանդական կայսրութեան ժամանակ յունարէնը մեծապէս ազդուեց լատիներէնից և ինքը եղաւ միջնորդ նոյն լատինական բառերը տարածելու որ տիրապետութեանց շրջանում, բայց այս անգամ յունական կերպարանքի տակ։ Լատինական բառերի մի մասը՝ որ հռովմայեցիներից մնացել էր հայերէնի մէջ, յունական ազդեցութեամբ ստացաւ նոր կերպարանք, և այլ ևս անձանաչելի դարձաւ, և այսօր մենք, ենք քննում ենք այդ բառերը, գտնում ենք աւելի յունածէ քան լատինածէ և համարում ենք յունական փոխառութիւն։

Այս բոլորից հետևում է՝ որ հռովմէական լեզուի ազդեցութիւնը մինչև մի որոշ ստորմաս հայերէնի վրայ թէ՛ և անուրանալի է, բայց անյայտ է, որովհետև այն բառերը

որ հայերէնը փոխ է առել հոսովմէացիներէրց, ապագայում ջնջուած կամ ձեւափոխուած ու յունացած են: Այնու ամենայնիւ կարելի է մասնանշիլ հետեւեալները՝ իրրու հազուագիւտ մնացորդներ:

1. *Καΐσαρ*, (յն. *καίσαρ*) որ հայերէնի մէջ ունենք նաեւ *կեսար* ձեւով, մինչդեռ իր անուան նուիրուած քաղաքի անունն է *Կեսարիա* (յն. *Καϊσάρεια*) յունարէնի ա երկբարբառի դէմ հայերէնը հանում է միշտ եւ միայն այս բառն է որ ունի այլ հետեւաբար հայերէնի հնագոյն փոխառութիւնն է արեւմտեան աղբիւրից, հաւանաբար ուղղակի հոսովմայեցիներից (*Hübschmann*, *Arm. Gram.* էջ 322-23), ճիշտ ինչպէս գերմաներէնի մէջ *Kaiser* հնագոյն լատինական փոխառութիւնն է: Հայերէն բառի եր հոլովումը մի աւելի ապացոյց է լատինական փոխառութեան:

2. *Արկի*, ժողովրդական լայտին. *arca* բառն է, որի գրական ձեւն է *arcula*, այս է *arca* անտուկ, արկղ, դրամի գանձանակ, մեռելի դագաղ, հազուստի պահարան» բառի նուագականն է: Իր առանձին ձեւի պատճառով հոսովմական արկղը դարձաւ քաղաքակրթական նշանակութիւն ունեցող մի առարկայ և տարածուեց Եւրոպայի բոլոր կողմերը: Իր բուն կամ նուագական ձեւով լատին բառը այսպէսով անցաւ բազմաթիւ լեզուներ, ինչպէս ֆրանսերէն, իտալերէն, անգլերէն, գալլերէն, բրըտոներէն, հին իւլանտերէն, գոթացիերէն, հին իսլանդերէն, գերմաներէն, անգլոսաքսոներէն, հյորուներէն, շվեդերէն, հին սլաւերէն, չեխերէն, բոհեմերէն, լատպոներէն, ֆիններէն և այլն: Լատին ժողովրդական ձեւից փոխառեալ է նաեւ յն. *ἀρκλα* և կարելի է մտածել՝ որ հայերէն ձեւը սրա միջնորդութեամբ յառաջացած լինի: Բայց ըստ որում բառը շատ հին է, մանաւնդ որ պատկանում է անային իրիբի կարգին, իսկ յունական փոխառութիւնները սովորաբար կրում են կրօնական կամ գիտական բնոյթ, ուստի աւելի հաւանական է դեռ ուղղակի հոսովմայեցիներից անցած հայերէնի:

3. *Սկուտը* «մետաղեայ փսէ կամ մատուցարան», որ այս ձեւով շատ քիչ է գործածուած և աւելի յիտոյ զարձած է սկուտեր, սկսեղ լատինական *scutella* «պնակ, փսէ» բառն է, որ լատ. *scuta* բառի նուագա-

կանն է: Նախորդին նման այս էլ տարածուած է զանազան լեզուների մէջ, այսպէս ֆրանսերէն, իտալերէն, հին գերմաներէն, լետտերէն, հին իսլանդերէն, սերբերէն, յունարէն և այլն: Այստեղ էլ կարելի է կարծել որ բառը յունարէն *σκουτέλα* ձեւի միջնորդութեամբ անցած լինի, բայց աւելի հաւանական է ուղղակի փոխառութիւնը:

4. *Սիտլ* «ջրի աման կամ դոյլ», լատ. *situla* «դոյլ» բառն է, որ տարածուած է շատ լեզուների մէջ, ինչպէս յունարէն, ասորերէն, արաբերէն, պարսկերէն, թուրքերէն, թուրքերէն և այլն: Մի քանի կարգաբան է լինել լատիններից ուղղակի և կամ յուն. ձեւի միջնորդութեամբ: Եւ որովհետեւ աւանդուած է ուշ ժամանակ, ուստի վերջինը աւելի հաւանական է:

5. *Կարտ*. Հոսովմայեցոց *carrus* բառն է, որով հասկացուած էր մի տեսակ քառանի կառք, այս բառը գալլերէնից անցել էր լատինների և յիտոյ փոխառութեամբ տարածուեց շատ լեզուների մէջ. ինչպէս՝ ֆրանսերէն, ռուսներէն, գերմաներէն, շվեդերէն, ֆիններէն, ասորերէն և այլն: Այս բառը յունարէնում չկայ, ուստի չենք կարող մտածել յունարէնի միջնորդական մասին: Կայ ասորերէնում, բայց ունի յուրօրոյին տարբեր ձև (*qaruxā*), որ եթէ հայերէնի անցած լինէր, պիտի տար կարևորալ կամ առ առաւելն կարևոր ձևը: Ուստի պարզ է որ այս բառը ուղղակի հոսովմայեցի զինուորների լեզուից անցած պէտք է լինի հայերէնի:

6. *Լեմզակ* «գոգնոց, անձիոց կամ սրբիչ», հայերէնի մէջ քիչ անգամ գործածուած բառ է, առաջին անգամ գտնուած ենք յն. *թղ. 4, 5*, որ յն. բնագրում նոյնպէս *λέμζακ* անուն ունի: Յն. բառը փոխառեալ է լատ. *linteum* բառից, որ ծագում է *linum* «վուշ» բառից: Հայերէնը շատ հին փոխառութիւն է, որի ապացոյցներն են ՚ ձայնի փոխարէն գրուած ջ և բառաւերջի ալ մասնիկը: Բայց այնու ամենայնիւ կարող չենք հաստատապէս ստել որ հայ ձևը ուղղակի լատիններից առնուած լինի, քանի որ ունենք յունարէն ձևը՝ գործածուած Ուեստարանի համապատասխան հատուածում, մանաւանդ որ թէ՛ հայը և թէ յոյնը ունեն Ե ձայնաւորը, մինչդեռ լատինը ունի ՚:

Վերոյիշեալ բառերը կրում են այնպիսի կերպարանք, որ կարելի է հասել թէ գիտակաների միջոցով կատարուած փոխառութիւններ են, ինչպէս պիտի լինէին իսկական յունական փոխառութիւնները, այլ բոլորովին ժողովրդական ձևեր են, բերնէ բերան անցած, իբրև արդիւնք հողմայեցի մարդոց եւ հայ անհատների յարաբերութեանց:

Հատկաներէնի ազդեցութիւնը հայերէնի վրայ դազարիւղաց յետոյ 329 թուին, վերսկսում է երկրորդ անգամ Կիլիկեան թագաւորութեան ժամանակ ԺԳ. և ԺԷ. դարերին, Ունիթոական քարոզիչների ձեռքով: Երկու ազդեցութիւնները կրում են բոլորովին տարրեր բնոյթ, ուստի մենք էլ բաժանում ենք երկուսը իրարից և վերջ տալով այստեղ այս գլխին, երկրորդ շքանի մասին կը խօսենք առանձին գլխով՝ «Ունիթոական կամ լատինարան հայերէն» վերնագրի տակ:

**ԱՍՈՐԿԱՆ ԱՉԴԵՑՈՒՔԻԻՆ ԵՆ
ՀԱՅԵՐԷՆԻ ՎՐԱՅ**

Անհրաժեշտ է նախ զանազանել իրարից Ասորեստանցիներն ու Ասորիները: Առաջինները բնակուած էին Ասորեստանում, Հայաստանից ու Միջագետքից հարաւ զբաղունք այդ ընդարձակ երկրում, որ հնագոյն ժամանակները զարգաւ մեծ աշխարհակալ պետութիւն եւ որի մայրաքաղաքն էր Նինուէ: Ասորիները բնակուած էին Ասորիքում, Միջերկրական ծովի արեւելեան կողմը, Պաղեստինից, հիւսիս գտնուած այդ երկրում, որ տարածուած էր մինչև Եփրատ: Այս երկիրը նշանաւոր եղաւ Միլեդեանց ժամանակ, որոնք տիրեցին Ասորիքին եւ նրա շքանից երկիրներին մինչև Ն. Ք. 64 թիւը, երբ Տիգրան Մեծի ձեռքով Միլեդեանց պետութիւնը կործանեցաւ և Ասորիքը նախ հայոց, չետոյ էլ Հռոմմայեցոց իշխանութեան տակ մտաւ: Միլեդեանց թուրութեան ժամանակ կազմուեց Օսրոէնի թագաւորութիւնը (Ն. Ք. 136), որի մայրաքաղաքն եղաւ Ուռուս կամ Եղեսիս: Այս

երկրի բնակչութիւնը բազկացած էր մեծաւ մասամբ ասորիներից և հայերից: Հռոմմայեցիք 217 թուին վերջ տուին այս իսպառութեան և Ասորիքի պէս իրենց իշխանութեան տակ առին: Հռոմմայեցիներից յետոյ եկան յոյներն և ինչպէս Ասորիքի, այնպէս և նախկին Օսրոէնի տէր դարձան: Քրիստոնէութեան ժամանակ Ասորիքի ասորիները խմբովին ընդունելով նիստորականութիւնը՝ ենթարկուեցին յունաց հաւածանքներին, այնպէս որ ստիպուեցան փախչել իրենց մայր հայրենիքից և ապաւինելով Պարսից պետութեան՝ նրանց պաշտպանութիւնը խնդրեցին: Պարսիկները լայն բացին իրենց դռները նրանց առջև ի հեճուելու յունաց, Այդ ժամանակից (435) Ասորիները սկսեցին գաղթել եւ տարածուել Միջագետք, Պարսկաստան, Արարիկ և մինչև Հնդկաստան ու Չինաստան յառաջացան, ուր հիմնեցին քրիստոնէական եկեղեցի: 634 թուին Արաբները նուաճեցին Ասորիքը, ուր մնացած սակաւաթիւ ասորիները արաբական լեզուն և մահմեդական կրօնն ընդունելով՝ ամբողջապէս արաբացան, այնպէս որ այսօր Ասորիքում ասորի ժողովուրդ չկայ: ԺԷ. դարում Հանկթաւուր կործանեց Արեւելեան Ասիոյ նեստորական եկեղեցիները, ասորիների մնացորդները քաշուեցան յետ եւ ապաստանեցան Քրիստոսանի լեռները: Այս կարգին է պատկանում Զուլաւերկի նեստորական քաջ ասորիների մեծ գաղութը որ վերջին յանդանութեան ժամանակ վտարուելով տաճիկներէք, մեծամեծ զոհեր տալուց յետոյ, նախ Պարսկաստան, այժմ էլ Մուսուլ հաստատուեց: Այսպէսով նախկին Ասորեստանը, որ ոչ մի կապ չունէր ասորիների հետ, այսօր ասորիներին նոր հայրենիքը դարձաւ:

Հայոց յարաբերութիւնը ասորիների հետ սկսում է այն ժամանակից, երբ հայերը դեռ Փոքր-Հայքումն էին, բայց մանաւանդ երբ Փոքր-Հայքից յառաջացան դէպի Մեծ Հայք: Ն. Ք. 190 թուին՝ երբ Զարիազդէս հիմնեց անկախ հայկական թագաւորութիւն, իր գրաւած նահանգների (Մոփք, Հանձիթ, Աղձնիք, Տմորիք, Սասուն) ժողովրդեան ստուար մասը Ասորի կամ Արամայեցի էր, որ քիչ քիչ հայախօս դառնալով՝ ձուլուեց հայ տարրի հետ: Ն. Ք. 64 թուին, երբ Տիգրան Մեծը նուաճեց Ասորիքը, անշուշտ

իր սովորութեան համաձայն ասորիները զանազան խմբեր բերաւ Հայաստան բնակեցրեց: Օսրոէնի թագաւորութեան մէջ հայոց և ասորիների յարաբերութիւնը այնպէս սերտ էր, որ Աբգարները անուանում էին իրենց «թագաւոր Ասորոց և Հայոց»: Այդ թագաւորները ծագումը նոյն իսկ պատկանում էին հայ-արշակունեան տոհմին: Երբ սկսեց քրիստոնէութիւնը, առաջին ժողովուրդը՝ որ ընդունեց այս կրօնը, ասորիներն եղան: Առաջին քրիստոնեայ թագաւորն եղաւ Եղեսիոյ ասորի Աբգար Թ. թագաւորը, որ ընդունեց քրիստոնէութիւնը Գ. դարի սկզբին: Եղեսիոյ շրջանից Մըծրիւնի վրայով անցան Հայաստան և Նրա հարաւային կողմերում տարածեցին քրիստոնէութիւնը: Գ. դարի սկիզբը իբրև ժրիստոնէութեան քարոզիչ Հայաստանում յիշուում է Եղեսիոյ մեծ բանաստեղծ եւ պատմաբան Բարդաճանը: Եռոյն դարի կէսին արդէն Հայաստանի մէջ կար հայ եպիսկոպոս, որ անշուշտ կապ ունէր Եղեսիոյ ասորական թեմի հետ:

Երբ քրիստոնէութիւնը ամուր կերպով հաստատուեց, Եփեսոսում բացուեց ասորական մի մեծ դպրոց, որ կարող ենք արդի բառով կոչել «Աստուածաբանական համալսարան»: Զանազան երկիրներից ուսանողները գնում էին այդ նշանաւոր դպրոցում կրօնական ուսում ստանալու: Գրիգոր Լուսաւորիչը Հայաստանում պաշտօնապէս ժրիստոնէութիւնը մտցնելուց յետոյ՝ նորակառոյց եկեղեցիների համար, ինչպէս յոյն, նոյնպէս և շատ ասորի կրօնաւորներ բերել տուաւ, և յունարէնի հետ ասորիէնն էլ եղան հայ եկեղեցիների պաշտամունքի լեզու: Երբսէս Մեծը՝ նոյն իսկ յոյն և ասորի դպրոցներ բացաւ Հայաստանում: Մի ժամանակ յունարէնն ու ասորիէնը միջակից էին հայոց երկրում: Պարսիկները յոյն կուտուրայով տարածեան մէջ քաղաքական վախ զգայով՝ արդիւցին յունարէնի ուսումը իրենց երկրներում, ինչպէս և Հայաստանում և ընդհակառակը քաջայերեցին ասորիներէնի ուսումը: Այսպէսով հայ եկեղեցու ծրարական ու պաշտօնական լեզուն ասորիէնը գործաւ: Փարպեցիի նկարագրում է այն անտանելի գրութիւնը՝ որ ստեղծուել էր հայ ժողովուրդի համար, որ գնում էր եկեղեցի՝ իբրև արձան լսելու այն լեզուն,

որից ոչինչ էլէր հասկանում: Նա նկարագրում է միւս կողմից այն անտանելի զբուռաւորութիւնները որ կամւում էին հայ ուսանողները, հեռաւոր ճամբորդութեան մէջ, Եղեսիոյ գնալու համար և ասորական զբուռաւորին լեզուն սովորելիս: «Բանդի հոգացեալ յարածամ տրամէր երանելի այրն Մաշտոց, տեսանելով զմեծ ջանն և զառաւելապէս ծախս՝ մանկանցն Հայաստան աշխարհիս, որք բազում թողաւօք և հեռագնաց ճանապարհօք և բազմաժամանակեայ դեգերմամբք մաշէին զաւուրս իւրեանց ի դպրոցս ասորի գիտութեան: Բանդի պաշտօն եկեղեցուց և կարգացմունք զրոց ասորի ուսմամբ վարելին ի վանորայս և յեկեղեցիս հայաստան ժողովրդոցս, յորմէ ոչ ինչ էին կարող լսել և օգտել ժողովուրդն այսպիսի մեծ աշխարհի, և լինէր պաշտօնէիցն աշխատութիւն և ժողովրդոցն անշահութիւն յանլրութենէ լեզւին ասորոյն» (Փար. էջ 13):

Ս. Մեսրոպ էլ հայերէն գրերի գիւտի համար իր փորձերը Միջագետքի ասորի գիտունների շրջանից սկսեց, պրպտեց Եղեսիոյ ճոխ մատենադարանը և հայերէն գիրք էլ այնտեղ յօրինեց: Այնտեղ թարգմանեց առաջին հայերէն գիրքը (գիրք Առակաց Սողոմոնի)՝ ասորական օրինակի վրայից, որին հետեց ամբողջ Ս. Գիրքը: Ոսկեդարի առաջին գործերի մի ստուար մասը ասորիէնից թարգմանուեցաւ. այսպէս են բացի Ս. Գրքից՝ Եփեսոսի երկերը (4 հատոր), Ս. Իգնատիոսի նամակները, Եւսեբիոսի եկեղեցական պատմութիւնը, Լաբուրնա եղեսացուց թուղթ Աբգարու, Ափրատադ կամ Զգօն Մծբնացի, Արեւելեան վկայք, վարդապետութիւն Առաքելոց և ուրիշներ: Ասորական ազգեցութիւնը հայոց վրայ ժառանգելու համար յինչք բացի զանազան քարոզիչներով՝ մասնաւորապէս Դանիէլ քորպիսկոպոսը՝ որ հայոց կաթողիկոսութեան աթոռը կանչուեց, և Բրքիւշ, շոյ ու Շմուել ասորիները՝ որոնք 429-437 Վարեցին հայոց կաթողիկոսական աթոռը: Այս ժամանակից յետոյ ասորիները ազգեցութիւնը հայոց վրայ վերանուէր: Հայ մատենագրութեան և հայ գրական լեզուի ծաւալումը ի սպառ վտարում է ասորիէնի գործածութիւնը եւ ասորիների ուսումը: Ասորիները հետզհետէ թուլանում տկարա-

նուժ են նաև իրենց երկրում, որի պատճառներից մէկն էլ զանազան գաւառնութիւններն են լինում, որոնք պատառ պատառ ին անուժ ասորի ժողովրդին: Ընդհակառակը, 551 թուին, երբ հայերը գաւառաբնութեով քաղկեդոնական վարդապետութիւնը՝ կազմում են ինքնուրոյն ազատ եկեղեցի, ուղղափառ ասորիները փնտռում են հայ եկեղեցու պաշտպանութիւնը և հովանաւորութիւնը:

Հայ և ասորի ժողովուրդները յարաբերութիւնը այս վիճակի տակ, այսինքն երկուսն էլ իրար շատ բարիկամ և նոյն իսկ կրօնակից, հայերն աւելի ազդեցիկ, իսկ ասորիները նրանց հովանաւորութեան տակ, շարունակում են այսուհետև երկար դարեր և մինչև այսօր էլ նոյն է: Տեղ տեղ հայոց ազդեցութիւնը այնքան մեծ է եղել, որ ասորիները նոյն իսկ կորցրել են իրենց լեզուն և խօսում են հայերէն. այսպէս ճարբերդի մէջ գտնուած 900 շունչ ասորիները հայախօս են եղել և ասորերէն լեզուն իմացող կամ խօսող ասորի հազուադիւս էր. նրանք սկը խօսին հայերէն, ինչպէս հայ մը, տարբերութեամբ միայն որ հարցականք եւ ձայնարկութիւններ սովորականէն քիչ մը երկար ու անտեղի թափով կ'արտաբերեն (Յ. Յարաբերէն, Քարբերդի Ասորիները, Արևելք, 1888, Յունիս 24):

Ասորական ազդեցութիւնը հայոց վրայ կարող ենք ուրեմն բաժանել չորս շրջանի.

1. Նախնական երջան, երբ ասորիները կազմում են Հայաստանի հարաւային նորաստեւած գաւառների ազգաբնակչութեան մեծամասնութիւնը և կամաց կամաց ձուլուում են (ն. ք. Ա. դար):
2. Քրիստոնէական փարզուրդեան երջան, երբ հայ եկեղեցու պաշտպաններն ու ծիսական լեզուն ասորերէնն է (7-7 դար):
3. Մասնագրական երջան, երբ եղեւփոյ դպրոցը հիւրընկալում է հայ ուսանողներին և ասորական եկեղեցական գրականութեան կարևոր գործերը հայերէնի են թարգմանում (7-8 դար):
4. Անկման երջան, երբ ասորիները իրենց մեծութիւնն ու ազդեցութիւնը կորցրած, ապրում են հայոց հետ ազգային ու կրօնական մտիկ բարեկամական յարաբերութեան մէջ, փնտռելով ու վայելելով մեր պաշտպանութիւնը:

Այս չորս շրջանները ունեցել են իրենց տարբեր ազդեցութիւնը հայերէն լեզուի վրայ:

Առաջին շրջանում ասորիները հայանալիս՝ Հայաստանի միւս նախաբնիկներն նման իրենց հետ բերին և հայերէնի մէջ մուծեցին անշուշտ զանազան բառեր, որոնք նախ Հայաստանի հարաւային շրջանում իբրև գաւառական բառեր գոյութիւն ունէին, յետոյ աւելի վեր տարածուելով ընդհանուր հայերէն զարման: Այս բառերը միւս շրջանների փոխառութիւններն են տարբերութիւն ունին, որ զուտ ժողովրդական բառեր են և պատկանում են առտընին ու սովորական կեանքին. ինչպէս ամիլան, սղայ, հրեայ, ձէք, մախաթ, ջամփուր, տրթաք ևայլն:

Երկրորդ շրջանում փոխառելի բառերը պատկանում են եկեղեցական լեզուին և ասորի կրօնաւորների միջոցով մտել են լեզուի մէջ. ինչպէս արեղայ, ֆահմանայ, սասանայ, ծով, Բուխթայ, Բուրմ, Բարդ ևայլն:

Երրորդ շրջանին փոխառութիւնները կրում են զուտ գիտական բնոյթ, վերաբերում են գպրոցական կեանքին և շատ անգամ՝ ուսումնականների ձեռքով կատարուած հասարակ տարագրութիւններ են՝ ասորական բնագիտութիւնը թարգմանութիւններ անելու ժամանակ. ինչպէս արաթայ, զարգ, քարգամեյ, քոն եւ բոն, հեգ, հեգեմայ, մալաղաթ, մձգնեյալ, մղավաճե, յաթ, ցարալի, սարա (ծեր), սովեբ ևայլն:

Չորրորդ շրջանին փոխառութիւնները կատարուել են միայն այն գաւառներում, ուր հայ և ասորի ժողովուրդները կենակցում էին իրար հետ. այսպէս Հայաստանի հարաւային գաւառներում, Միջագետքի հիւսիսային կողմերում, կիլիկիոյ արևելեան կողմերը, Եփրատացոց սահմաններում և աւելի ուշ Ուրմիոյ լճի արևմտեան շրջանում (Սալմաստ և Ուրմիա), ուր հայերը և ասորիները մինչև այս րոպէիս էլ բարի հարևաններ են, շատ անգամ ազգակցական ու խնամիրական կապերով կապուած իրար հետ: Այս շրջանի փոխառութիւններն էլ կրում են ժողովրդական բնոյթ և պատկանում են հասարակ ու սովորական կեանքին. նրանցից ոմանք մտել են յետին դարերի հայ գրական մնացորդների մէջ, միւսները

գործածական են միայն արդի հայ բարբառ- ներում և գրական լեզուի մէջ չեն մտել: Այսպէս են օրինակ մնիմայ, մաւար (սղոց), աւուլել, Մակուր:

Նորս շրջանների փոխառութեանց ընդ- հանուր գումարն է 177 բառ, որ կարելի է ըստ տեսակի դասակարգել հետևեալ ձևով:

1. Բնութեան և նրա զորութեանց մա- սին. — Մղավաւե (կենդանակերպ), սահրա (լուսին), սիւլ:

2. Կրօնական բառեր. — Աբելոյ, ա- բիոն, աղեն (եղեմ), ասեսարոն, բուս, իբ- բամեն, խարամանի, ծոմ, մձղնեայ, ցած- րացի, շուսփայ, սասանայ, սերովբե, քա- հանայ, քաղզեայ, քարոզ, քերովբե, քուրմ:

3. Մարդ և մարմին. — Մաւել, մոբբ, տեֆ:

4. Հիւանդութիւններ. — Մաւարա (թա- փայտ):

5. Կենդանիներ. — Ամարո, առնակ, առնէս, խարագուլ, խարամանի, խլուրդ, խլուցն, կառու, կաճաւ, կուղբ, մնիմայ, յամոյբ, տեբամ, պախրե, պապկայ, ջայլամն, ֆօ:

6. Ընտանիք և ընկերութիւն. — Մա- կար, սլայ:

7. Երկրագործական. — ա) Տունկեր. — Ջոպայ, ծօբօր, հաղորան, շումրայ, շուս- մայ, սակամունիայ, փեգենայ:

բ) Տունկի մասեր. — Տերեւ, կեղեւ:

գ) Գործիքներ. — Մանգաղ:

դ) Երկրագործութիւն. — Գաղիօ:

8. Խաշարածութիւն և զիւղատնտե- սութիւն. — Ջիռ սարֆ. — ՄՏՏակ:

9. Գիտութիւն և արուեստ. — ա) Ար- հեստի վերաբերեալ. — Մաւար, քուրայ:

բ) Ուսում. — Աթուրայ, քարգմանել, հաւել, հեգել, հեգենայ, հոխոսոյ, մագա- ղաթ, սոփեր, յաթ, փիլիսոփայ:

գ) Երաժշտութիւն և քասոն. — Քասօ, ծնձղայ, մղբիւս, տեփարայ, քնար:

10. Գոյներ. — չկայ:

11. Վաճառականութիւն և դրամական գործարք. — Քանգար (վաճառական), հաւ- ուել, շուկայ, ռբունայ:

12. Ենթութիւն և շէնքի մասեր. — Ազուլայ, աւուլել, բիթթիկա, բուրգն, խա- նուր, կապկայ, մաւելն, մաւան ք, փուկայ:

13. Հագուստ և զարդ. — Ամլան, բե- հեզ, գղաթ, գուլպայ, ծաւիթ, նափոն, շուս- փայ, սպար, սափրիչ, ֆուսիթա, վալայ:

14. Ուտելիք և ըմպելիք. — Ջեթ, մա- նանայ, նաւիթ, շափար:

15. Առտնին տնտեսութիւն. — ա) Տը- նային իրեր. — բազմակ, բուժին, դարգին, խարբալ, կակարայ, կայցին, մախաթ, տա- փուր, շոյթայ, սանդ:

բ) Անձաններ. — Անկան, ապուլայ, կաթ- սայ, կաղայ, կքխայ, սկահ:

գ) Տնտեսութիւն. — խմօր, խմեալ, ան- խում:

16. Թիւ, չափ, կշիւ և դրամ. — Ջու- ղայ, լումայ, քանքար, մարգալան:

17. Մետաղներ, հանքային նիւթեր և ամաններ. — քարեթ, կուպր, ձանձախա- րիթ, տափիւլայ, սափիրայ, սիղայ (կիթ), սուր:

18. Ճամբի վերաբերեալ. — Կարկու- րայ, դեկ, շաւիղ, պողոտայ, տեռն, տփայ:

19. Ժամանակ. — Դար, քերին, իլուլ, տաբաթ, տար, ուրբաթ:

20. Երկրի և պտտութիւն. — ա) Երկրի մասեր. — Գորայ:

բ) Պատկան կազմ և պաշտօնագրութիւն. — Աղան, ամիրայ, սասրախայ, ափիղասոս, մար, քարոզ:

գ) Վարչական գործարք. — Ախար, գա- ղուր:

դ) Հարկեր. — Մաֆ:

ե) Պատերազմ. — Ջիֆ:

զ) Ջիւղեր. — Խարբ, տեղբ, սակուր, սուին, սուսեր:

21. Սովորական կեանքի բառեր. — Աղցֆ, բարեւ, գուր, դամարիլ, զոյգ, քոն և բոն, խանձարուր, խորգ, ծար, հաղբ, յապանաս, նաբալել, տիղար, սաբա, սնիկ (պեթֆ), սարմալ, ցամաֆ, փարաւել, փեռե- կել, փրկել:

Հայերէնը ասորերէնից փոխ է առել նաև զանազան յատուկ անուններ որոնցից կարող ենք յիշել հետևեալները.

Աբա, Աբգար, Աբրահամ, Ահարոն, Ա- ղան, Արամ, Բարեամիմայ (ասորական աս- տուածութիւն, որ ընդունուած էր նաև հայոց կրօնի մէջ), Գաղիթոյ, Եզր, Եղիթ, Եփրեմ, Իսահակ, Հաբեթ, Մար, Մարուքա, Մուտ, Յովնանես, Յովնան, Խուխան, Նաբաթ, Շամիրամ (որից Շամիրակետ), Շմաւոն, Շուփհաղիթոյ, Սարգիս:

ՊՐՈՑ. Հ. ԱՃԱՌԵԱՆ

(Շարունակել)

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

ԷՋՄԻԱԾԻՆ

Սրտի ուրիշ բերկրանքով մը ստացանք Արարատեան Մայր Աթոռոյ ԷՋՄԻԱԾԻՆ հրատարակութիւնը: Գիտէիքք թէ շուտով պիտի հրատարակուէր. աւելի քան ուրախ ենք հետեւաբար այլևս անոր ստուգութեան: Կենդանի է էջմիածին, մեր հոգեկան մտասեւեռումներուն քննաստղը ու ասիկա երազատեսի ազնատանք չէ, ասոր կրնայ վկայել մեր հոգեկան հայրենիքի, էջմիածնի ԷՋՄԻԱԾԻՆ հանդէսը: Պէտք է խանդավառուիլ այս արդիւնքով: Այսօրուան հրատարակութիւնը չունի անշուշտ երբեմնի Արարատի բովանդակութիւնը, իր էջերուն մէջ մենք կարօտով փնտոեցինք ստորագրութիւններ՝ որոնք մտքի փաղանքն ու փառքեղան էջմիածնի և անով Հայ Եկեղեցւոյ. սակայն պէտք է խոնարհիլ միւս կողմէն սա իրողութեան առջև թէ ողջ է էջմիածինը, վանգի չէ մեռած Ազգը: Շատ բան կորսնցուց ան իբրև ոյժ և իբրև թիւբայց քիչ չէ այն ինչ որ իրեն կը մնայ զեռ Աստուծով: Իր կեանքը նախ՝ յանձնի Հայ ժողովուրդին, իր միտքը՝ յանձնի Հայ մտաւորականութեան և կրթութեան, իր սիրտը որ չէ զազարած բարասելէ միշտ Հայ ժողովուրդի հաւատացեալ հարազատներուն համար:

ԷՋՄԻԱԾԻՆ հանդէսը այդ կենդանի բարասլուծներուն փաստը կը բերէ մեզի, Սփիւռքի ստուեր աշխարհներուն մէջ եղողներուս, իբրև պատգամ և մխիթարութիւն, մեզի ընծայելով այն ապահովութիւնը թէ Խորհրդային վարչակարգին ներքեւ Հայաստանեայց Եկեղեցին ա՛լ պիտի չուշանայ վերագոնելու իր դարաւոր խորհուրդին ամբողջ շքեղութիւնը, դառնալու համար Հայոց Հայրենիքին ու մանաւանդ Հայ Սփիւռքի ոչ միայն հրայրքը, այլ նաև մեր ինքնութեան և ամբողջականութեան մագնիսը: Ահա թէ ինչու կը խանդավառուինք այս հրատարակութիւնով, որուն յաջորդ թիւերը վստահ ենք թէ պիտի զան ապահովելու մեր հաւատքը այս մասին:

Հանդէսին բովանդակութիւնը դարձեալ իր կրօնական և ազգային նկարագրով աւելի

քան գոհացուցիչ է: Թողուածներ ունին Ամենայն Հայոց Հայրապետութեան Տեղակալ Տ. Կէրոզ Արքեպ. ը՛ր՝ «Հայ Եկեղեցւոյ պատեր իր ժողովրդին հանդէպ», «Կոչ Հայ ժողովուրդին օ հրկու շրջաբերականներ, որոնք Հայ բանակին և ժողովուրդին ուղղուած խրատոյսի և գոհունակութեան խօսքեր են, գոյութեան այն մեծ գուպարին մէջ՝ զօր կը մղէ Հայ ժողովուրդը Ռուս մեծ ժողովուրդի կողքին: Կան հեռագիրներ և նամակներ Ամենայն Հայոց Տեղակալի և Ստալինի ինչպէս նաև ուրիշ պետական ներկայացուցիչներու միջև փոխանակուած, որոնք Հայ ժողովուրդի արեան սուրբին հետ անոր նիւթական զոհողութիւններուն հանդէպ շնորհակալութեան արտայայտութիւններ են, մանաւանդ Սասունցի Դաւիթ թանքի շարասիւնին առիթով: Թողուածներ ունին նաև Սուրէն Մ. Վարդապետը՝ «Ուղեւորութիւններ Հիւսիսային Կովկասում», և Եզնիկ Վարդապետ՝ «Ս. Էջմիածնի Մայր Տաճարի ձեռագիր աւեստանները»:

Կրօնա-Պատմական եւ բանասիրական գետնին վրայ իրենց գեղեցիկ մասնակցութիւնը բերած են ԷՋՄԻԱԾԻՆ հանդէսին, Ակադեմիկոս Ստ. Մայիսասեան՝ «Ե՛րբ եմ Հայերը ընդունել Քրիստոնէութիւնը», Ակադեմիկոս Հ. Անտոնեան՝ «Հայ առեքի գիւթ սոյոց բուականը», Արուեստի վաստակաւոր գործիչ Գ. Հենեան օժովնանքս վարդապետ Մրճուզ, Պրոֆ. Դոկա. Աշոտ Արբահամեան՝ «Խաչատուր Սրեք Կաթայեցու Տարեգրութիւնը»:

Ինչպէս կը տեսնուի Հայրապետական Աթոռ էջմիածնի այս հրատարակութիւնը, իր կրօնական, ազգային և բանասիրական երեսներով, կ'արդարացնէ իր բովանդակութիւնը և կը մնայ իբրև սրտապնդիչ խրատոյս մը վստակու մօտ մեր հոգիներուն վերև, բարի ձեռքերէ արծարծուած Լուսաւորչի կանթեղի մը նման:



Մ Ի Ջ Ի Ն Ք

Ա Ր Ի Ս Ե Ա Ք Լ Ե Ա Ն

Հայեպ — 1943

Արիս Ծաքլեանը նոր մը չէ յետ-պատերազմեան մեր գրականութեանը մէջ: Ինչպիսիք Երզնէի հատորիկը, լրստ տեսած 1927ին, որ իր երիտասարդ օրերու տրտմութիւնները կ'երգէր, աւելի քան համակրելի զգացումներով կը տպւորէ ընթերցողը. անկէ ի վեր Ծաքլեանը չէ դադարած գրելէ գրական գունագան հրատարակութիւններու մէջ, յաճախ միջակէն վեր նուաճումներով: Կը սպասուէր որ Միջինիմ տարբեր երեսներով ներկայանար, սակայն անկա կը մնայ հատոր մը նման շատ մը հրատարակութիւններու, որոնք Սփիւռքի գանձան անկիւններէն կ'երևան: Թէ և ինքզինքը պարտադրելու բախտէն զուրկ, սակայն համակրանք շինող հատոր մը: Իրերին չէ խօսիլ այս տաշարանէն, որ հակառակ իր նօսք ծաւալին, քսան տարիներու վրայ կ'երկարածգուի: Միջինիմ իր ֆիզիք պատկերներուն մէջ կատարեալ, զգացումներով իրական և համակրելի, կը մնայ սակայն չնչու և ծփանուտ՝ նման Սփիւռքի մեր բանաստեղծական միւս գործերուն: Անպարանք, անաւարտին հանդէպ անտարբերութիւն, ներքին խռովքներէն աւելի ճիղճ ու քիչ մը շատ սովորական նախասիրութիւններէն զիրաւ նուաճող. որուն արդիւնքը կ'ըլլայ անշուշտ անձին սփռումը էջերուն վրայ, աւանք փոյթ ընելու արուեստ ըտառած իրականութեան որ երազ մը ևս տարազ մը չէ լոկ, այլ ընդունելու և տալու կերպ մը, որ անհրաժեշտ ու էական է յանուն արուեստի երաժ գործերուն համար: Այս տեսակէտէն դիտած հատորը, Ծաքլեան չի կրնար չպատկանիլ իր սերունդին, բայց չի խեղդուի բուրովին անոր բացասական թխումներէն: Ծաքլեան յաւակնոտ մը չէ, հակառակ իր փափաքներն ու յոյզերը բառերու սահմանէն աւելի կարծելու յաւակնութեան: Իր զգացումներն ու տեսիլները անոյշ, տրտում և շատ յաճախ յուսահատ, կ'ըսեն ու կը պահանջեն բաներ՝ որոնք խոնարհ ու պարկեշտ հոգիի մը ճենճերումը կը յայտնեն կեանքէն որնպարուած իր որոնումը

ներու ճամբուն: Իր քերթուածները կատարեալ ըլլալու խոստումը ունին, բայց զարմանալիօրէն կը մնան չնչատ ու անաւարտ: Վերագումներ չենք ուզեր ընել, կը զգուշանանք տեսարանիւ, բայց կը վարձանանք որ կեանքն ու արուեստը ինչո՞ւ հոս այս հատորիկին մէջ՝ մնային այսպէս անհաշտ իրարու, երբ անոնք կրնային առնուազն իրարու ըլլալ: Կեանքով լեցուն են իր տողերը, բայց կեանք իրականութիւնը անսովոր ըլլալու համար պէտք ունի ուրիշ կեանքի մը, այլակերպութեան ուրիշ փուլի, ստիկա կը պակտի Միջինիմ հատորին, հակառակ իր մաքուր լեզուին իր հարուստ զգայնութեան և խոր շեշտին: Սակայն իրական բանաստեղծութիւնը ասոնցմով պայմանաւոր՝ յաճախ գուրա կը մնայ այս ամենէն: Ձի բաւեր որ քերթողական սեռին պահանջած յատկութիւնները, իրրեկ գաղափար, զգացում և պատկեր, քովքովի գան, ստեղծել կարենալու համար անխրական իրականութիւնը՝ գործինք ստեղծարանութիւն կ'անուանենք, այն անսովոր բայց մտերիմ թանք որ վերոյիշեալ յատկութիւններու ետին կ'արթննայ և կը հմայէ: Թէ և այս աշխարհէն, բայց կարծես ուրիշ հեռաւորութենէ մը եկած, որ քեզ պահուն ու կը տանի ծանօթ բայց ուրիշ իրականութեան մը պատրանքին: Վասնզի ամէն իրական արուեստագէտի մէջ, կեանքը կազմող իրերը, կ'անդրադառնան մասնաւոր ու միակ կերպով մը, որոնց զէմ էն առաջ արուեստագէտն է որ ինքզինքը անձանօթ կը զգայ, բայց կը փոխադրէ զմեզ այլևս իրմով ծանօթ Նախարհին:

Միջինիմ հատորը եթէ չի գոհացներ մեր բարձրագոյն այս պահանջները, կը մնայ սակայն գեղեցիկին ու վսեմին հետամուտ լաւագոյն ճիգը, որուն համար մեր քաղցր համակրանքին արժանի է իր շնորհալի շեղինակը:

Ե. Վ. Տ.

ՆՕՐԲ ԵՒ ՆԻՇԲ

Յոսէֆը՝ «Գժբախտ Երուսաղէմ»ը վերնագրուած երկու խմբագրականներով, դարձեալ կը զբաղի վանքին ծանօթ հարցով: Ընդարձակ այդ սիւնակներու մէջ, Յոսէֆը իր երեմեականներով (կը զործածենք այս նուիրականացած բացատրութիւնը որ նշրութեանը կը պատկերէ Յոսէֆի մտայնութիւնը. երբ ներքին, առնուազն լուծելի, հարցի մը նշանակութիւնը կ'ընդարձակէ շատ աւելի քան իրականութեան սահմանը), ամէն ինչ կործանած եւ կամ կործանելու մօտեցած կը տեսնէ այս դարաւոր Հաստատութեանը մէջ: Ծանօթ ըլլալով հանդերձ տեսնելու իր կերպին, կը պատասխանենք իր կարգ մը դատումներուն, որոնք թէեւ իրենց արտաքին կերպարանքին տակ սրտաւարտայայտութիւններ՝ բայց իրենց ոգիով չեն հաշտուիր, չգործածելու համար բուն բառը, կրօնական ու ազգային դարաւոր այս Աթոռին հարազատ ոգիին: Այլապէս ինչպէս ըսած էինք մեր տեղեկագրով, Յոսէֆի նման ազգային շահերու սպասը ընող օրկան մը՝ յանուն իր իսկ յեղեղած բարոյականին, պիտի կրնար արդար ըլլալ Աթոռը յուզող ծանօթ հարցին մէջ:

«Քսանամեակ մը կը փլի» իր վերագրումով, Յոսէֆը գլխովին կը հակասէ իրականութեան: Երկու մեծ պատրիարքներու եւ անոնց արժանաւոր յարգող Մեսրոպ Արքեպիսկոպոս Նշանեանի օրով գոյաւոր արդիւնքը, ըստ Յոսէֆի, ինկած է գետին եւ ոչնչացած: Գծուար է հաշտուիլ այսքան անգութ եւ իրականութեան անհամապատասխան վնասին հետ: Պատմութիւն ընելէ կը զգուշանանք, սակայն անոնք որ կը ճանչնան Հայ Երուսաղէմը, գիտեն թէ կեանքը հոն, «այդ պարիսպներէն ներս», չէ դառնում իր գորկերէն. թէ վանքին աւագ մտահոգութիւն նկատուող պարտքը կը շարունակուի նուազուով: Թէ Մամուլը կը գործէ: Կանգուն են վարժարանները եւ Ս. Աթոռի դարաւոր պարտականութիւնները հանդէպ հայ իրաւունքներուն: Սուրբ Տեղեաց մէջ այդ իրաւունքները ոչ միայն չեն զիջուած նշանախէցի մը չափ, այլ պատեհարգմի անծուկ պայմաններուն հակառակ՝ բարեգարուած: Պարտք չենք բրած եւ տնտեսական այս սահուար պայմաններուն մէջ, սպրած ենք ու վճարած: Չենք գիտեր թէ ինչ է փրած այս ամէնուն մէջ: Յոսէֆը կ'ակնարկէ անշուշտ բարոյական փլուզումին, — բանածու մը որուն հասկացողութեանը մէջ մարդիկ այնքան կամայական չափեր կը գործածեն —: Ո՛ւր կը նայի Յոսէֆի մեղադրանքը: Եթէ նկատի ունի վանքին ներքին ծանօթ խնդիրը, որ այս անգամ իր թուժերը բակեց եւ փողոց իջաւ, ըսինք եւ կ'ըսենք նորէն թէ ճիշտ չէ ատոր պատասխանատու նկատել Վանքին Օրինաւոր Իշխանութիւնը, եւ կամ զայն կողմի վերածած հաւասար չափով ամբաստանելը: Քինսինդրութիւն չկար Սէնի տեղեկագրին մէջ, հոն՝ իրողութիւններու լոյսին տակ, բայց շատ համառօտ չափով մը միայն, տրուած էին դէպքեր, որոնք միայն սրտի սեղմում կրնային պատճառել ամէն պարկեշտ հայու: Յոսէֆը քինսինդրութիւն կը վերագրէ Սէնին, կարգ մը տխուր իրողութիւններու իր մատնանշումին մէջ. բայց իրաւունք կուտայ ինքզինքին թիւր վերագրումներ եւ անգիտակից մեղադրանքներ ընելու Պատրիարքին սկսեալ բոլոր անոնց, որոնք եթէ ոչ յարգանքը՝ գէթ մեղադրանքի պէտք չէր որ ենթարկուէին համահաւասար եւ միանման: Որքա՛ն տեղին է յիշել առածը «Զգուշացէ մարդերէ, որոնք միայն դատապարտել կամ գովել գիտեն»: Սէն «տկար այլ կրթող զանք մը» չէր որ կը փորձեր իր տեղեկագրին մէջ, «արդարացնելու Վանքին օրուան Իշխանութիւնը» որ պէտք չունի այդ փաղաքշանքներուն: Պատրիարքարանի օրկանը յանուն իր մէջ-բերած նշմարտութիւններուն, հազիւ զգալի բայց սրտի սեղմումով, կը դատապարտէր Կանոնի եւ բարեկարգութեան անունով ի գործ դրուած նախանձայնութիւններ, որոնք յետոյ անկարգութեան պիտի յանգէին, եւ որոնց դէմ Իշխանութիւնը ի վերջոյ պիտի ստիպուէր ի գործ դնել կարեկին ու պատշաճը, փրկելու համար կրօնական ու ազգային այս Տունը կարգ մը տղայամիտ քմահաճութիւններէ:

Անհամածայն եղեր ենք, կրնանք ըլլալ, մարդկային է ասիկա. այն ատեն կ'անցնինք ներքիլին սահմանը, երբ այդ անհամածայնութիւնը Հաստատութիւնը կործանելու, Հեղինակութիւնը եւ կարգ ու սարքը վերիվայր շրջելու վտանգով կը ներկայանայ մեզի,

ու այդ վտանգը գոյութիւն չունի: Չենք գիտեր ինչո՞ւ իրենց տխուր եւ ծանրակշիռ կերպարանքին տակ չեն ուզեր տեսնել մարդիկ, արարքներ՝ որոնք նպատակ ունին պատուհանի մահուամբ մարդ մը եւ Պատրիարք մը նախ եւ ապա ոտնակոխել մարդեր՝ որոնք տարիներով ոսկոր մաշեցուցին Սզգին այս ճանր շինութեան եւ պայծառութեան ի խնդիր: Այս միակ արարքը պիտի չբա՛ւէր արդեօք ցոյց տալու համար անմարդկայինին աստիճանն ու չափը այդ արարքը իրենց ներողներու եւ զայն պաշտպանողներու հոգիէն ներս: Մահուան առջեւ իսկ կանգ առնել չմտածող մարդերը ճի՛շտ է դնել շարքին անոնց՝ որոնք իրենց դերին ու պարտականութեանը գիտակից՝ թիկունք հանդիսացան վտանգել փորձուած հեղինակութեան: Սակայն Յ---Քէր որ սիրտէ ու բարոյականէ կը խօսի, դիտումուաւոր կամ անգիտակից արագութեամբ մը կ'անցնի այս կարգի իրողութիւններու առջեւէն, ծաղրելով Պատրիարքը խնամող բժիշկին տեղեկագիրը: Կը շնորհաւորենք Յ---Քէրը իր այս ճեւճոնեան բարոյականին համար: Չենք գիտեր թէ Յ---Քէրը ի՞նչ ընթացք պիտի ունենար նման պարագաներու առջեւ:

Սէ՛ն կ'անգիտանար ու նորէն կ'անգիտանայ «տազնապը» այն ձեւին տակ զոր Յ---Քէրը կը հասկնայ: Տազնապին առաջըը առնուեցան այն օրէն ի վեր՝ երբ Սրինաւոր Իշխանութիւնն ու զայն պաշտպանողները թոյլ չտուին որ բռնաբարտի Կանտնն ու Հեղինակութիւնը այս դարաւոր Հաստատութենէն ներս: Սակայն այս արարքը փոխանակ մեծարուելու եւ մանաւանդ պաշտպանուելու հանրային շահերու սպասարկուներէն եւ Յ---Քէրէն, կը նկատուի զարմանալի կերպով «խախտումը բարոյական օրէնքին»: Կը ցաւինք որ պէտք եղած ճշգրտութեամբ չէ հասկցուած Սէ՛ի տեղեկագիրը: Որչափ ալ աղաղակներ կ'երեւի անխելի պիտի մնանք, երբ կ'ըսենք թէ «Կանքին Իշխանութիւնը միայն ու միայն այդ անարգուած ներկայացուած Կանտնին Հեղինակութիւնը անխախտ պահելու հետամուտ եղած է: Մեղադրելի՞», երբ Կանտնագրով չնախատեսուած նորութիւններ բու՛էներու շահարկումով կը պարտադրուին Իշխանութեան եւ Պատրիարքին որ երբով ունի Աստուծոյ եւ Ազգին առջեւ այդ Կանտնը անաղարտ պահելու. Ասիկա տառիկ կառչելու խաւարամտութիւն չէ անշուշտ: Յ---Քէր խառնու է դարձեալ որ Ս. Աթոռը իր ներքին խնդիրները իր միջոցներով կը հարթէ, առանց Ազգին միջամտութեան, որուն ներկայացուցիչը կը դաւանի Յ---Քէր ինքզինքը: «Թէ ինք գիտէ Կանտնն ու կարգը, բայց Վանական Իշխանութիւնը պիտք է գիտնայ որ այդ Կանտնին ամէն մէկ տարուն տակ Հայութեան կամըր կայ», այն Կանտնին որուն պահպանութեանը հնձր կը մեղադրուի Ազգին ներկայացուցիչն ու կամըր յարգող Հեղինակութիւնը, Պատրիարքը: Ինչպէս կը տեսնուի Սէ՛ը չէ որ «գիտակցութիւնը չունի իր ըսածին». բայց ի՞նչու այս բոլոր, իրաւն ու անիրաւը իրարու խառնելու եւ իրարու հետ չզիտեւլու այս աճապարանքը, այս բոլորը ի վերջոյ զալու համար ծանօթ եղանակին, «երուստղէմի Վանքը ափ մը վանականներուն չէ՛ այլ Ազգին»:

Չենք ուզեր թարմացնել յիշատակները տխուր պայքարին, որոնք կը մնան արձանագրուած Հոգեւոյն թորգած Պատրիարքի ընտրութեան իրադարձութեանց հետ: Կառավարական յստակ կարգադրութեամբը եթէ երբեք երուստղէմի Պատրիարքական ընտրութեան մէջ Ազգը չկրցաւ բերել իր մասնակցութիւնը, չենք գիտեր ի՞նչու այս կարգադրութեան հեղինակն ու պատասխանատուն կը նկատուի Միաբանութիւնը: Ու ատկէ բխող միւս վերաբերումը որով ափ մը Միաբաններու սեպհականութիւն կը դարձուի Սուրբ Աթոռը իր յարակից ամբողջ հանգամանքներով: Հոս է «երուստղէմի Տազնապին» թարուն զսպանակը: Չենք երթար առաջ շարժումին ետին աւելի տխուր մտայնութիւններ հաստատելու: Վստահ ենք սակայն որ որոշ խաւ մը մարդոց կը հուսատան թէ Վանքը մենաշնորհեալ սեպհականութիւնն է ափ մը Միաբաններու, եւ հոս է դժժբախտութիւնը: Կ'ըսենք, Վանքը Ազգին է, բայց ո՛չ խմբակցութեան մը, ո՛չ կուսակցութեան մը, ո՛չ քաղաքի մը, ո՛չ ալ օրջանի մը: Վանքը Ազգինն է եւ Միաբանութիւնը աւանդաւորն է Ազգային այս Հաստատութեան որ չի կրնար հանդիպողին, առօրն կառուիս ներկայացուցիչն բանալ իր դռները: Ասոնք շատ հասկնալի, յստակ խօսքեր են: Այն օրը որ Ազգը ըլլայ ի վիճակի ինքզինքը լիագումար ներկայացնող Մարմին մը մէջ տեղ բերելու եւ ատով ամբողջ ազգային քաղաքականութիւնը եւ մշակութիւնը իր ծոցին

կեդրոնացնելու, այն օրը երուսաղէմի Վանքը չի կրնար ինքզինքը քացառել ազգային միւս ժառանգութեանց հակատապալէն: Մինչև այդ օրուսն իրականացումը, երուսաղէմը կը մնայ այնպէս՝ ինչպէս որ է: Ներքին պրոտրոմներու, հաշիւներու հարթութիւն մի՛նք ընէք պատրուակ Ազգային այս Հաստատութիւնը:

Յ----քէր կը գրէ «Բժշկական տեղեկագիրը բռնած է Վանքին Կանոնագրին տեղը»: Բժշկական տեղեկագիրը իրականութիւն մըն է եւ վտանգ մը կը ճղէ: Եւ սակայն Յ----քէր առանց գիտնալու գերագոյն մեղադրանքը կ'ուղղէ Սրբազան Հօր հասցէին, որ հակառակ իր հիւանդագիրն վիճակին, վճռական յարգանքն է ունեցած այդ Կանոնագրին իրական տրամադրութեանց նկատմամբ: Չենք ներքեր Յ----քէրին, մեղադրանքը անծի մը մասին, որուն կիսադարեան կեանքը որդակիզումը եղած է Աստուծոյ եւ Ազգին այս Տանը շահերուն հանդէպ, եւ որ հակառակ իր հիւանդագիրն վիճակին՝ կը կրկնեք մեծագոյն պաշտպանն է այս Հաստատութեան վարկին ու Կանոնի անաղարտ պահպանութեան:

Տակաւին «Երուսաղէմի օրկանը թիւր հասկացողութիւն ունի» եղեր «հեղինակութեան, կանոնի, մեծամասնութեան մասին»: Ըստ Յ----քէրի պարզքն ու հեղինակութիւնը շօշափելի ոյժ մը չեն կարծեր, այլ բարոյական ոյժ մը: Ոչ դիրքը, ոչ Աթոռը, ոչ ալ խօսքն ու յորդորը չեն կրնար վարկ ստեղծել, ոչ ալ պահել գայն: Կը յարգուին այն Հեղինակութիւնները, որոնք իրենք զիրենք յարգելի կը դարձնեն իրենց գործովը: Իսկ եթէ այդ գործը Յ----քէրի նման օրկաններուն հանելի չլծուի կամ անոնց տեսակէտներուն չծառայէ, Հեղինակութիւնն ու Կանոնը հակառակ պարագային կրնան մերժուիլ կամ ըստ կամս եւ ըստ պարագայի արժեւորուիլ: Հոս պէտք է դիտել տալ որ Հեղինակութեան եւ Կանոնի մասին, երբ մանաւանդ անոնք գերագանցօրէն կրօնական Հաստատութեան մը կը վերաբերին, Յ----քէրի հասկացողութիւնը միայն իրեն յատուկ է: Բայց Յ----քէրը պէտք է գիտնայ թէ Հեղինակութիւնն ու Կանոնը անհրաժեշտաբար պարտին շօշափելի ոյժ ըլլալ մանաւանդ այս կարգի Հաստատութիւններու մէջ, որպէսզի որքան մարդ այնքան կարծիք վճազմուի անոնց շուրջ: Պիտի ուզէինք մանաւանդ որ Յ----քէրը անգամ մը եւս կործար Վ՛շի տեղեկագիրը, որպէսզի ճիշտ կերպով հասկընար, եթէ հասկնալ կ'ուզէ անշուշտ, թէ Իշխանութիւնը չէ որ չէ յարգած Կանոնն ու Օրէնքը, եւ թէ Յ----քէրը պարտաւոր է նախ գիտնալ ճշմարտութիւնը եւ ապա լեցնել իր սիւնակները խղիւղներու շուրջ՝ որոնց մասին ոչ միայն ամբողջ եւ ճիշտ չեն իր ստացած ծանօթութիւնները, այլ նաեւ ուղիղ չէ իր կեցուածքը:

«Բարոյական օրէնքը խախտած» չէ Հայ երուսաղէմի դարաւոր Հաստատութենէն ներս, ինչպէս կը կարծէ Յ----քէրը: Եթէ ան խախտեցաւ պահ մը ոմանց մտքին մէջ, կանգուն է շատերու համար, որոնք իրենց լաւագոյնը կը փորձեն վառ պահելու այդ ճշմարտութիւնը բոլոր անոնց այնքուն ղէմ, որոնք լոյսերու մէջ ալ խարխաբել կը սիրեն: Փոխանակ կոկորդիլոսի արցունքներուն եւ ամէն ինչ աւերակ եւ մոխիր տեսնելու հակամտութեան, լաւ կ'ըլլար որ Աստուծոյ եւ Ազգին այս Տանը Պայծառութեան եւ բարգաւաճման համար իրապէս անկեղծ հոգիները ցաւելով հանդերձ եղած սխալներուն, համակրանքով վերաբերուէին եւ մանաւանդ միանային այն հիգերուն՝ որոնք Ազգին այս դարաւոր ժառանգութեան պահպանման եւ պայծառութեան համար կ'ըլլան եւ պէտք է որ ըլլան: Ըսինք եւ կ'ըսենք նորէն, ամէն ինչ սեւ տեսնելը եւ թրքիներէն միայն խօսիլը, անբարեխառն չընելու համար անբարեխիղճ եւ կրօնող հոգիներուն յատուկ է միայն: Աւելի պարկեշտ, շինարար եւ ազնուական մեթոտ մըն է գէշին համար ցաւելով հանդերձ՝ մտածել լաւին, եւ գայն ամբողջացնելու, շինելու գործին: Պիտի փափաքէինք որ Յ----քէրը հեռու չմնար այս իրապէս բաւօրական հասկացողութենէն: Դաս ու յորդոր չենք տար, այլ կ'ուզենք Յ----քէրի ուշադրութեան յանձնել ճշմարտութիւններ, որոնց նկատմամբ վստահ ենք թէ տարբեր պիտի ըլլան իր տեսակէտները մերինէն, եթէ վերահասու ըլլայ ինքը անոնց ամբողջական ճշմարտութեան, եւ ոչ թէ այն երեսներուն միայն՝ որոնք մատչելի են իրեն: Իշխանութիւնը Օրէնքին հետ է, եւ հաւատարիմ իր կոչումին, ուրախ պիտի ըլլայինք եթէ Ազգին այս Տունը սիրողները ըլլային Վանքի վարկին եւ Իշխանութեանը հետ, որպէսզի ցնծար հոգին բոլոր անոնց՝ որոնք Աստուծոյ այս Տանը պայծառութեան չննայեցին իրենց արցունքն ու արիւնը:

Հոս այս առիթով չենք յապաղիր մեր շնորհակալութիւնը յայտնել իրապէս ստացա ըլոր այն ազգայիններուն, որոնք իրենց լուրջ ու պարկեշտ կեցուածքով, յարգեցին Աթոռին վարկն ու հեղինակութիւնը, ու քաջալիր չհանդիսացան ըլոր անոնց, որոնք իրենց հաշիւներուն եւ կամ չափը գանցող նախանախնդրութիւններուն թատր ուղեցին դարձնել Հաստատութիւնը :

Յոս քէր մեզի չափ տեղեակ է անշուշտ եգիպտոսէն ու Սիւրիայէն այս խնդրով հոս ժամանող, անուանով պարկեշտ, ազգէն որոշ պաշտօններով պատուուած անձնաւորութեանց մտքին մէջ մարմին եղած իրողութիւններուն : Այդ անձնաւորութիւնները երբ իրագրել եղան հարցին ծայրերուն եւ խորունկ դառնութեամբ վաւերացրելով իրենց վրայ տեսան ինչ որ իրենց միտքէն չէին անցնէր երեքը . չունեցան երկու կարծիք եղածը դատելու համար : Ի՛նչպէս գտաւ արարքը հիւանդ մարդու մը վրայ գործադրուած բռնութեան, (մանրամասնութիւնները տեսնել ՍԻՒԻ նախորդ 1943, Հոկտ. - Նոյ. - Դեկտ. թիւի տեղեկագրին մէջ) մարդը կողմէ, որոնք անուանով երդում էին ըրած այդ մարդը յարգելու իրեն իրենց Պետը : Այսպէ՛ս կը յարգուի քառոյակները : Ինչպէ՛ս ներք մտայնութիւններու որոնք համաձայն իրենց հաշիւներուն ժողովներու մէջ մատի խաղի կը վերածեն Օրէնքն ու աւանդութիւնը հասկնալու եւ գործադրելու պարտականութիւնը : Այսպէ՛ս կը յարգուի Օրէնքը : Պէտք կ'այ ըսելու որ այս խաղին հետեւանքը կ'ըլլայ երէկուան պաշտուածին այսօրուան կործանումը եւ փոխադրուածքը :

Ո՛չ կիրք Կե ոչ յուզում, հանրային օրկան Յոս քէրը պարտքին տակն էր այս ամէնը ըստ արժանւոյն զգալու յարձակելէ առաջ «Իժբախտ երուսաղէմի» վրայ : Երուսաղէմի տաճկապղ Օրէնքը գանցողներու եւ զայն պաշտպանողներու պայքարն է իր մէկ կարեւոր երեսով : Ընկեր թէ՛ որոնք են գանցողները եւ որոնք պաշտպանողները : Եթէ երեքը հետեւանքները այս պայքարին յանգեցան ըլորողովն ցաւալի արդիւնքներու, ատոր պատասխանատուն կը կրկնենք Իշխանութիւնը չէր, այլ անոնք որոնք մատի խաղը չվախցան վերածնելու տրուած անձնականութեան, անհանաք կիրքի, եւ թիւրեւ ցաւալի փառաստիքութեանց պարտքի մը : Ու անոնք՝ որոնք պղտոր ջուրի մէջ չենք դիտեր ինչ որսալու շիլ ու միամիտ հաշիւներուն :

Հասկնալի՞ք են արդեօք այս ամէնը :

Ս. ՅԵԿՈՒԻ ՆԵՐՍԷՆ

ԳԵՐ. Տ. ԽԱԳ ԱՐԳԵՊՍ. ԱԶՆՊԱՆՆԱՆ ՄԵՐ ՄԷՋ

Ս. Ծննդեան տունին առիթով ուխտաւորաբար Ս. Գաղաթ ժամանեց, Յունուար 15-ին, կիրիկիոյ կաթողիկոսական Աթոռին Տեղապահ Գեր. Տ. Խաղ Արքեպ. Աջապահան, ընկերակցութեամբ Հոյ. Տ. Փառէն Ծ. Վրք. Մեկոնեանի : Գերանոր Սրբապետը մտաւորապէս երկու շաբաթ ընակեցաւ Ս. Աթոռոյ մէջ, և իր օտանդակութիւնը բերաւ փառաւոր ընծայելու համար կրօնական արարողութիւնները : 18 Յունուար Երեքարթի առաւօտուն անդիսապետեց զէպի Բեթլեհէմ հանդիսար երթի թափօրը : Նախազանեց նոյն օրուան յետմիջրիւ շաբաթապառով մտաւրին : Ս. Ծննդեան սիւնդարը գաւիթէն զէպի Մտարը փրկչին : Ներկայ գտնուեցաւ Գիւշերային ժամերգութեան, և զի հասարակ գիւշերին : Այլին մէջէն ձայնափրկուով տրուած քաղաղութեան ընթացքին անտեղ օրուան պատգամը՝ այդ պահուն ունկնդիր Սփիւռքի Հայութեան կատարեց Ջորճնէթի խորհրդաւոր կարգը, որուն աւարտունին անտարանին միութարութիւնը բաշխեց ներկայ հաւատացեալ հոգիներուն : Ու յուսալէմին Քրիստոսի Ծննդեան Ս. Այլին վրայ մտայն ծննդեան Ս. Պատարաքը . ապա ուխտաւոր բազմութեան մէջէն, թափօրով, զիորհուրդ մեծ և սքանչելի շարձականի երգեց-

մամբ առաջնորդուեցաւ Բեթլեհէմի մեր վանուց եկեղեցին, ուրկէ հաւատացեալ ուխտաւորները արձակեց ի խաղաղութիւն : 19 Յունիւ. Գը. առաւօտուն Նոյնօրինակ անդիսար վերադարձով Բեթլեհէմէն զէպի երուսաղէմ, Միաբնութեամբ անդեքն, թափօրով և երգեցողութեամբ Պատրիարքարանի Դաշիխը առաջնորդուեցաւ ուր Փրկչին Ծննդեան անտեղը հաղորդեց Նորի Ամենապատուութիւն Սրբազան Պատրիարք Հօր : Գեր. Տ. Խաղ Արքեպ. Աջապահան, Սրբք Յակոբեան Մայր Տճեարին մէջ և պաշտուած ժամերգութիւններուն ներկայ գտնուեցաւ նախապահելով Ծննդեան Մեռելոցի նախատեսակին և արարողութիւններուն : Մեռելոցի Ս. Պատարազէն յետոյ Պատրիարքարանի Դաշիխին մէջ ընդունեց քաղաքիս հոգեւորական եւ աշխարհական անձնաւորութեան շնորհաւորական այցելուութիւնները : Իսկ 26 Յունուար Ջորճարթի օր, Անուանակոչութեան տունին անդիսապետեց շաբաթապառով մտաւր Ս. Յարութեան Տճեարէն ներս, պատարագեց և քարոզեց Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ, — Սրբապետ Հիւրը տունական այս անդիսութիւններէն յետոյ շաբաթ մը ևս ապրեցաւ մեղի հետ և վերադարձաւ իր պաշտօնատեղին Անթիլիա :

ՏՕՆԱՎԱՆՔ ԵՒ ԲԵՄԱՎԱՆՔ

21 Նոյեմբ. Կիր. — Պատարազ մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, քարոզեց Տ. Գեորգ Վրդ., «ՏԻՆՆԻՔ զի իմաստութեամբ զնայցեք» բնաբանով. — Չարութեան օրեր է որ կ'ապրի աշխարհ: Մարդիկ իրենց կենցաղովը ցոյց պիտի տան թէ իմաստութեան լոյսին մէջէն է որ կը շարունակուի իմաստութեամբ միայն անսայթաք պիտի անցնին չար ուժերու սաղաթնքներուն ընդմէջէն:

6 Յունվ. 1944. Եշ. — Մրցոյ՛ Գարի մարգարէն եւ Յակոբայ Տեառնեղբայր առմեջնքն. Առաւօտեան ժամերգութեան ընթացքին Նորին Ամենապատուութիւնը եկեղեցի իջաւ, և շփառք ի բարձունսնին բազմեցաւ իր Աթոռը, ժամերգութեան աւարտին Վարդապետ Նայրբեր և ուսանողութիւնը եկեղեցւոյ մէջ շնորհաւորեցին Նորին Ամենապատուութիւնը:

Ս. Պատարազը մեծ հանդիսութեամբ մատուցուեցաւ Ս. Կահարեանց Մայր Տաճարին մէջ Ս. Պատարազեցի եպիսկոպոսական խորյ ի գլուխ, Պատրիարքական Փոխանորդ Տ. Գեորգ Վրդ. ձանարկեց, որ և քարոզեց մասնաշնչով օրուան սուրբերէն Կաւիթ մարգարէին անձին մէջ համատուրեան, յանդիսութեան, նուիրումի առջինութիւնները: Իսկ Յակոբայ Տեառնեղբայր առաջախմբի մօտ՝ բարեպաշտութիւնը, աստուածաժախտութիւնը: Յորդոզեց կառասցեցալները կեռտիկ անոնց օրինակին, մաքուր պանելով իրենց անձերը աշխարհի մեղքերէն:

8 Յունվ. Եր. — Մրցոյ՛ Սեփանոսի ճախասարկապին եւ առաջին մարտիրոսն. Ս. Աթոռոյս Բարնշուր Սարկաւազները մեծ հանդիսութեամբ փառաւորեցին իշխտակը իրենց մատարարին, երէկ և այսօր պայծառացնելով եկեղեցին իրենց հոգեառնից երկեցողութեամբ: Այսօր, Ամեն. Ս. Պատրիարքը եկեղեցի իջաւ ժամերգութեան ընթացքին: ՎՓառք ի բարձունսի ստե՛ն մարտոյ՛ Սարկաւազները, զիտարութեամբ իրենց ընտրութեամբ հրաւիրուած բարձրաակիր երկու շոգեշնորհ Նայրբերու — Տ. Տ. Տրդատ եւ Պարգեւ Վարդապետներ — սաղաւարտ ի գլուխ, բուրձառով և տապաւակով շարունեցան աստեանին մէջ: Ժամերգութեան աւարտումին, զոյգ զոյգ մտեցան ի կամբոյր Սրբազան Պատրիարք շօր Աշին:

— Այս առթիւ Ամեն. Ս. Պատրիարք Նայրբ և բար կրելու արտօնութիւն տուաւ Տրդ. Արամայիս Միբղախանին, որ շնորհատանէն հրաւիրուած է, աստուածաբանական հոգաւնթացքին հետեւելէ յետոյ Ընծայարանին մէջ, քահանայական ձեռնադրութիւն տանալու և վերադառնալու շնորհապատան:

Ս. Պատարազէն յետոյ, բարձրաակիր երկու շօր. Վարդապետ Նայրբը խմբինն առաջնորդեցին Սարկաւազները Ամեն. Ս. Պատրիարք շօր և Լուսարարապետ Նայր Սուրբին մօտ: Երեկոյն՝ Սարկաւազները Ս. Յարութեան Տաճարը զացին մասնակցելու շարժառարկութեամբ արարողու-

թեան: Ս. Յարութեան Տաճարի Տեսուչ Նոյ, Տ. Տրդատ Վրդ. Գերպերեան և իր բարձրաակիր ընկերը՝ Նոյ, Տ. Պարգեւ Վրդ. Վրթանէսեան անուան յը պատրաստած էին տեսչարանին մէջ ի պատիւ Սարկաւազաց: Սեղանի վրայ եղան բարձրմակութիւններ Ս. Աթոռոյս խաղաղութեան և բարգաւաճման կամար:

11 Յունվ. Գշ. — Մրցոյ՛ Ռեդոնք Ռոնոման՝ Յակոբայ առմեջնքն եւ Յովնանոն աւեսարանին. Մրցոյ Յակոբեանց Մայր Տաճարին մէջ մեծ հանդիսութեամբ պաշտուեցան երէկ՝ խախտանակը, այսօր՝ գիշերային և առաւօտեան ժամերգութիւնները: Ս. Գլխազրի մատուռին մէջ Ս. Պատարազը մատուց լուսարարապետ Գեր. Տ. Կիրիւղ Ծ. Վրդ. եպիսկոպոսական խորյ ի գլուխ, որ և քարոզեց ներկայացնելով օրինակի ի կեանքը Ս. Աթոռոյս պաշտպան երկու սուրբերուն: Մաղթեց որ անոնց բարեպաշտութեան, աստուածաժախտութեան, որոյ կեանքը ըլլայ նաև կեանքը իրենց պաշտպանութեան սպաւինած հոգեւորականութեան: Ս. Պատարազի աւարտին թափօր կազմուեցաւ Մայր Տաճարին մէջ, երգելով տնշանաւ ամենայաղթմ շարականը:

14 Յունվ. Ուր. — Կաղանդ. ի Ս. Յակոբ Ս. Պատարազը մատուց ժամօրեան Տ. Գեորգ Վրդ., որ և քարոզեց, Նոր Տարուան առթիւ խորհրդածելով կեանքին հաշիւը ընելու մասին. ամեն տարի, նոր կեանք պէտք է առաջադրէ քրիստոնեան ապրիլ: Անցալի թերութիւններուն, քննորուն, ասելութիւններուն հաշուեփակը պէտք է ընել ամենտարին: Ս. Պատարազին յետոյ Միաբանութիւնը Պատրիարքական կառու յար Ս. Պատրիարք շօր օրնութեան կետ ստացան մէկ մէկ նարինջ:

16 Յունվ. Կիր. — Ս. Պատարազ մատուցուեցաւ ի Ս. Լընշտակապետաց եկեղեցին: Զարոզեց Տ. Գեորգ Վրդ., «Ո՛ր Կրտսէր եթէ տանը ինչ Աստուծոյ ընարանով, ցոյց տուաւ թէ պարտականութիւն է մարդուն համար մաքուր պահել իր սիրտը, քրտկելու կեանքն Աստուած ընկալի իր սրտը մէջ: Աշխարհի մեղէն այդ առաքուցեմք միայն կարելի պիտի ըլլայ անսայթաք քալել»:

19 Յունվ. Գշ. — Մճանց. երեքշաբթի առաւօտ, ժամը 10ին ինքնաշարժեան պաշտանական երթով, առաջնորդուած երկու անպիտանի հեծելաճակատը ստիկաններէ, ամբողջ Միաբանութիւնը, զլիտարութեամբ Գեր. Տ. Բաղ Արքեպիսկոպոս Ասպպանեան, Բեթղղեմ մուսեղ զործեց: Պայծառ էր երկիրը: Եւ ըստ սովորութեան, թափօրը զիմաւորուի բաղանջ կիտուն, Բեթղղեմէն եկող խումբէ մը, բաղկացած՝ Բեթղղեմէի քաղաքապետութեան անդամներէ և հայ ազգայիններէ:

Գաղաքի մուտքին, թափօրը առաջնորդող երկու անգլիացի հեծելաճակատները փոխանակուեցան կառավարական ճիւղերու խումբէ մը: Ս. Ծննդեան վանքի արտաքին բախին մէջ ժառանգաւոր աշակերտներ և Մրցոյ Քարգաւանջ Վարժարանէ ընտրուած երգեցիկ մասնակներ յերթուող մեծ շարականը երգելով առաջնոր-

զեղծել թափօր զգել մեր վանքը, խուռն բազմութեան մը խնորութեան մէջէն:

Ապա, բարձրատեսիան անձնաւորութիւնները հիւրանորեացեան Բեթղեմի մեր վանքի հիւրանորահին մէջ: Յետ միջոցի տամք յին, Գեր. Տ. Խաչ Արքեպ. Ի հանդիսապետութեամբ, շքանշանաւ մատուցով Ս. Ծննդեան սինապարզ գահախին սկսեալ, Միաբանութիւնը ինչու Ս. Այլը: Կատարուեցաւ ճրագալոյցի արարողութիւնը՝ Ս. Ծննդեան եկեղեցիի մեր բաժնիին մէջ. ու ճիւղալոյցի Ս. Գատարազը մատուցուեցաւ Ս. Այլին վրայ, եկեղեցին լցնող հաւատացեալներու մասնակցութեամբ: Կէս գիշերին առաջ, նախ քան շօտարք ի բարձունսը, Միաբանութիւնը թափօրով ինչու Ս. Այլը սեղանին վրայ փառաւորելու համար Մարգիւտութեան Խորհրդով Աստուածորդին: Այս տարի ևս, արարողութեան այս խորհրդաւոր բաժինը, ձայնափիւռով մատչելի դարձուեցաւ թէ՛ Ս. Այլին վերը՝ եկեղեցիին մէջ աղօթելու կիցող բազմութեան, և թէ Սփիւռքի նեւաւոր մեր արեւակիրջ շայ տողովորդին: Գեր. Տ. Խաչ Արքեպ. զեկեղեցի բանբով տուաւ Ս. Ծննդեան պատգամը, աչ պահանք արժան և հողով նոյն խորհուրդին հաղորդ շայ տողովորդի պատուական զաւակներուն:

Նոյնքան պատարութեամբ կատարուեցաւ շքորհնէքի արարողութիւնը, որուն վերջաւորութեան հանդիսապետ Գեր. Տ. Խաչ Արքեպ. ըջարգեց Աւետարանի մեզ ուրախութիւն մեծը բնաբանով. Ծննդեան գրուագին մէջ մատանի էրաւ. Իրողութիւնը և խորհուրդը պատմութեան: Հաւատք և գիտութիւն է որ հովիտներու և մազերու անձեռուն մէջ մարմնացած, կուգան երկրագագիլ նոյն նշանաւորութեան որ յայտնութիւն է Յիսուսի Գրիտիսի էութեան: Աւ ցոյց տուաւ թէ սիրտ և հոգի ունեցող մարդիկ միայն կրնան գտնել և ճանչիլ Յիսուսը:

Չորքարթի առաւօտ Միաբանութիւնը նոյն հանդիսաւորութեամբ վերադարձաւ Երուսաղէմ և բարձրացաւ Գատարազը արև մինն. Ս. Գատարաբը շոր տալով որուն աւետիմը՝

Քրիստոս Ծնաւ եւ Յայանեցաւ:

✽ 26 հունի. Դշ. — Տօն Անուանակոյտեան. Գրիտոսի Ս. Գերեզմանին վրայ հանդիսաւորապէս Ս. Գատարազը մատուց Գեր. Տ. Խաչ Արքեպիսկոպոս, որ և ջարգեց Վարդ և ձեզ վերան ձեռնիլը բնաբանով: Յոյց տուաւ թէ աշխիշ կ'արժէ մեր կեանքը որքան ալ հարաւոր ըլլաւ սինիկա զբանով, աստիճանով, կարգաւորմով, զիտութեամբ, եթէ չնէ վերանձեռած աւետարանով: Նոր և լոյսի կեանք մը պէտք է հազիլ, արժանի ըլլալու համար Աստուծոյ արքայութեան:

Վանք վերադարձին թափօր կազմած Գատարաբարան եւա Միաբանութիւնը լոյսի լոյսը երգելով, ըստ սովորութեան, կատարուեցաւ Ս. Ծննդեան Տնօրնէքի արարողութիւնը և որհեւեցան Ս. Աթոռոյ ջարգութիւնները:

✽ 30 Յունի. Կիր. — Ս. Գատարազը մատուց

ուեցաւ Ս. Յակոբ. ջարգեց Տ. Հայկազուն Վրդ. որ Կանայի հարսնիքի հրաշագործութեան մէջ մատանից յարուցեալ և նշարտորդիչութեան գաղափարը, Յիսուս օրինակը տուաւ նեւազանգութեան, հակառակ որ իր ժամանակը չէր հասած հրաշք գործելու:

✽ 6 Փետր. Կիր. — Ս. Գատարազը մատուցուեցաւ Ս. Յարութիւն. ջարգեց Տ. Կիրիլ Ի. Վրդ. Վեր հաւատայ ի նա ոչ զատապարտեցին բնաբանով. վերտոխն ծնելու միջազէպը ներկայացուց ցոյց տալով անհրաժեշտութիւնը հաւատալու Յիսուսի խօսքերուն. Անիկա է մարդոց փրկութեան աղբիւրը, և ով որ հաւատայ Անոր պիտի չկատապարտուի:

✽ 13 Փետր. Կիր. — Ս. Գատարազը մատուցուեցաւ Ս. Յակոբ. ջարգեց Տ. Գերշի Վրդ. ՎՄշակ առանց ամօթոյն բնաբանով. ցոյց տուաւ թէ համայնքի մը, կազմակերպութեան մը մէջ ամէն անհաւ և անգալ: ըլլալ սահիկա առաջնորդ կամ նեւեորդ՝ իր սեղու ունի: Եւ առնք պարտաւոր են իրենց պարտականութիւնները կատարել առանց ասլթաքելու:

✽ 24 Փետր. Եշ. — Տօն Վարդանաց. Երէկ՝ նախատեսակին, այսօր՝ Գրիտոսի ժամերգութեան մինչև յաւարտ Ս. Գատարազը, ժառանգաւոր սաները փառաբերցին տղայից՝ այս տօնը, որ Ս. Յակոբեանց Միաբանութեան մէջ նկատուած է ժառանգաւորին տօնը, իրենց մէջէն ընտրելով երգեցողութիւններու վարիչները, զատապետները:

Ս. Գատարազը, Մայր Տանարի Աւագ Խորանին վրայ, մատուց ժառ. Վարժարանի և ընծայաբանի Հոգիչնոր Տնտես Տ. Եղիշէ Վրդ. Տէրաբերան, որ և ջարգեց Վարդանութեան զագագ բարձրացուցանէ բնաբանով. ցոյց տուաւ թէ ազգերու մեծութեան յատկանիշը արդարութեան հանդէպ անոր կեցուածքէն կը ճշդուի: Որքան որ մեծ են այն տղայիտղանքը որոնք արդարութիւն կ'ընեն, նոյնքան և աւելի մեծ են այն ժառանգորդները որոնք զիտեն արդարութեան համար մեռնելի: շայ տողովորդը մէկն է այս վերջիններէն:

— Երէկ Իրիկնամուտին ի Տէր հանգեաւ Ս. Աթոռոյ պատուակաւոր Միաբաններէն Տ. Խորէն Վրդ. Փաթոյնեան: Մանրամասնութիւնները տեսնել Սոսնի վերջին էջի Տիբրեանի բաժնիին մէջ:

✽ 25 Փետր. Ուր. — Ս. Գատարազը մատուցուեցաւ, ինչպէս նախանց սովորութիւն է, Աստուաց Ս. Մարկոս եկեղեցիին մէջ, Գարգաբեց Տ. Հայկազուն Վրդ., ցոյց տալով նշանակութիւնը ազգիքին որ շի խորոց սրտի խօսք է ընդ Աստուծոյ: Երջանկութիւն, միխիթարութիւն կուտայ աղօթքը հոգիին: Անոր համար ամէն տեղ և ամէն ժամ կարելի է այդ հրեւանքը տալ հոգիին:

✽ 27 Փետր. Կիր. — Տեսնընդաւառ և Բուն բարեկեցում, Երէկ՝ կիրակիտից ժամերգութեան միջոցին Մայր Տանարին բոլոր սեղանները և տեւրանական պատկերները վարդաւորուեցան: Իսկ Աւագ Խորանից կրկին բացուելով կատարուեցաւ Տեսնընդաւառի նախատեսակը: Այսօր

Ս. Պատարագը մատոյց Գեր. Տ. Կիրեղ Ծ. Վրզ., եպիսկոպոսական խոյրով, և ջարդոզ օրուան խորհուրդին մատին, ներկայացնելով ընծայումի գրաւարքը հրեայ Ժողովուրդին պատմութեան մէջ: Ու մատնանչ թէ զգոյսերութեան զազափարին վերածուած է անկազ քրիստոնէական կրօնի ջարդութեան մէջ:

✽ 2 Մարտ ԵՂ. — Այսօր կատարուեցաւ Մեծ Պահոց Հակուսի առաջին ժամերգութիւնը. քարոզեց Գեր. Տ. Կիրեղ Ծ. Վրզ. Ակալախարհեցէ զի մերձեայ է արքայութիւն Աստուծոյ ընարանով. ցոյց տուաւ անհրաժեշտութիւնը ապաշխարութեան. վերածննդ չոզի մը ունենալու համար: Մարզ հոգեօր էակ մը պէտք է դառնայ, արժանի ըլլալու համար երկնքի արքայութեան:

✽ 5 Մարտ Բ. Կիրակի Մեծ-Պահոց, Արսախանք. երէկ երեկոյ՝ շարժապատմութեան շարժումը, և նախատեսակը, այսօր՝ զիշերային ժամերգութիւնը և Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Հայոց Վերնատան մէջ: Ս. Պատարագի աւարտումին, Գրիստոսի Ս. Գերեզմանին շուրջ երիցս զարմանք կազմուեցաւ մեծահանգէս թափօր, որու ընթացքին Ս. Թարգմանչաց Վարժարանի փոքրիկները ընդ ի լերինն, Վարժարանին շարժումները երգեցին: առաջնորդութեամբ Ռարչնորճ Տիրացու Նշան Մեծ. Վարժարանի:

✽ 12 Մարտ Գ. Կիրակի Մեծ-Պահոց, Անտաքիմ. Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետաց եկեղեցին. քարոզեց Տ. Միւռն Վրզ., շարժումը, մեղայ յերկինք և առաջի քոս ընարանով. ցոյց տուաւ թէ երջանկութիւնը ամէն մարդու ըզմանքն է. բայց մեղքը հետու կը պահ մարդը անկէ: Չզլուսը համարը մը կը զարնայ մարդուն և իր երջանկութեան թեւերուն վրայ նետուած, որովհետեւ անով կը բացօրի համբան զէպի իր երջանկութիւնը:

✽ 16 Մարտ ԵՂ. — Հակուսի քարոզեց Տ. Կիրեղ Ծ. Վրզ. եեկայք առ իս ամենայն վաստակեալքը ընարանով. ցոյց տուաւ թէ Յիսուս կը խոտանայ հանգիստ՝ վաստակեաներուն, սակայն պայման կը դնէ կարճ իր լուծը. այսինքն ենթարկելու իրենց կամքը Աստուծոյ կամքին: Եւ ասիկա հեղուկութեան առ խոտարութեան ոգին է:

✽ 19 Մարտ Դ. Կիրակի Մեծ-Պահոց, Տեպեմի. երէկ յետ միջօրեին Միաբանութեան և աշակերտութեան մէկ ժամը Համբարձման յետը բարձրացաւ: ըստ հնաւանդ սովորութեան հոն պաշտելու համար կիրակուտեքի, Հոգումի և շալորդ առուտոսան ժամերգութիւնները, և մատուցանելու համար գիշերամէջի Ս. Պատարագը: Այսօր ամբողջ Միաբանութիւնը և ուսանողութիւնը ինքնաշարժեով զարմեայ ուխտի ցանց նոյն վայրը. ուր շարժապատմութեան յետոյ մատուցուեցաւ Ս. Պատարագը: Տ. Սուրբն Վրզ. Ս. Պատարագը մատոյց եպիսկոպոսական խոյր ի զուխ, և Տ. Գերոզ Քրզ. քարոզեց, օրուան խորհուրդը տեսնելով Յիսուսի Համբարձման պատեան իր առաքեալներուն տուած պատուէրին մէջ: Լեբան բարձունքէն Յիսուս տեսներ նըշանակեց զանոց ք Աւետարանի քարոզութեան:

Տեսներ են նաև ծնողներ, ընկերութեանց վարիներ որոնք պարտականութիւններ ունին անհատներուն կեանքը բարձրացնելու Աստուծոյ ըմբռնումին:

Միաբանութիւնը, նոյն հանգիստութեամբ վանք վերագրուաւ Ս. Պատարագի աւարտումին:

✽ 23 Մարտ ԵՂ. — Հակուսի քարոզեց Տ. Նորայր Վրզ., ՎՊարաի է անձն իմ առ քեզ Աստուածն ընարանով. ցոյց տուաւ թէ մարդը ամէն ժամանակներու մէջ փնտրած է զԱստուած, և ամէն երևոյթներու մէջ: Աստուծոյ ծարաւը հիմնական պահանջ մըն է մարդուն նամար:

✽ 26 Մարտ Ե. Կիրակի Մեծ-Պահոց, Դասաւորնց. երէկ երեկոյ շարժապատմութեան հանգիստը մատուցը կատարուեցաւ Ս. Յարութեան Տանարէններու յետոյ մեղապատկան Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին մէջ պատուեցաւ կիրակուտեք ժամերգութիւնը. որմէ վերջ՝ նախատեսակը: Այս առուտոսան նոյն տանարին մէջ պատուեցան գիշերային և առուտոսան ժամերգութիւնները: Իսկ Ս. Պատարագը մեծ հանգիստութեամբ մատուցուեցաւ Գրիստոսի Ս. Գերեզմանին վրայ: Ս. Պատարագի աւարտումին մեծահանգէս թափօր կազմուեցաւ Ս. Գերեզմանին շուրջ: Հայոց թափօրին կը հետեւէին Լպտիներ և Ասորիներ իրենց եկեղեցական զասերով. իրենք և թափօր կազմած: Սրբոց Թարգմանչաց Վարժարանի փոքրիկները, առաջնորդութեամբ Բարչնորճ Նշան Մեծ. Վարժարանի, երգեցին օրուան խորհուրդը արդայալոց շարականները: Թէ երէկ երեկոյ Հրաշափառին, և թէ այսօր թափօրի ընթացքին:

Պ Ա Շ Օ Ն Ա Ա Ն Գ

✽ 27 Հոկտ. ԴՂ. — Պարսից Տաննահին ծրնընդեան տարեգարձին առիթով, պարսկական հրեպատասարանին մէջ սարքուած թէյասեղանին՝ յանուս Ս. Պատրիարք Լօր ներկայ գտնուեցան Պատրիարքական Փոխանորդ Տ. Գերոզ Վրզ. Զանաքեցեան, Լուսարքապետ Տ. Կիրեղ Ծ. Վրզ. Խորալէնու և առժամայ թարգման Տ. Գրիգոր Արեղայ Ոսկանեան:

✽ 29 Հոկտ. Ուր. — Թուրքիոյ Հանրապետութեան տարեգարձին առիթով շնորհաւորական այցելութեան ցացին Պատրիարքական Փոխանորդ Լայր Սուրբը և Տ. Պարզե Վրզ., նոյն ատեն Նօր հրեպատասին և քարիզալուստ մալթելով:

✽ 18 Նոյ. ԵՂ. — Այսօր Թուրքիոյ հրեպատետը Ս. Պատրիարք Լօր այցելութեան եկաւ:

✽ 25 Նոյ. ԵՂ. — Այսօր քաղաքիս փոխկառավարիչը Մր. Մանթուրային հետ այցելութեան եկաւ Ս. Պատրիարք Լօր:

✽ 29 Նոյ. ԲՂ. — Այսօր Ս. Պատրիարք Լօր այցելութեան եկաւ Եուզսուլաիոյ հրեպատետը և ընդունուեցաւ Պատրիարքական Փոխանորդ Տ. Գերոզ Վրզ. ի և Լուսարքապետ Լօր հոյով:

✽ 8 Դեկտ. ԴՂ. — Տանկներու Գուրպան պայրամին առիթով շնորհաւորութեան ցացին Պատրիարքական Փոխանորդ Տ. Գերոզ Վրզ. և առժամայ թարգման Տ. Գրիգոր Արեղայ:

* 20 Գեկտ. Բշ. — Այսօր, ի Տեր հանգեաւ, Ս. Աթոռոյս վատակաւոր Միաբաններէն Նոզ. Տ. Մուշեղ Վրդ. Հայրապետեանն, առուտեան ժամերգութիւնէն անմիջապէս յետոյ իր խուցը իրադարձին: Կենսագրականը տես Սրճի այս թիւին վերջը:

* 11 Փետր. 1914, Ուր. — Այսօր, եղիպտոսի վեհապետ Ծարուք Ա. Թագաւորին ծննդեան տաւրեպարձին առիթով, թէյասեղանն, առուտեան եղիպտական հիւպատոսարանին մէջ, Ս. Պատրիարք շոր կողմէ շնորհաբարութեան գացին և սեղանին մասնակցեցան Պատրիարքական Փոխահորդ Տ. Գեորգ Վրդ. և առժամեայ թարգման Տ. Գրիգոր Արեղայ:

* 23 Մարտ ել. — Այսօր, Անդր-Յորդանանի Եօրին վեհմեութիւն էմիր Ապուլլան, Երուսաղէմ ժամանակ ըլլալով, այցելութիւն մը տուաւ Ս. Յարութեան Տանարին: Այս առիթով, Ս. Յարութեան միւս հոգևոր ներկայացուցիչներու կարգին Ս. Պատրիարք շոր կողմէ ներկայ գտնուեցան Պատրիարքական Փոխահորդ Տ. Գեորգ Վրդ. և առժամեայ թարգման Տ. Գրիգոր Արեղայ:

ԲԱՐՐՈՒԿԱՇԱԿԱՆ ՆՈՒՆԵՐՆԵՐ

Շնորհակալութեամբ եւ օրհնութեամբ կ'արձանագրենք 1942-1943 ամիսներու ընթացքին Ս. Յակոբեանց Մայր Տաճարին եղած հետեւեալ բարեպատեանքները:

1. Մեծայարգ Մէթր Շաւարշ Աւոյնքեանէ՝ զոյգ մը Սարկաւազի մետաքսեայ շապիկներ:
2. Բարեպաշտուհի Օր. Փարիս Ունանեանէ՝ ոսկեթելով բանուած թաւիչ սեղանի ծածկոցներ:
3. Բարեպաշտուհի Այրի Տիկ. Մարի Աէթեանէ՝ Ս. Գլխազրին զոյգ մը ոսկեայ ալքեր:
4. Բարեպաշտուհի Տիկ. Մարի Գիւնիւքճեանէ՝ ժամարարի շուրջառ, փորուար, բազպան և զօտի:
5. Բարեպաշտուհի Տիկ. Արաքսի Մաքսուտեանէ՝ մէկ կորփուր և մէկ ձեռագ խաչի բունիչ:
6. Բարեպաշտուհի Տիկին Ազատուհի Պալլոգճեանէ՝ մէկ վարագոր:
7. Բարեպաշտուհի Օր. Գոհարիկ Բամպուկեանէ՝ ինքնաձեռագործ աւետարանի ծրար մը:
8. Բարեպաշտուհի Օր. Արաքսի Մելգոնեանէ՝ մէկ ժամարարի ձեռքի սրբիչ:
9. Բարեպաշտուհի Տիկ. Ալիս Ղազարեանէ՝ մէկ ոսկի ալք Ս. Աստուածածնայ պատկերին կախուելու:

10. Բարեպաշտուհի Այրի Տիկ. Հայկանուշ Խաչիկեանէ՝ մէկ արծաթեայ մասնատու փ:

11. Աղեքսանդրաբնակ Բարեպաշտուհի Տիկ. Սիբան Բուշակճեանէ՝ մէկ շղարչեայ կորփուրայ:

12. Աղեքսանդրաբնակ Բարեպաշտուհի Օր. Հէրմինէ Ոսկանեանէ՝ մէկ խաչի բունիչ:

13. Աղեքսանդրաբնակ ՈՅԹ Բարեպաշտուհի՝ մէկ դանթիլ մասի ափսէի ծածկոց:

14. Աղեքսանդրաբնակ ՈՅԹ Բարեպաշտուհի՝ մէկ շղարչեայ խաչի բունիչ:

15. Աղեքսանդրաբնակ Բարեպաշտուհի Տիկ. Սալիկիկ Արքարեանէ՝ մէկ դանթիլ կորփուրայ:

16. Բարեպաշտուհի Տիկ. Նուարդէ Էրեղեանէ՝ մէկ ափսէի դանթիլ ծածկոց:

17. Բարեպաշտուհի ՈՅԹ Յ. Գ. Աւ.՝ մէկ մետաքսեայ կարմիր վարագոր ձեռագործ խալով և հրեշտակներով զարդարուն:

18. Բարեպաշտուհի Տիկ. Հայկուհի Տարզընեանէ՝ մէկ սեղանի ծածկոց Ս. Գլխազրի համար:

19. Բարեպաշտուհի Տիար Ղազար Պետիկեանէ՝ արծուազարգ փոքր գրակալ մը:

20. Բարեպաշտուհի Սրբուհի Օհանեանին ի յիշատակ՝ մէկ դանթիլ սեղանի ծածկոց Ս. Գլխազրին համար:

21. Բարեպաշտուհի Տիկ. Լ. Գապատայեանէ՝ մէկ ոսկի մէղալինոն Ս. Գլխազրին համար:

22. Բարեպաշտուհի Տիկին Մարիանէ Քացախեանէ՝ արծաթեայ ալք և ոսկի մատանի Ս. Աստուածածնայ պատկերին համար:

23. Բարեպաշտուհի Տիկին Կիւլիզար Գարագաշեանէ՝ մէկ ոսկի մատանի Սուրբ Աստուածածնի պատկերին համար:

24. Բարեպաշտուհի Տիկ. Իսկուհի Մամճեանէ՝ մէկ արծաթեայ կանթեղ Ս. Աստուածածնայ պատկերին համար:

25. Բարեպաշտուհի Տիկին Հեղինէ Մ. Օղիկեանէ՝ մէկ կանաչ առյուծ վարագոր Ս. Աստուածածնայ պատկերին համար:

Լուսարարացիս

Կիրիբեղ Ծ. Վրդ. ԻՍԻԱԵԼԵԱՆ

ՍՈՒՇԵՂ ՎՐԴ. ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
1875 - 1943

ԽՈՐԷՆ ՎՐԴ. ՓՈՍԹՈՅԵԱՆ
1879 - 1944

1943 Դեկտ. 20-ին Ս. Աթոռս կորսնցուց իր վասակաւոր Միաբաններէն Մուսեղ Վրդ. Հայրապետեանը՝ Հանգուցեալը ծնած էր 1875-ին Սեզնկա, ապա իր ծնողաց հետ Պոլիս եկած։ Իր նախնական կրթութիւնը բացած էր Կ. Պոլսոյ Նէսի-Գուլիի ազգ. ուսումնոցից մէջ։ Զափահաս ըլլալէն վերջ ժամանակ մը զբաղած է առեւտրական գործով։ Համիտեան սարսափեռնութեան կ'ապաստանի նախ Պուլկարիա, ժամանակ մը վերջ կուգայ Ս. Աթոռ եւ կը միաբանի Երուսաղէմի վանքին։ 1909-ին Վարդապետ կը ձեռնադրուի եւ կը դրկուի Յոպպէի վանք իբրեւ ժամաւար ուր կը մնայ մինչեւ 1918։ Վարած է նաեւ Ս. Փրկչի եւ Աստուածամօր զոյգ տեսչութիւնները միաժամանակ 1923-1930 եւ 1925-ին եղած է անդամ Տնօրէն Ժողովոյ։ Վերջին տարիներուն իր ձգարութեանը պատճառաւ հրաժարած էր պատշտական գործերէ, եւ կը կատարէ խոստովանանք պատշտութեամբ։

Հանգուցեալը տարիներէ ի վեր կը կատարէ նոյնպէս Լուսահանութեան պատշտութեամբ Յ. Յարութեան Տանարին մէջ՝ Չաշկի նախորդ օրը Լուսահանութեան մեծ հանդէսին։

Մուսեղ Վրդ. Հայրապետեան հաղորդաբարոյ էր եւ ունէր ազնիւ բնաւորութիւն, անոր հոմար սիրուած էր անխտիր բոլորէն։ Բարեսէր եւ առաստան էր եւ իր խնայած դրամէն բաժին կը հանէր բոլոր իրեն դիմողներուն։

Յուզարկաւորութիւնը կատարուեցաւ յաջորդ օր, օծումը կատարեց Լուսարարապետ Գեորգ Տ. Կիրեղ Մ. Վրդ. Իսրայէլեան եւ խօսեցաւ յուզիչ ու սրտաբարոյ դամբանական մը, վեր առնելով հանգուցեալին մէջ մարդու եւ մանուանոյ կրօնաւորի առաջիննունութիւնները, որով երբեք չպակեցան բարեյեասակ Մուսեղ Վրդ. Հայրապետեանին։

Ս. Մուսեղ Վրդ. կը մեռնի իր պարտքը կատարած Միաբանի մը լայն գոհունակութեամբ եւ արդիւնաւորութեամբ, սիրուած թէ իր Միաբանակից եղբայրներէն եւ թէ ժողովուրդէն։ — Հանգիստ իր բարի նոյրին։

1944 Փետր. 23-ին իր յախտեանական հանգիստը մտաւ Ս. Աթոռոյ Միաբաններէն Խորէն Վրդ. Փոստոյեան։ Հանգուցեալը ծնած էր 1879-ին Բարձր Հայք, Քրդի։ Իր նախնական ուսումը առած է Ս. Աթոռոյ Ժառանգաւորաց Վարժարանի մէջ (1893-1900)։ Վարդապետ ձեռնադրուած է 1909-ին, օժակիցն ըլլալով Մուսեղ Վարդապետէ։ Վարած է երկիցս Բերլինէնի Սուրբ Մենդեան վանուց տեսչութիւնը։ Վարած է նաեւ Սուրբ Յարութեան Տանարի տեսչութիւնը, եղած է մասակարար, եւ իր վերջին տարիներուն կը վարէր Ս. Փրկչի եւ Ս. Աստուածամօր զոյգ տեսչութիւնները։

Խորէն Վարդապետ զուարթաբարոյ եւ բարեմիտ էր. իր մահով Մերոց Յակոբեանց Աթոռը կը կորսնցնէ պատշտակներ եւ գործունեայ անդամ մը։

Հանգուցեալը վերջիններէն է առաջին մեծ պատերազմէն առաջ պատրաստուած սերունդին, որ նուիրումով ծառայեց այս Աթոռին եւ ուրախութեամբ ուզեց թալուրի անոր հովանիին ներքին։

Մեռաւ իր անուան տօնին, Վարդանանց օրը։ Դամբանականը խօսեցաւ օրուան պատարագիչ՝ Հոգ. Տ. Նիկիտ Վրդ. Տերտրեանը։ — Խորէն Վրդ. կը մեռնի իր Միաբանի պարտքը կատարողի մը գոհունակութեամբ։

Հանգիստ իր հոգիին։



“ՄԻՈՆ”, ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

Մուսաղիմեք

- Հոգ. Տ. Նորայր Վրդ. Պողարեան, Պողարեան Գրատան (Հալէպ)
- » » Հայկազուն և Տ. Հայրիկ Վրդ. ներք, Վասպուրականի Հայր. Միութեան (Պէլլուսթ)
- » » » Վրդ. Արքանամեան, Տիրա Հայկ Օհանէսեանին (Գահիրէ)
- » » Բարզէն Արեղայ Ապատեան, Հոգ. Տ. Բարզէն Վրդ. Վարժապետեանին (Անթիլիաս)
- » » Թորոզմ Արեղայ Մանուկեան, Տիրա Կ. Կարապետեանին (Երուսաղէմ)
- » » Եարութիւն Արեղայ Մուշեան, » Պետրոս Փայալեանին (Հալէպ)
- » » Ժառնգաւորայ Սնէրէն, » Աստուր Սաչեանին (Պէլլուսթ)
- Տիրացու Նշան Սրկ. Վարդեան, Տիկին Շուշան Վարդեանին (Գահիրէ)
- » Յովհաննէս Սրկ. Մոսկոֆեան, Տիրա Հայկ Ասլանեանին (Հայֆա)
- Ուրարակիր Լեոն Ալթունեան, » Սմբատ Ալթունեանին (Նիկոսիա)
- » Արամայիս Միրզայիան, Տէր Մեսրոպ և Տէր Արիստազէս Միրզայեան (Քահանաներու (Պարսկաստան))
- Տիրացու Նշան Թօսունեան, Տիրա Անգրակ Թօսունեանին (Պէլլուսթ)
- » Մանուկ Էվլանեանին (Գալիֆորնիա)
- Տիրա Կարապետ Քացախեան, » Գէորգ Քացախեանին (Պէլլուսթ)
- » Ռափայէլ Աւագեան, » Տիրգրան Պազալեանին (Նիւ-Եորք)
- Օր. Ազատուհի Զաքեան, Էրամեանեան եղբարց (Ամերիկա)
- Հայձայեք
- Տիրա Կ. Փափազեան, Տօքթ. Հէնրի Ասլանեանին (Պէլլուսթ)
- Պէլլուսթ
- Հոգ. Տ. Տիրայր Վրդ. Տէրվիշեան, Տիրա Կարապետ Տէրվիշեանին (Գահիրէ)
- » Տ. Իսահակ Արեղայ Ղազարեան, » Իշխան Ղազարեանին (Պէլլուսթ)
- Գեր. Տ. Արտաւազդ Արքեպս. Սիրմէեանի Տիջոցաւ,
Տիրա Գէորգ Զաթալայեան՝ 48 Միոն կը նուիրէ զանազան Եկեղեցիներու,
Ազգային Հաստատութեանց, զպրոցներու և քահանաներու:
- Հայեպեք
- Տիրա Տիրան Թաշճեան, Տիրանեաներոյ Հայր. Միութեան (Հալէպ)
- » Յակոբ Քէչիշեան, Տիրա Սեդրակ Աղապապեանին (Հալէպ)
- Կիպրոսեք
- Տիրացու Ստեփան Տարազճեան, Մելիքեան Ազգ. Վարժարանին (Նիկոսիա)
- Օր. Սառա Ռաչատուրեան, Հայկական Ակումբին (Նիկոսիա)
- Եգիպտոսեք
- Տիրա Յակոբ Համբիկեան, Տիկ. Զապէլ Ալիոնազին (Պոլիս)
- » Կ. Գոյումճեան, » Տիրգրանուհի Աթամալուեանին (Աղեքս.)
- Ամերիկայեք
- Ուսթըրթաուհի Հայ Տիկնանց Միութիւն Ուսթըրթաուհի Հանրային Մատենադարանին
- Օր. Ռանըմ Սարգիսեան, Յրէզնոյի Հանրային Մատենադարանին

Սասանի Էջմիածի Ամեն. Տեղակալէն՝ Էջմիս.Մ.Թ.Ն Պետսօնական Ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, Յունուար, Հայպետհրատի Տպարան, Երեւան, 1944, էջ 52:

ՕՐԱՑՈՅՑ 1944 Նահանջ Թուին Քրիստոսի, Ս. Էջմիածին, Հայպետհրատի Տպարան, Երեւան: էջ 194:

ԿԱՐԵՒՈՐ ԱԶԴ

Մամուլի սակ է Յ. ՕՇԱԿԱՆԻ ՀԱՄԱՊԱՏԿԵՐ ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ գործին Ա. Հասորը:

Կուսակն քանի մը անհրաժեշտ տեղեկութիւններ ամբողջ աշխատանքին հանգամանքները հարող: Գործը կը բաղկանայ Հինգ Հասորներէ, իւրաքանչիւրը մէկէ աւելի գիրքեր պարունակող:

Ա. Հասորը իբր վերագիր ունի ԶԱՐԹՕՆԳԻ ՍԵՐՈՒՆԳԻ եւ ՌՈՄԱՆԹԻԿՆԵՐ (Մուսֆ, Արեւմտահայ Գրականութեան նախապայմանները, մեր քաղաքական, քննադատական, սնտեսական եւ գրական վիճակներուն ամփոփ ուրուագիծերը. այդ գրականութեան վրայ Միսիթարեան, Ֆրանսական, Թրակական ազդեցութիւնները. Արեւմտահայ Գրականութեան պատկանութիւնը ընդդէմ զանազան մեղադրանքներու. Հիւրմիւլի, Բագրատունիի ներքողական դիմագիծը, իրենց լաւագոյն էջերուն աշխատանքները վերածումներով) յետոյ կուզան ԳԷՄՔԵՐԸ, Տէրոյնց, Միսախեան, Զօրայեան, Ռուսինեան, Ոսկան, Հիսարեան, Օսեան, Իզմիրի դպրոցը իր քարգամութիւններով. Ալիեան, Պէտրիպաշեան, Պ. Գուրեան:

Բ. Հասորը կը պարունակէ ԿՐՏՍԵՐ ՌՈՄԱՆԹԻԿՆԵՐ (Թէրզեան, Սէքեան, Անէմեան, Պէրպէրեան) եւ ԳԷՊԻ ԻՐԱՊԱՇՏՆԵՐ որակուած փաղանգը (Որիմեան, Սրուանձեանց, Նար-Պէյ, Եղիա, Զեռազ, Մամուրեան, Օրենց, Տիկին Տիւսաբ, Պարունեան):

Գ. Հասորը նուիրուած է ԻՐԱՊԱՇՏՆԵՐՈՒՆ (Մուսֆ, Զօհրապ, Կամսարական, Բաբայեան, Զօպանեան, Հրանդ, Սիպիլ, Հրանդ Ասատուր, Արփիարեան):

Դ. Հասորը կը բովանդակէ ԱՐՈՒՆԵՍՏԱԳԷՏ ՍԵՐՈՒՆԳԻ (Մուսֆ, Ե. Գուրեան, Դ. Վարուժան, Տիկին Եսայեան, Վ. Քէլեան, — Թորգոմ Սրբազան, Թլկասիճցի, Երուխան, Զարդարեան, Պարթեւեան, Գեղամ Բարսեղեան —, Զրաբեան, Սիամանթօ, Սեղբոսեան, Եր. Օսեան, Զեօկիրեան, Սեւակ, Որբերեան, Յարութիւնեան, Մալէգեան, Անտոնեան, Միխայէլ Կիրճեան, Մեծաբեան): Այս սերունդին ուսումնասիրութեան շարքը պիտի գրուէ հաւանաբար երեք առանձին հասորներ:

Ե. Հասոր՝ ՍՓԻՒՔ (Մուսֆ, Համաստեղ, Զարեան, Շահան Շահնուր, Հ. Զարդարեան, Օսական, որոնց դէմքերը գտած են իրենց ամբողջութիւնը: Սփիւռէն ուրիշ յատկանշական դէմքեր կը մնան ծրագրային կերպարանքի մէջ):

Այս ընդարձակ աշխատանքին Ա. Հասորին համար բացուած է բաժանորդագրութիւն: Ամէն օրինակ կ'արժէ 50 Պաղ. դահեկան: Բաժանորդագրուողներու յատուկ գին մըն է ասիկա: Լոյս տեսնելէն յետոյ Հասորը պիտի ունենայ աւելի բարձր գին: Միւս Հասորներուն համար չենք կրնար յատուկ պայմաններ բանաձեւել:

Արեւմտահայ գրական նիգը ինչպէս այդ ժողովուրդին իմացական, հոգեկան եւ քաղաքական ապրումներուն համագումարը, անոր գրագէտներուն իրագործած գեղեցկութեանց արժէքներուն մթերքը առաջին անգամն է նիւթ կը դառնան այսօր լայն աշխատանքի մը: Գերազանցապէս մասնագաւանքի վայել, անհրաժեշտ գործ մըն է զոր կը յանձնարարենք մեր գրատէրներու ուսագրութեան եւ սիրոյն:

Կը խնդրենք Հայ Մամուլէն որ բարի ըլլայ արտասպիլ ներկայ յայտարարութիւնը: